



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

5053

5054

5055

9(479925)

n-95





9(47'925)

7-95

751

ریاضی 9/3

Ա Զ Գ Ա Ց Ի Ւ

ՀԱՆԳԱԵԱԿՈՒԹԻՒՆ

7094

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԱՏՅԱՆ

388

39

↓

12014

Պատճեն գրել ամենայն Հայոց պարսկա բանի ազգային
և հայության մաս ող Խելք ընդունվ գումարախուն
Հայունց պայլ Կոստանդնուպոլիս 6 Օգոստոս 1864.

Մեծապատիւ Եփէնտի, Պոխանորդ Առենապետ
աղջային Ընդհանուր ժողովին,

Նախընթաց Յուլիս 26 ի նիստին մէջ արոց խընդ-
րին վրայ յանուն Դիւանին Զեր ըրած ատենախօ-
սութիւնը լաւ մը չը կրնալով լնէլ եւ հետեւաբար
ըստ արժանուոյն ըմբռնէլ, անոր հրատարակումը
խնդրած էինք Մասիս լրագրէն, որում հաղորդած
էիք միայն մինչեւ ուր որ կարդացված էր Ընդհա-
նուր ժողովին մէջ. չնորհակալ էնք այս մասին :

Ցիշեալ լրագրին 648 թըլով յաւելւած թերթին
մէջ ժամանակ ունեցանք ուշի ուշով կարդալ եւ
սերտէլու այն գեղեցիկ սկզբունքնէրը 'զոր արոց
վրայ կ'ընդունիք եւ զոր այնքան տրամաբանու-
թեամբ բացատրած էք: Մենք կը մակարերէնք թէ
նոյն սկզբանց համաձայն տնօրինեալ էն նաեւ Զեր
ըրած բաշխումն ու հաւաքումը, եւ թէ այնպիսի
տնօրէնութիւն մը ուղիղ տեսօղաց ամենուն ալ հա-
ճոյ եւ հաւանելի պիտի ըլլայ, չենք տարակուսիր:
Մանաւանդ հաւաքման եղանակը՝ որոյ համար սառ-
տիկ կերպով քանիցս անգամ պինդէցիք թէ տեղե-
կադրաց մէջ եղանակն բառն անգամ չը կայ, եւ զոր
մնծագոյն մասը՝ վէճն իսկոյն լմբնցնէլու անդիմա-
դրելի կարեօք շափշտակեալ՝ չուղէց Զենէ մտիկ ը-
նէլ, այսօր մեր ամենուս ուշագրութիւնը կ'ար-
թընցնէ:

Մէկ կողմէն այս նկատմունքը, միւս կողմէն
արոց խնդրին ստիպօղականութիւնը՝ որ այսօր չէ
նէ օր մը եւ գուցէ իսիստ մօտ օրէրս ոչ թէ միայն
երեսփոխանաց այլեւ հասարակութեան ընդհանուր

Մեծապատիւ Երեափօխանք, ողբ մասու ու ու ա

Սյնքան աղնիւ եւ չնորհալի նամակը՝ որով մեր
ընդունած սկզբանց բարեկամ կը կանդնիք եւ՝ զոր
պատիւ մեծ կ'ընէք առ իս առաքէլու, ընկալածիս
պէս պարտ անձին համարէցայ՝ հասարակութեան
ուշադրութեանը արժանաւոր հանդիսացնէլու նա-
խանձով, նախ իմադիրն ամբողջացնէլու աշխատիւ,
'զոր փորձէցի ըստ իմ կարեաց՝ քանի մը հարկաւոր
յօդուածնէր աւելցնէլով եւ ատենախօսութիւնը
տեղ տեղ ամփոփէլով եւ տեղ տեղ ընդարձակէլով,
միշտ նոյն ոգւով եւ նոյն իմաստով որով պատիւ
ունէցայ ներկայացնէլ՝ զանի ծողովին:

Սոյն աշխատութէնէն ետքը ի խորհրդակցութիւն
հրաւիրէցի դիւանին միւս անդամքը, որոնք ուշի
ուշով կարդալով եւ քննէլով իմադրին ամեն մէկ
կետը համաձայն գտին ընդունելի սկզբանց, եւ ա-
նոր բոլոր տրամադրութեանցը մէջ միացան ինձի
հետ իրենց կատարեալ հաւանութեամբը: Բայց նկա-
տելով թէ Քաղաքական ժողովը իր երեւակայած
հաւաքման եղանակովը ստակ ժողվէլու ելած է հա-
սարակութէնէն, եւ թէ եթէ չը յաջողի, անյաջո-
ղութեան միակ պատճառանք սոյն աշխատութեան
հրատարակումը կրնայ բանէլ իր թէ ասի ազդե-
ցութիւն պիտի կարենայ բանեցնէլ մտքէրու վրայ,
խրատէցին ուշացնէլ առ ժամա սոյն հրատարակումը:


Թէ պէտ զիջայ սոյն պատճառարանութեան, եւ
յուլիսի վերջէն մինչեւ գեկտեմբերի վերջէրը հինգ
ամիսի չափ 'զանի յապացէլ բանաւոր կարծէցի, որ-
պէս զի սոյն միջոցին մէջ հաւաքման ուղված փոր-
ձառութիւնը կարենան ընէլ որոնք որ կը ցանկան՝
առանց ինչ աղդեցութեան:

Բայց մէկ կողմէն սոյն հնդամսեայ միջոցին մէջ
դեռ ամենեւին արդեան մը երեւան եկած չ'ըլլալը ,
եւ միւս կողմէն երեսփոխանաց ոմանց գրութեամբ
եւ ոմանց բերնով ըրած ստիպանքը մեղի սա հետեւեալ խորհրդածութիւնը աղդէցին . Եթէ մեր ա-
ռաջարկութեանց մէջ յիրաւի աղդօդուտ ճշմարտու-
թիւննէր կ'ենթադրվին որք պիտի կարենան գուցէ
բարեմասնապէս աղդէլ մտքէրու վրայ , միթէ աղ-
դասիրութեան դէմ մեղանշած չ'էնք ըլլար 'զայն աղ-
դեցութիւնը խափանելով Քաղաքական կամ որ եւ
է ժողովի կամ անձի ակնածութեամբ : Իսկ եթէ չը
կան այնպիսի ճշմարտութիւնք , մենք ամենեւին
մտքերնէս չ'էնք անցներ անոնց անճահութեանը
վրայ կարեւորութեան շուք ձգէլ ուղէլ որ տպագ-
րութեան լուսոյն առջեւ կը փարատի . Եւ որովհետեւ
ամեն երեսփոխանք կարծիքնին յայտնէցին այս խընդ-
րին վրայ , եւ Ընդհանուր ժողովը մերինը միայն
չ'ուղէց լսէլու դատէլ , թող մերինն ալ Ազգը դատէ :

Սոյն խորհրդածութիւննէրէ խրախուսեալ , եւ
մեր այսքան յապաղմանը վրայ ստրջալով , կը փու-
թամ կատարէլ այսօր Զեր աղնիւ փափաքը՝ ըն-
ծայէլով այս դոյզն աշխատութիւնը թէ բարեսէր
Հասարակութեան որ 'զանի իր քննադատութեամբը
պիտի պատւէ , եւ թէ մեղի գրէլու պատիւն ընօղ
Երեսփոխանացդ՝ իբրեւ հրապարական պատասխան
եւ իբրեւ հանդիսաւոր վլայութիւն մեր շնորհա-
պարտ զդացմանց :

ՌՈՒՍԻՆԵԱՆ

ՖՐԱՆՏԵՎ. 41 Յունվար 1865.



ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳԱԿԱԿՈՒԹԻՒՆ

Ա.ՏԵՎԵՅԱՆ ՊՈՍՏՈՒԹԻՒՆ
ԶՈՐ ՅԱՆՈՒՆ ԴԻՒԱՆԻՆ ԽՈՍՔԱԿ
ՌՈՒՍԻՆԵԱՆ ԷԹԵՆՏԻՆ
ՓՈԽԱՆՈՐԴ ԱՏԵՆԱՊԵՏ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱՅ ԺՈՂՈՎԻՆ
1864 ՅՈՒԼԻՍ 26Ի ՆԻՍՏԻՆ ՄԵԶ
Ի ԿԱԼԱԹԱ

ԺԴՅՈՒԹՅԱՆ

ՅԱԴԳՐԱԿԱՆԱԿԱՆ

Ծ. Ք. — Ստորագրութիւնս չը կրօղ օրինակ՝
նէրը դրանենց եալ կը համարվին.

ՏԵՂՄԱՆԻ ՇԱՀԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայութ Տեղմանի

ՀԱՅՈՒԹ ՏԵՂՄԱՆԻ ԱՊՈՎՐԱ ՏՎԱՐԵՑՆԱ ԳՎՈՅՑԱԿԱՓ
ՏԵՂՄԱՆԻ ԱՊՈՎՐԱ ՏՎԱՐԵՑՆԱ ԳՎՈՅՑԱԿԱՓ

ԱՊՈՎՐԱ ՏՎԱՐԵՑՆԱ ԳՎՈՅՑԱԿԱՓ

Ա Զ Դ

ՏՈՒՐՔ. — Տալ բային արմատն ըլլալով՝ ըստ մեզ
անկէ աւելի նշանակութիւն չ'ունի եւ չը կրնար ունէ-
նալ հայկաբանութեան մէջ * . եւ զրեթէ համանշան է
պարբեր, առաք բառերուն հետ . դուք եւ ողբանակն մէկ
տեղ կ'երթան իբրեւ համանշանակ : Այսպէս դուք
բառը կամաւոր նուէր մը նշանակէլով ոչ պարտա-
ւորութիւն կրնայ ենթագրէլ եւ հետեւաբար ոչ
տպայման ժամանակի, չափի եւ կանոնի . այլ սոսկ
առատաձեռնութիւն մը որ բոլորովին եւ ըստ ա-
մենայնի ընօդին հաճոյքէն կախեալ է, եւ զանի
գործադրելու համար իբրեւ միակ գործօղութիւն եւ
հաւաքման պարզ եղանակ հերիք է միայն նապահեց
շարէլ եկեղեցեաց դուռները, ուր ամեն մարդ որ
ժամանակ ուղէ որչափ եւ ինչ կերպով ուղէ նէ՝ իր
տուրքը կը ձգէ : Մինչդեռ ռամկօրէն այս բառին
այնպիսի նշանակութիւն մը տրված է զեղծմամբ ո-
րով կ'ուղի իմանալ պարտաւորական վճարում մը
գոր բառն ինքնին չ'իմացներ . եւ որովհետեւ բա-
ռէրն իմաստ յայտնէլու սահմանված էն, ուստի
իմաստի շփոթութէնէ խոյս տալու համար՝ սոյն տետ-
րին մէջ դուք բառին աեղ հանդանակութէն (Contribution)
բառը գործածէցինք :

* Թէե ունեցած ըլլայ և հայկաբանք ապացուցնեն նախ-
նեաց մէջ գործածութեան օրինակներով, անտեսական գի-
տութեան մէջ ուր խնդիրները ծշդութիւն կը պահանջն ըն-
դառնելի չ'է անոր գործածութիւնը՝ ինչպէս հանդանակու-
թեան խնդիրն մէջ ուր իմաստի և ակղքան շփոթութիւն կրնայ
բերէլ, վասն զի բառն այլ և այլ նշանակութիւն ունի մէ
և նոյն խնդրի վերաբերելի:

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ. — Ընդհանրապէս՝ բաժինով մը մասնակից ըլլալ կը նշանակէ ո՞ր եւ ըլլայ բանի մը . մասնաւորապէս տուրք բառին տեղը ըլլանով եւ անոր ուսմկօրէն նշանակութիւնը տուօղ Էն յարմար բառն է մեր լեզուին մէջ , եւ կը նշանակէ՝ ամեն մարդ իրեն ընկած բաժինը վճարէլով ազգային ծախից վճարմանը մասնակից ըլլալ : Ընդհանրական պարտաւորութիւնն մը կ'ենթագրէ եւ հետեւաբար պայման ժամանակի , չտիի եւ կանոնի : Այս իմաստով գործածէցինք նաեւ հանդանուիւն բայն ու հանդանուիով գերբայը :

ՀԱՆԳԱՆԱԿ. — Մարդ գլուխ բաժին ընկած տարեկան վճարէլի գումարը նշանակէլու համար գործածէցինք :

Ընդհանուր հանդանուիւն կ'ըսվի , երբ ամեն ազգայինք՝ որ ըստ օրինի հանդանակէլու պայմանին մէջ կը գտվին , ընդհանրապէս կը վճարէն եւ վճարումը տարիէ տարի կանոնաւորապէս սահմաննեալ ժամանակնէրու մէջ կ'ըլլայ : Այս տեսակ հանդանակութիւնը առաջանաւ ալ կ'ըսվի , վասն զի շոկէ շիտակ կը վճարվի ընդհանուր պիտոյից պահանջած ծախին համար :

Մասնաւոր հանդանուիւն կ'ըսվի , երբ վճարումը իւրաւունքի մը վրայ կ'ըլլայ մասնաւորապէս պիտոյք մը լցնէլու ներկայացող անձմնց կողմէն , եւ խկոյն պիտոյից լցված ատեն : Այս տեսակ հանդանակութիւնը առաջանաւ կամ առնեալ հանդանակութիւն ալ կ'ըսվի , վասն զի մասնաւոր պիտոյքի մը առթով կը վճարվի մասնաւոր հաստատութեան մը ծախքին համար :

Պիտակ. — Անկլիական բառ է 'զոր ամեն ազ-

ՆԱԽԱԲԱՆ*

ՀԱՆԳԱԵԱԿՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ ԱԶԳԻՆ ԱՌՋԵՒ
ԵՒ ԵՐԵՍՓՈԽԱՆԱՅ ԺՈՂՈՎԻՆ ԱՌՋԵՒ

1. ԱԶԳԻՆ ԱՌՋԵՒ. — Ազգին առջեւ հանդանակութեան խնդրին ինչ կարեւորութիւն ունենալը դատէլու համար հերիք է նկատէլ՝ թէ Ազգն է հանդանակօղը, ինք է դրամը վճարօղը։ Սահմանադրութեան շնորհովը կարգադրովէլու աղգային խնդիրներու մէջ գլխաւորն ու էն կարեւորը անտարակոյս հանդանակութիւնն է իր աչքին, զի անմիջապէս իրեն կը վերաբերի, իր շահին, իր քսակին կը նայի։ Զարմանալի չ'է ուրեմն եթէ հասարակութեան աչքն ու միտքը այս խնդրին ուշադրութեամբը գրաւեալ ըլլայ։ զարմանալի չ'է ուրեմն եթէ հասարակաց կարծիքը՝ երբ այս խնդիրը յուղված տեսնէ Երեսփոխանաց ատեանին առջեւ, ինքն ալ առնէ եւ իր խղճին ատեանը հանէ ու հոն զանի անդամ անդամ յօշօտէլով անոր ամեն մէկ մասէրուն ու մասնիկներուն վրայ մանրադնին խուղարկութիւննէր ընէ ու վերջապէս համար վճիռ մը կտրէլու, եւ նոյն վճուով ստգտանէ կամ ջատագովէ։ Երեսփոխանաց ժողովին որոշումը։ Իր իրաւանց սահմանին մէջ է։ Երեսփոխանաց ժողովը իր փոխանորդ գործական է իրեն բարոյապէս պատասխանատու։

2. ԵՐԵՍՓՈԽԱՆԱՅ ԺՈՂՈՎԻՆ ԱՌՋԵՒ. — Խնդիր մը Ազգին առջեւ որ աստիճան կարեւորութիւն ունի

* Այս նախարանը ատեանախօսութեան մէջ ապագրութեան համար աւելցված է։

նէ՝ Երեսփոխանաց ժողովին առջեւ ալ հարկաւ նոյն աստիճան կարեւորութիւնը ունի, ասոր տարակոյտ չը կայ։ Բայց հանդանակութեան խնդրին Ազգին առջեւ ունեցած կարեւորութեան աստիճաննէրուն վրայ աւելյնէլու է նաև շատ մը աստիճաննէր Երեսփոխանաց ժողովին առջեւ։ Աւելյնէլու աստիճաննէրը հասարակութիւնը կարելի է չը նշմարէ, իբեն ցուցնող չ'է էղած, իսկ Երեսփոխանաց ժողովին հարկ է յստակ տեսնէլ 'զանոնք։

Ո՞րն է Երեսփոխանաց ժողովին պաշտօնը ։ բացէք Սահմանադրութեան 60^ր յօդւածը, վերէն ի վար պաշտօնէից ընտրութիւն, վերջերը միայն հանդանակութեան խնդրին շեղեալ ակնարկութիւն մը կարելի է նշմարէլ, բայց բառը դեռ չը կայ։ Անցէք յետագայ յօդւածին (61^ր) որ Ընդհանուր ժողովին երբ եւ որ բաներու համար նիստ ընէլիքը կը համրէ ժամանակի կարգով գրեթէ։ Յ կամ 6 կարգի բաժնած է ժողովին ընէլիքը ։ Վարէն սկսէլով ասոնց վերջինը որ բանի համար ըլլալը որոշ չ'է եւ երբ պատահիլը չը դուշակիվիր ։ Յ ը՝ Սահմանադրութեան վերաքննութեանը համար է որ հինգ տարին անդամ մը կրնայ պատահիլ ։ Կ ը՝ անհամաձայնութիւն մը բառնալու համար է որ կրնայ չը պատահիլ ։ Յ ն ու 2^ր կաթողիկոսի եւ Պատրիարքաց ընտրութեան համար էն, որ Աստուած տայ Երկար ատեն չը պատահի։ Կը մնայ մէկ կարգ ընէլիք այսինք առաջին կարգը որոյ մէկ կէմն ալ դարձեալ ընտրութեան համար է որ կանոնաւորապէս երկու տարին անդամ մը պիտի դայ ասլրիլ ամսին մէջ արդ կը մնայ միւս կէմն միայն գործի համար որ երկու տարին անդամ մը կանոնաւորապէս պիտի տեսա

վի։ Արդեօք ո՞րն է այդ միակ գործը՝ զոր ժողովը
իր ընտրական զբաղմանց մէջ ժամանակ պիտի դտնէ
տեսնէլու, եւ առանց ատոր Ընդհանուր ժողովը սոսկ
ընտրօղական ժողով մը պիտի դտոնար։ — Այս միակ
գործը հանդանակութեան խնդիրն է որ յօդւածին
պարբերութեանը մէջ բացէ ի բաց ցիշված է հան-
դերձ պիւճէին խնդրովը, սապէս։ «Ելքահանուն պաշ-
տօնակալաց Յերած Ճողվառած և Շախու Եղանձ Գումարներուն հաշվե-
ալսանէլու և ժննէլու, (. . . .) և յետագայ Երիսու Դարձուն մէջ
Աղբային պատրիք է Յաշուկու Պնօքինուելէւ սահմանէլու համար»։

Այս գծված պատկերէն անանկ կ'երեւայ նախա-
պէս՝ թէ Երեսփոխանաց ժողովը իր ժամանակին
մեծ մասը ընտրութեանց պիտի տայ եւ աւելի ա-
նոնցմով պիտի ըղբաղի իբրեւ կարեւորագոյն քան
ուրիշ գործով, մանաւանդ երբ ընտրութիւնները
յաճախէն հրաժարման պատճառով (40^ր յօդ. Սահմ.),
ինչպէս պատահէցաւ դժբաղդապէս անցեալ մօտ օ-
րերս։ Եւ այն ատեն ուրիշ գործի նայէլու ժամանակ
մը չը պիտի ունենայ։ Երկրորդապէս անանկ կ'երեւ-
այ թէ՝ Երեսփոխանաց ժողովը ընտրութիւններէ
դուրս ընելիք գործ մ'ունի նէ, այն գործը հանդա-
նակութեան գործն է։ Արդ ընտրութեանց խնդիրը՝
իբրեւ խնդիր ժողովային՝ չ'ունի այն կարեւորութիւ-
նը՝ զոր կը պարունակէ ինքնին հանդանակութեան
խնդիրը։ հասարակութիւնը ընտրութեանց հետա-
քըրքիր է աւելի քան ուշադրաւ։ Ընդհանուր ժո-
ղովը Վիճաբանութիւն չ'ունի ընէլիք ընտրէլեաց
արժանաւորութեանը վրայ։ քուէտուփիէն ելնողը
ամենուն ընդունելին է, որ եւ ըլլայ արժանաւորու-
թիւնը, զի օրինաւորութեան ինիքը կը կրէ։

Բայց արդեօք կարեւորագոյն խնդիրնէր չը կան

աղդային որ Ընդհանուր ժողովին պաշտօննէրուն մէջ բացէ ի բաց չ'էն յիշված։ Արդեօք աղդային էն օդակալար միանդամայն էն սրբազան հաստատութիւնքը՝ Եկեղեցիք եւ Վարժարանք՝ աւելի կարեւորութիւն չ'ունին Երեսփոխանաց ժողովին առջեւ եւ լոելեայն պիտի անցնին անկէ։ Արդեօք սոյն հաստատութեանց ուղղակի օգուար առանց որուման պիտի դայ անցնի ժողովին մէջէն եւ Երեսփոխանաց բոլոր ուշագրութիւնը չը՞ պիտի յափշտակէ։ Արդեօք դաստիարակութեան վսեմ օգուար չը՞ պիտի փայլատակէ Ընդհանուր ժողովին մէջ եւ չը՞ պիտի ելեքտրօրէն ցնցէ բոլոր Երեսփոխաննէրը։ Արդեօք անկելոց եւ աղքատաց օգուար դոց պիտի դանէ ժողովարանին դոնէրն ու Երեսփոխանաց սրտէրը։

Եթէ այդ խնդիրնէրն այդչափ կարեւոր էն եւ այդ օգուատնէրն այդչափ հզօր եւ սրբազան, ուր էն հապա ատոնք, Բրբ եւ ով հապա պիտի հանէ ատոնք Ընդհանուր ժողովին ատեանը, Սահմանադրութեան որ յօդուածը։ Եթէ վերոյիշեալ ՅԱԴ յօդուածին վերջին պարբերութիւնը կ'ըսէք, անի իրաւուրիշ բան չ'է այլ մասնաւոր ակնարկութիւն մը սոյն խնդիրնէրուն, բայց յատկացնէլը դժարկէկ։ աւասիկ պարբերութիւնը։ «Եւ Վերջապէս այնպիսէ խնդիրնէրուն համար որոց Հրայ որոշում ուուլը Ընդհանուար ժողովին իւ Վերաբերէ»։ Խմաստասիրէ թողով կրնայ։ Ուրիշ տեղ մը (յօդ. 45) «Քաղաքաբան ժողովը երբ երես ենան (. . .) Գործերէն խորեւոր խնդրէ մը լուծաւումը եւ Յեւանհաստաննէնէն Հեր դատէ, Ընդհանուար ժողովին իւ դէմք»։ Ուղէ նէ կարեւոր կը դատէ, ուղէ նէ վեր կը դատէ ուղէ նէ վար։ Այս յօդուածն ալ բաներնուս չ'եկաւ, հոս ալ բնառածնիս Քաղաքա-

կան ժողովին հաճոյքէն կախված կը դտնէնք : Աւսանական խորհուրդէն կ'ըսպասէք նէ , ասի բովանոգակ Սահմանադրութեան մէջ մէկ յօդւած ունի եւ Ընդհանուր ժողովին հետ ուղղակի յարաբերութիւն չ'ունի . ազատ է իր արարքնէրուն մէջ Քաղաքական ժողովին միայն համարատութեան պայմանով միւս խորհուրդնէրուն պէս : Հապա ընդհանուր դաստիարակութեան խնդիրը ով պիտի բերէ Ընդհանուր ժողովին առջեւ , որու պիտի պարտինք այս բարերարութիւնը : — Եւ արդ՝ հանդանակութեան խնդիրն է որ իբրեւ յառաջընթաց այս բոլոր խնդիրնէրը պիտի իր ետեւէն քաշէ բերէ Ընդհանուր ժողովին առջեւ , հանդանակութեան պիտի պարտինք այս բարերարութիւնը : Այս խնդիրը որչափ պարզ երեւայ Սահմանադրութեան մէջ , երեւցածին պէս չ'է , պէտք է աղէկ զննէլ 'զանի . աղդային հաստատութեանց վերաբերեալ գրեթէ բոլոր խնդիրնէրը զօրութեամբ կը պարունակէ : Սահմանադրական գործեթին մէջ հանդանակութիւնը համաստեղութիւն մըն է , աղդային միւս ընդհանուր խնդիրնէրը անկէ առկախեալ էն . ով որ առանց քարքուն խորհուրդի կը դիտէ , ով որ բարեմտութեան հասարակ ակնոցով կը զննէ եւ ոչ չարամտութեան մանրադիտակով , անի պայծառ կը տեսնէ 'զանոնք անոր մէջ : Հանդանակութեան խնդիրը շարժինէ միւսնէրն ալ կը շարժին , անի բացվի նէ միւսնէրն ալ կը բացվին :

Փորձը դիւրին է , բաց հանդանակութեան ընդհանուր խնդիրը , իրաւ ասոր հաստատութեանը համար մէկ անդամ պիտի աշխատիս եւ տարիէ տարի մէյմէկ քիչ փոփոխութիւն միայն ընէլու կարելի է

պարտաւորիս կամ ոչ, բայց անոր մէկ մօսը՝ պիւ-
ճէին քննութիւնը՝ ամէն տարի կամ ամէն երկու
տարին՝ քանի որ Ընդհանուր ժողովը նորէն բացվի,
պարտաւոր էս ընէլու. արդ՝ ինչպէս պիտի կարե-
նաս քննէլ ըզ պիւճէն, ինչպէս պիտի կարէնաս
սահմանէլ ըզ ծախքը որ պիտոյքէն կը ծնանի առանց
պիտոյքը քննէլ եւ որոշէլու, առանց յառաջադոյն
պիտոյքը բարեկարգէլու։ Արդ ուր պիտի բնտոէս
այս պիտոյքնէրը եթէ ոչ աղղային մատակարարու-
թեան ենթակայ դտվօղ հաստատութեանց մէջ։ Երբ
այս քննութեանն ելնիս, արդեօք ամէն բան գո-
հացուցիչ վիճակի մէջ պիտի դտնէս. արդեօք աւե-
լորդ ծախք կամ պակաս պիտոյք չը պիտի նշմա-
րէս. վերջապէս բարեկարգութեան արժանի բան
չը պիտի տեմնէս։ Ընդհանուր ժողովը՝ իր աչօքը
տեմնէլու համար՝ թող իր մէջէն կազմեալ մամնա-
ժողովի մը յանձնէ աղղին ընդհանուր պիտոյից քըն-
նութիւնը եւ նկարագրութիւնն մը խնդրէ անկէ թէ
ներկայ վիճակին եւ թէ ապառնի բարեկարգեալ
վիճակի մը, այն ատեն կ'ունէնայ իր աչացն առջեւ
աղղային պիտոյից ճշմարիտ պատկերը, այն ատեն
կը շօշափէ աղղային հաստատութեանց խսկական վի-
ճակը, եւ այն ատեն կը համոզիլի թէ աղղային պի-
տոյքնէրն ինչ հիմնական բարեկարգութեանց կա-
րօտ էն։

Ըսէլ է թէ աղղային հաստատութիւնը ամէն
տարի կամ գոնէ ամէն երկու տարի Ընդհանուր ժո-
ղովին աչքէն պիտի անցնին հանդանակութեան առ-
թով։ Եւ քանզի ասի ասանկ ըլլայ եւ աղղային ընդ-
հանրական խնդիրնէրը չը կարէնան խոյս տալ Ընդ-
հանուր ժողովէն, Սահմանադրութիւնը ուր տեղ

հանդանակութեան խնդիր կայ 'զանի Ընդհանուր ժողովին քննութեանն ու որոշմանը սեփականած է . (յօդ . 61, 92, 95) ,

Ասի ասանկ էղած է , վասն զի հանդանակութիւնը ոչ թէ միայն աղգային հաստատութեանց վերաբերեալ խնդիրներուն առաջնորդն է , այլ նոյն հաստատութեանց օդտին ուղղակի ծառայօդն է , անոնց բարեկարգութեանը անմիջական եւ անհրաժեշտ միջոցն է , անոնց պիտոյքները ասոր արդեամբը պիտի լցվին , ասոր արդեամբը վերջապէս պիտի բարգաւաճին նոյն հաստատութիւնքը : Ասկէ կը հետեւի թէ հանդանակութեան խնդրին անփոյթ մնալ կամ 'զանի հարեւանցի անցնիլը աղգային հաստատութեանց օդտին անտարբեր մնալ կ'ըլլայ , եւ ասկէ ծաղած պատասխանատութիւնը այնքան ծանը որքան խնդիրն է ծանը :

Ահա ասոր համար է որ հանդանակութեան խընդիրը՝ որ արդէն ինքնին խիստ կարեւոր խնդիր մըն է , Երեսիոխանաց ժողովին առջեւ անկարծելի կերպով աւելի ծանր կարեւորութիւն մը կ'ըստանայ 'զոր իւրաքանչիւր ոք կընայ կշուադատէլ :

Ահա ասոր համար է որ հանդանակութեան խընդիրը բոլոր Երեսիոխանաց յանձանձանքը պիտի գըրաւէ , եւ Ժողովը չը պիտի կարէնայ 'զանի հարեւանցի անցնիլ եւ անոր վիճաբանութեանը վերջ տալ առանց կանոնաւոր քննութեան տակ դնէլու կետ առ կետ եւ առանց օրինաւորապէս լուծէլու խնդիրը :

Ահա ասոր համար է որ Սահմանադրութեան մէկ քանի յօդւածովը Ընդհանուր ժողովին պաշտօնը կարճառօտ մը վերլուծէլ փորձէցինք՝ աւելի մեղ համոլէլու համար քան թէ ուրիշները , եւ ներվի

թող մեղի՝ իրեւ երեսիոխան՝ կշռէլ ի մտի թէ որ
կ'ըլլայ ժողովին բարոյական պատասխանատրու-
թիւնը հասարակաց կարծեացն առջեւ, եթէ ժո-
ղովը Սահմանադրութեան ողւոյն եւ անոր դիտա-
ւորութեանը ըստ արժանւոյն չը պատասխանէ սոյն
մասին։

Ահա ասոր համար, մանաւանդ հասարակաց օդ-
տին համար է որ՝ բուն խնդրին չ'անցած, քանի մը
բառ՝ իրեւ նախարան՝ անոր կարեւորութեանը վը-
րայ խօսիլ հարկաւոր եւ մեզի պարտ համարէցինք։

Պատճեն որ ու անուն պատճեն որ ու անուն ու ան-
ձեզն գոյն ու անուն պատճեն ու անուն ու ան-
ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-
ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-
ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-
ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-
ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-

ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-
ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-
ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-
ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-

ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-
ձեզն ու անուն պատճեն ու անուն ու անուն ու ան-

Դ Ա Ա Զ Գ Ա Յ Ի Ն Հ Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ը Ն Դ Ա Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն 26 Յ Ո Ւ Լ Ի Ս Ի 1864.

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ռ Ո Ւ Ս Ի Ն Ե Ա Ն Է Ֆ Ե Խ Ե Տ Ի Ւ Ն,
Փ Ո Խ Ա Ն Ո Ր Դ Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ

— Կ Ա Ր Գ Ի Ն Դ Դ Ր Ո Յ Ց . — Հ Ա Ն Գ Ա Ն Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ա Տ Ե Ն Ա Պ Ե Տ Ը Ը Ը . — Ա յ ո ր լ ա մ ի խ ն դ ր ո ց ա ռ ա ջ ի ն ը
ա ղ դ ա յ ի ն հ ա ն դ ա ն ա կ ու թ ե ա ն հ ա ս տ ա տ ու թ ի ւ ն ն է :

Հ ա ն դ ա ն ա կ ու թ ե ա ն խ ն դ ր ի ն վ ր ա յ ե ր կ ու ա ն դ ա մ
է ո ր ն ի ս տ կ ' ը ն է ը ն դ հ ա ն ո ւ ր ժ ո ղ ո վ ը ու չ ը կ ր ն ա ր
դ ժ բ ա զ դ ա պ է ս դ ո հ ա ց ու ց ի չ ա ր դ ի ւ ն մ ը ձ ե ռ ք բ ե ր է լ .
ա ս ո ր պ ա տ ճ ա ռ ն է ր ը չ ' է ն ք ու զ ե ր ք ն ն է լ : Դ ի ւ ա ն ը
պ ա ր տ կ ը հ ա մ ա ր ի ի ր ե ն ս ա մ ի ա յ ն յ ա յ ա ն է լ ժ ո ղ ո վ ի ն .
թ է մ ի ն չ ե ւ ց ա ր դ մ ա տ ու ց վ ա ծ կ ր ի ն տ ե ղ ե կ ա զ ր ա ց *
ը ն թ ա ց ք ի ն հ ե տ ե ւ է լ ո վ ա ն կ ա ր ե լ ի պ ի տ ի ը լ լ ա յ ժ ո ղ ո
վ ի ն ա յ ս խ ն դ ի ր ը լ ո ւ ծ է լ , ե ւ թ է ո ւ ր ի շ կ ա տ ա ր ե լ ա
գ ո յ ն տ ե ղ ե կ ա զ ր ի մ ' ը ս պ ա ս է լ ո ւ , ո ւ ր կ է ո ր կ ' ը ս պ ա
ս է ր՝ յ ո յ ս ը կ ա ր է լ ո վ , Դ ի ւ ա ն ը խ ն ք ն ի ն յ ա ն ձ ն է տ ո
ո չ թ է ն ո ր տ ե ղ ե կ ա զ ր ի ր մ ը պ ա տ ր ա ս տ է լ , ա յ լ խ ն դ ր ի ն
լ ո ւ ծ մ ա ն ը հ ա մ ն է լ ո ւ փ ա փ ա ք ո վ , ժ ո ղ ո վ ի ն ա շ խ ա տ ո ւ
թ ի ւ ն ը դ ի ւ ր ա ց ն է լ ո ւ ե ւ վ ի ճ ա ր ա ն ո ւ թ ե ա ն ց ը ն ա կ ա ն
կ ա ր դ մ ը տ ա լ ո ւ դ ի տ ա ւ ո ր ո ւ թ ե ա մ բ , խ ն դ ր ի ն զ վ ա
ւ ո ր կ ե տ է ր ը ս ե ր ա տ է լ ո վ ' զ ա ն ս ն ք մ ի ա ռ մ ի ժ ո ղ ո վ ի ն
ք ն ն ո ւ թ ե ա մ ն ը մ ա տ ու ց ն է լ : Կ ը կ ր ի ն է մ դ ա ր ձ ե ա լ , Դ ի
ւ ա ն ը հ օ ս ո չ թ է ի բ ր ե ւ յ ա ն ձ ն ա ժ ո ղ ո վ կ ա մ մ ա մ ն ա
ժ ո ղ ո վ կ ա մ տ ե ղ ե կ ա ր ե ր ի դ է մ ք ո վ կ ը ն ե ր կ ա յ ա ն ա յ

* Ա ս ո ն ց մ է կ ը մ ա մ ն ա ւ ո ր յ ա ն ձ ն ա ժ ո ղ ո վ ի մ ը կ ո ղ մ է ն և մ ի ւ
ո ր փ ա զ ա կ ա ն ժ ո ղ ո վ ի ն կ ո ղ մ է ն մ ա տ ու ց վ ա ծ է տ ա ղ ե ա լ և
ե ր ե ս փ ո խ ա ն ա ց ց ր ե ա լ :

տեղեկագիր մը կամ ծրագիր մը ձեռքը . ոչ , այս-
պիսի պաշտօն մը Փողովին կողմէն յանձնված չէ ի-
րեն , այլ իրեւ երեսփախան՝ վէճի տակ էզօղ խընդ-
րին վրայ Դիւանին անդամները հաւաքական դիտո-
ղութիւննէրնին կը ներկայացնէն իմ բնընովս , եւ ըստ
հարկին կը պաշտպանէն զայն դիտօղութիւննէրը
երեսփախանի դէմքով :

Այս հարկաւոր ծանօթութիւնը Փողովին տալէս
ետքը կ'անցնի խնդրին քննութեանը , որոյ վրայ
կը խնդրէմ ժողովին ներօղամիտ ուշադրութիւնը :

Տրոց տեղեկագիրնէրը աչքէ անցնէլով , Դիւանը
դիտէց թէ քննէլու կետէրը քանի մը տեսակ էին .
նախ այն կետէրը՝ որք ուղղակի կերպով ընդհանուր
հանդանակութեան հաստատութեանը կը վերաբերին .
2ր այն կետէրը՝ որք անուղղակի կամ մասնաւոր
հանդանակութեան կը վերաբերին , եւ ասով երկու
մասի կը բաժնըվի խնդիրը . 3ր այն կետէրը՝ որք
պիւճէին այսինք տարեկան ծախից քննութեանը կը
վերաբերին : Այս կետէրէն որը առաջ պէտք է քըն-
նէլ , որը առաջ պէտք է որոշէ ժողովը : — Ետքին-
նէրը երկրորդական կետէր էն եւ առջնննէրէն պիտի
բղիսին . իսկ առջնննէրը՝ այսինք օրինաւոր հանդա-
նակութեան մը հաստատութեան վերաբերեանէրը՝
իրենց տրամաբանական առաջնութէնէն զատ , իրենց
կարեւորութեամբն ու ըստիպօղականութեամբը բո-
լոր ազգայնոց ուշն ու ակնկալութիւնը գրաւած էն
այսօր : Այս կետէրը խնդրին մէջ բաշխման ու հա-
ւաքման եղանակնէրն էն որոցմով կը դոյսնայ հան-
դանակութեան հաստատութիւնը * :

* Ատենախօսութեան մէջ հոս շատ մը տաղէր՝ որք այս

Զայս կետէրը քննէլու իր փորձին մէջ դիտէց դարձեալ Դիւանը թէ՝ հանգանակութեան ինչ ըլլալը ընդհանուր կերպով հասկընալու համար, նախ քանի մ'ընդհանուր ըսկզբունք պէտք է ընդունիլ, առանց որոց անկարելի պիտի ըլլայ հանգանակութեան իմսդիրը լուծէլ. ուստի ողջամիտ տնտեսագիտացմէ ընդունված քանի մը գլխաւոր ըսկզբունք՝ որք իրաւանց ու պարտեաց վարդապետութէնէն կը ծնին, հիմ բռնէց իր քննութեանը ու անոնցմով ճամբայ ելաւ իր դիտօղութեանց մէջ :

Այն ըսկզբունքը հետեւեանէրն էն :

ԻՐԱՒՈՒՆՔ ԵՒ ՊԱՐՏԻՔ*

Առաջին բարիք ասաւուածատոր՝ մարդուս իր կեանքն է. 'զանի բառնալու ոչ ոք եւ ինք անհատն իսկ չ'ունի իրաւունք, զի 'զանի տուօղն ինք չ'է : Իր առաջին պիտոյքը ապրիլու պիտոյքն է որմէ կը ծնի իր առաջին իրաւունքը. իրաւունքն եթէ կարող է, կամ իրաւունքն այսուհետեւ եթէ անհար է : Այս բնական իրաւունքը՝ որ մարդուս նիւթական պիտոյքը կ'ապահովէ, անկորնչէլի է նաեւա

կետէրուն քննութեանը ինչո՛ւ առաջ պէտք ըլլալուն պատճառնէրը կու տայլին, և բաց առինք տպագրութեան մէջ. վասն զի ա՛լ չ'ունին այսօր իրենց արդիականութիւնը :

* Այս յօդւածը տպագրութեան մէջ աւելցուցինք; Հարկ կա՞յ ըսելու՝ թէ ասի գիտնոց համար չ'է, որոնք շատ գըրքերու մէջ և օտար լեզուով ալ կը կարդան. այլ հասարակութեան այն մասին համար է որ յակամայս չ'է կրցած կամժամանակ չ'է ունեցած լեզուադիտութեան և ընկերական գիտութեանց ըզբազէլու. մենք այսպիսեաց կը ցանկանք նըւերէլ մեր ծառայութիւնը և մեզ լիովին վարձատրված կը համարինք եթէ անոնք դոյզն ինչ օգուտ քաղէն ամիէ :

իր վայրենի վիճակին մէջ։ Ոչ ո՛ք իրաւունք ունի առողջ անձի մը աշխատութիւնը արդիլէլու^{*}։ ոչ ո՛ք իրաւունք ունի անկար անձէ մը ձեռնառութիւնը զլանալու։ Այս անկորնչէլի իրաւունքնէրը փոխադարձապէս անզրժէլի պարտաւորութիւննէր կը ծընանին։ ոչ ո՛ք իրաւունք ունի 'զինքը անօթութենէ մեռցնէլու։ ոչ ո՛ք անօթութենէ մեռնօղի մը ձեռնառութիւն ընէլու պարտաւորութիւննէն կրնայ ինքզինքը զերծ համարիլ։ Ե՞ն սոսկալի եղեռնաւ գործն անգամ այս իրաւունքը կը վայելէ իր բանտին մէջ։ ընկերութիւնը չը' կրնար անոր նիւթական

* 1848 ի յեղափոխութեան թշնամիքը չարամտութեամբ մեկնեցին Ֆուանսայի մէջ այս վարդապետութիւնը, և ընկերականաց հովանաւորած աշխատանիւնն իտրիադրունիւնը կործանէլու համար պատրիցին հասարակաց կարծիքը առարկելով թէ՝ աշխատութեան իրաւամբ անգործ բանվորները պիտի բանադատէն կառավարութիւնը զի իրենց գործ գտնէ, և ասով յեղափոխութեան առիթ պիտի գտննէն։ մինչդեռ վարդապետութեան հետեւանքն է՝ աշխատութեան ազատութիւն կարող անձանց համար, ձեռնտուութեան զլացում ծոյլերու համար, բաւական ձեռնտուութիւն անկարաց համար թէ առանին օդնութեան և թէ մարդասիրական հաստատութեանց միջոցով, պատսպարան, հովանարան, անկելարան ևայլն. և ասոնցմով արդիլում՝ մուրացկութեան որ ամօթ մըն է կըթեալ ժողովուրդի մէջ։ Ասի կրնայ ըլլալ ճշմարիտ ընկերութեան նպատակը, և հո՛ս պէտք է ըլլայ ճշմարտապէս հայրախնամ վարչութեան մը ջանքը։ Աշխատութեան կարգադրութեամբը գրէթէ ամէն մարդ քիչ շատ գործ պիտի կարենար գտնէլ և անգործներուն թիւը մեծապէս պիտի նուազէր երկրին մէջ։ Ասով շատ մը չարեաց առջեւն առված ըլլալուն տարակոյս չը մնար երբ մտածվի թէ՝ իր նիւթական անհրաժեշտ պիտոյքը ճարէլու չը հասնօղը ալ ի՞նչ մեծամեծ եղեռնադործութեանց չ'ըլլար ձեռնաւմուխ երբ դիւրաւ կ'երթայ անձնասպանութեան։

անհրաժեշտ պիտոյքը լցնէլու պարտաւորութենէն
ինքնինքը գերծ համարիլ : Այս իրաւունքն ու այս
պարտիքը չը ճանչէլը՝ մարդկութենէ դուրս, զա-
զանութիւն է :

Մարդ իր նիւթական պիտոյքնէրէն զատ բարո-
յական պիտոյքներ ալ ունի, որոնք՝ քաղաքակրթու-
թեան վիճակին մէջ ուր հասած էնք, նմանապէս
անկորնչելի իրաւունքնէր կ'ըստեղծէն իրեն եւ փո-
խադարձ անդրժելի պարտաւորութիւննէր : Խնչպէս
ներելի չ'է թողուլ որ նիւթապէս մեռնի մէկը, նոյն-
պէս եւ ներելի չ'է թողուլ որ հոգեւորապէս եւ կամ
մտաւորապէս մեռնի : Հոգեւոր եւ մտաւոր պիտոյք-
նէրն ալ աններելի է զլանալ : Քահանան բանտին մէջ
անդադար հրահանգէլէն զատ մինչեւ ի սակրաւանդ*
կ'ընկերէ ըզ մահապարտը : Մարդուս նիւթական ու
բարոյական պիտոյքնէրէն իր բնական և անբնակելի էրա-
ռանձնէրը կը ծնին, որոնք ժամանակէ, տեղէ եւ պա-
րագայէ անկախ՝ բնական օրինօք հաստատած էն
անփոխնելապէս եւ որոնք ոչ մէկ կերպով եւ ոչ
մէկ պատճառով չ'էն կրնար իրմէ յափշտակվիլ :

Այս բնական իրաւունքնէրէն զատ՝ մարդ ուրիշ
իրաւունքնէր ալ ունի, ըսէրտիան էրառանձնէր, որոնք
ընկերութեան մէջ կը ծնին եւ ընկերութեան մէջ
կրնան կորնչիլ : Ընկերական իրաւանց կորուսը ի-
րեն հետ կ'ածէ նաեւ ընկերական մահ . այս չար-
եաց վիճակօղը մեռեալ կը համարվի ընկերապէս,
բայց եւ այնպէս իր բնական իրաւունքնէրէն չը կըր-
նար զրկեալ ըլլալ : Ընկերական իրաւունքնէրն ու
ասոնցմէ ծագած փոխադարձ պարտիքնէրը ընկե-

* Գլխաւտարան :

րութեան անդամոց իրարու հետ ունեցած յարաբերութեանդմէ յառաջ կու դան որոնք դրական կամ քաղաքական օրինօք կը հաստատվին եւ ըստ պարագայից կրնան փոփոխվիլ արդարութեան սկըզբանց յաւէտ կամ նուազ համաձայն։ Մեր աղղին համար՝ այսինք աղղային հաստատութեանց մատակարարութեան միայն վերաբերեանէրը՝ Տէրութեան շնորհած աղղային Սահմանադրութեամբը հաստատված եւ անոր մէջ ամփոփեալ է. աղղային Սահմանադրութիւնն է որ աղղային անհատնէրու իրարու հետ ունեցած աղղային յարաբերութեանց մէջ իւրաքանչիւրին իրաւունքն ու պարտքը կը կանոնաւորէ մէկ կողմէն, եւ միւս կողմէն 'զԱզգն ու 'զաղղային Վարչութիւնը փոխադարձ պարաեօք կը կապէ իրարու հետ։

Ի՞նչ է ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Ամենայն իրաւունք, որ եւ ըլլայ, վայելք մըն է որ պիտոյք մը կը լցնէ. ամենայն վայելք 'զանի հայթայթօղին աշխատութիւն կը պատճառէ եւ անկէ օդտօղին 'զայն աշխատութիւնը վարձատրէլու պարտաւորութիւն. զի ոչինչ աշխատութիւն մարդկային առանց վարձատրութեան կ'ըլլայ. բնութեան օրէնն է՝ մարդ իր աշխատութեամբը պիտի ապրի. այս օրէնէն ծնած է հանգանակութիւն ըսված հաստատութիւնը ընկերութեան մէջ։ Ըսէլ է թէ ամէն իրաւունք, ամէն պիտոյից լցում, ծախք մը կը ծընանի, պարտք մը կը ձգէ. ընկերութեան մէջ այս ծախքը այս պարտքը հանգանակութիւնն է. հանգանակութեանմբ կը վճարվի այս ծախքը, հանգանակութեանմբ կը զերծվի այս պարտքէն։

Ե՞նչպէս .

— Ընկերութեան մէջ ամեն մարդ իրեն համար կ'աշխատի , իր անձնական պիտոյքը լցնէլու համար , եւ իր աշխատութեան պտուղը որու որ կարէնայ վայելէլ տալ , անոր վճարէլ կու տայ անոր վարձն ալ . ասկէ աւելի արդար բան չ'ըլլար : Բայց ինչպէս անհամանէրն ունին անհատական պիտոյքը եւ իւրաքանչիւր ընտանիք իրենը , նմանապէս ընկերութիւննէրն ալ՝ իւրաքանչիւրը իրեւ մի անձ կամ մի ընտանիք իր պիտոյքն ունի որ բոլոր անդամոց պիտոյքնէւրուն մէկ տեղ դալովը կը ձեւանայ եւ կ'ըլլայ ասոր համար ընդհանրաբան պէտոյք : Արդ՝ մվ պիտի հոգայ այս ընդհանրական պիտոյքը : — Ընկերութեան բոլոր անդամնէրը իրաւունք ու պարտաւորութիւն ունին այս հոգին մասնակցէլու , վասն զի պիտոյքն ամենուն է . բայց ոչ կրնան՝ իւրաքանչիւրը զատ զատ աշխատէլով այս պիտոյքը հոգալ , զի պիտոյքն անհատական չ'է եւ մէկին հոգալու կերպը կրնայ միւսին հաճելի չ'ըլլալ եւ ասոր անխուսափելի հետեւանքը խառնակութիւն , անկարգութիւն , անիշխանութիւն կ'ըլլայ . եւ ոչ կրնան ամենը մէկ տեղ դալով այս հոգը վրանին առնէլ . զի այն ատեն իրենց անհատական պիտոյքը մվ պիտի հոգայ :

Ասկէ յառաջ եկած էն դաս մը մարդիկ՝ ընդհանարական պաշտօնեայք , ընդհանրական իրաւունքնէրով ու պարտեօք՝ 'զորոնք ընկերութիւնն իր մէջէն ընտրութեամբ կ'որոշէ իրեւ հաւատարմադոյն եւ որոց կը յանձնէ իր իրաւունքը՝ համարատութեան պայմանով , այսինք ընդհանուրին պիտոյքը ընդհանուրին կողմէն երեափոխանաբար հոգալու պաշտօնը :

Աս' է վարչութեանց ծագումը :

Արդար է նաեւ որ այն մարդիկը՝ որ ընդհանրական պիտոյից հոգովը միայն ըղբաղեալ բոլոր աշխատութիւննին ընդհանուրին կը նուիրէն, ընդհանուրին առնէն իրենց աշխատութեան վարձը որով կարէնան անհատական պիտոյքնին՝ լցնէլ ու ապրիլ, որպէս զի կարէնան պաշտօննին՝ շարունակէլ:

Աս' է ընդհանրական ծախից գոյութեան պատճուր :

Ասոնցմով՝ ընդհանրական պիտոյից հոգին մէջ՝ ընկերութեան անդամնէրը ընկերական իրաւունքնին վարած կ'ըլլան ընդհանուր ընտրութեանց մասնակցութեամբը, եւ ընկերական պարտաւորութիւննին կատարած կ'ըլլան ընդհանրական ծախից մասնակցութեամբը :

Եթէ ընդհանուրը չը հոգայ ընդհանուրին ծառայութեանը նուիրեալ անձանց պիտոյքը, քահանան կը ձգէ իր հոգեւոր պաշտօնը եւ իր ընտանիքին մնունդը ուրիշ ճամբով ճարէլու կ'ըստիպվի. վարժապետը կը ձգէ իր բարոյական պաշտօնը. Վարչութեան վարձեալ անդամնէրը կը ձգէն ազգային պաշտօննին, եւ իւրաքանչիւրը իր անձնական պիտոյքը հոգալու ճամբան կը բնտոէ: Այն ատեն կը գոցվին եկեղեցիք, կը գոցվին վարժարանք, կը գոցվին ազգային ամենայն հաստատութիւնք. գոցելու է նաեւ ազգային Պատրիարքարանը, վասն զի մատակարարէլու բան չը մնար. կը մնայ միայն ընդհանուրին պիտոյքը բաց, եթէ ընկերութիւնը կամ ազգը տակալին չ'է ցրւած:

Ասկէ տեսված է ընկերութեան մէջ հանդանակութեան հարկաւորութիւնը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԿԵՐԾԲՈՒԽԻՆՔ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ

Ա. ԸՆԿԻԶԲ. — Հանգանակութիւնը ընդհանրական պիտոյից պահանջած ծախքը վճարէլու բնական միջոցն է, որով Աղդին անհատնէրը նոյն ծախից վճարմանը կը մասնակցին իւրաքանչիւրն իրեն ընկած բաժինը վճարէլով։ Ուստի օքնառոր պարունակութիւնը եւ ոչ կամաւոր նուեր ոչ իսկ բռնի հարկադրութիւն։

Ասկէ կը ծադին բնականապէս պահանջման իրաւունք Վարչութեան համար եւ վճարման պարտաւորութիւն ազգայնոց համար։

Հանգանակութեան էութիւնը այս ըսկիզբէն դուրս նկատէլը անել հետեւանքնէրու հանդիպիլ ուզէլ է։

Իրաւանց ու պարտեաց վրայ նախընթաց երկու յօդւածնէրուն մէջ ըսկածնէրէն ետքը այս ըսկիզբը բացատրութեան կարօտ չ'է։

Բ. ԸՆԿԻԶԲ. — Հանգանակութիւնը արդար և օքնառութեան կամար, պէտք է վճարողին կարօղութեանը վրայ չափված ըլլայ եւ ոչ թէ պահանջօղին պիտոյիցը վրայ։ Հետեւաբար ծախքը սահման պիտի ունէնայ վճարողին կարօղութիւնը. ըսել է՝ պիտոյքը հասոյթին վրայ պիտի չափվի, եւ ծախից դումարը չը պիտի գանցնէ ըդ հասից դումարը։

Այս ըսկիզբէն կը ծադին հանգանակաց բաշխումն ու ծախից սահմանումը կառավարող օրէննէրը։

Բայց բայց մէջ՝ Ա. Հանգանակաց բաշխման մէջ որոյ հիմ պիտի բռնվի հանգանակօղաց իւրաքանչիւրին կարօղութիւնը, այս ըսկիզբը երեք պարագայ կ'ենթադրէ որք հանգանակութեան արդարու-

թեանը կը վնասէն . խօսողութիւն վեր , խօսողութիւն վեր , անխօրօղ :

1. Կարօղութենէ վեր հանդանակ վճարող չ'ըլլար եւ պահանջէլը անիրաւութիւն մըն է որ չը յաջողիր . ուր պահանջէլու իրաւունք չը կայ , հոն վճարէլու ալ պարտաւորութիւն չ'ըլլար :

2. Իսկ կարօղութէնէ վար վճարէլ ուղող կրնայ ըլլալ , բայց պիտի գիտնայ այնպիսին թէ՝ իր հանդանակին մէկ մասը կամ իր ընկերնէրուն վրայ պիտի ծանրանայ այսինք իրեն համար եղած ծախքին մէկ մասը ուրիշնէրը պիտի վճարէն , կամ հասարակաց մնառել պիտի տուժէ . պիտի գիտնայ թէ այս երկու պարագային մէջ ալ զրկանք է ըրածը . այնպիսին իր խիղճէն դատապարտեալ է : Նմանապէս կարօղութենէ վար պահանջէլը հասարակաց մնառել պիտի գէմ անիրաւութիւն մըն է որ կը զրկէ 'զանի իր հասից մէկ մասէն 'զոր իրաւունք ունէր պահանջէլու . մենք կը խորշինք ենթադրէլ թէ ըլլայ վարչութիւն որ կուրանայ այս աստիճան խնայական գիտութեան մէջ :

3. Գրամական մասին անկարօղ անձինք կան . անոնցմէ հանդանակ պահանջէլու իրաւունք չը կաց . որովհետեւ կարօղութիւնը գետինն է որոյ վրայ պիտի չափվի ու հիմվի հանդանակը . արդ՝ ուր կարօղութիւն չը կայ հոն գետին չը կայ , ինչ բանի վրայ պիտի հիմվի հանդանակը , ուստի հոն հանդանակ ալ չ'ըլլար . ուստի անկարօղը արդարապէս զերծ է հանդանակութէնէ : Ասի աղքատին բաժինն է 'զոր հարուստնէրն իրենց հանդանակին վրայ բաշխէլով կը վճարէն . եւ աս' ալ բարոյական պարա մըն է ընկերութիւն օրէննէրէ հարկադրեալ :

Բ. Ծախուց սահմանմանը մէջ այս ըսկիղը խոսնեմութիւն կը պատւիրէ, ծախքը պիտոյից չը հպատակէլով այլ պիտոյքը ծախքին հպատակէլով որպէսզի ծախից գումարը չը զանցնէ ըդ հասից գումարը։

Ասկէ կը հետեւի տրամաբանօրէն թէ ծախքը որոշէլ կարօղանալու համար պէտք է որ հանդանակութեան արդիւնը առաջուց յայտնի էղած ըլլայ, որովհետեւ հանդանակութեամբ պիտի գոցվի ծախքը, ուստի հանդանակութեան ներած չափովը պէտք է բացվի զի կարէնայ գոցվիլ։ ըսէլ է վերջապէս թէ հասից գումարն ու ծախից գումարը պէտք է իրարու պատասխանէն։ Ասկէ կը հետեւի դարձեալ ըլլականապէս թէ ծախքը սահմանէլու համար պիտոյից քննութենէն պէտք է ըսկըսիլ, զի պիտոյքն է ծախքը ծնանօղը։

Սոյն այս ըսկիղըն է դարձեալ որ որչափ ծախից սահմանմանը նոյնչափ ալ պիտոյից քննութեանը այսինք աղդային տարեկան պիւճէին պատրաստութեանը ընդհանրապէս կը նախադահէ իր խոհեմական տրամադրութիւններով։

Աղդային պիտոյքը երեք դասի կրնան բաժնվիլ որոնք կը բերէն իրենց հետ եւ երեք դաս ծախք։ — Անհրաժեշտ պիտոյք — անհրաժեշտ ծախք, օդուախք պիտոյք — օդտակար ծախք, զաւարմախտ պիտոյք — զուարճական ծախք։ Այս դասէրուն իւրաքանչիւրը իր աստիճաններն ունի որոց մէջ կու դան կը դասվին դէմ առ դէմ ամեն պիտոյք եւ ծախք իրենց հարկաւորութեան կարգովը, եւ նոյն կարգով կը հոգացվին։

Եթէ աղդային հասից գումարը չը բաւէ անհրաժեշտ պիտոյից պահանջած ծախքը գոցէլու, Վար-

Հութիւնը կը պարտաւորի հանդանակօղաց դիմէլ՝
եւ հանդանակացվրայ հարիւրին քանի աւելցնէլ կա-
րելի է նէ աւելցնէլով նոյն ծախքը դոցէլ . եթէ
ասով չը դոցվի , ներելի է ամենայն դոհ ընէլ , ա-
մենայն յարմար միջոց արտաքոյ կարգի ի գործ դը-
նէլ . եւ ներելի չ'է օգտակար ծախք բանալ քանի
որ անհրաժեշտը չ'է դոցված : Սոյն ընթացքով կը
հոգացվին ամէն դաս պիտոյք , եւ առաջինը չը լըց-
ված երկրորդին ձեռք չը զարկվիր :

Եթէ պատահի թէ օգտակար պիտոյքներէն մէկը
ըստ հարկի ըստիպօղականութիւն ըստանայ , կամ առ
ժամանակեայ նոր պիտոյք մը բացվի ըստիպօղական
կերպով , ներելի է եւ յայնժամ Վարչութեան ար-
տաքոյ կարգի միջոցնէրու դիմէլ . թէ հանդանա-
կութեան յաւելման եթէ կարելի է , եւ թէ փոխա-
ռութեան , եւն . խնդրելին այն է այսպիսի պարա-
գայէ մէջ որ նոյն ըստիպօղական ծախքէն առաջ եւ-
կած բարեմանութիւնը արժէ գոնէ փոխառութեան
պատճառած տոկոսիքը կամ եղած որ եւ է դոհը :

Գ. ԸՍԿԻԶԲ. — Հանդանակութիւնը ժամը չըլլալու
համար՝ պէտք է որ ըստ կարի դիւրութիւն տրվի
վճարօղին , ուրկէ կը ծագի եւ փոխադարձ դիւրու-
թիւն պահանջողին . եւ միանդամայն ըստ կարի քիչ
ծախք պատճառէ անոր հաւաքումը :

Ասկէ կը ծագին վճարման եւ հաւաքման եղա-
նակին կանոննէրը , զորոնք իրենց տեղը պիտի բա-
ցարէնք :

Դ. ԸՍԿԻԶԲ. — Հանդանակութիւնը արդարացեալ ըլ-
լալու համար պէտք է որ անոր արդիւնը խմաստուն
խնայութեամբ իր նպատակին ծառայէ եւ ոչ ոք
կարենայ զանի անկէ խոարէլ . եւ Հաւերացեալ հա-

վէլու համար պէտք է անոր հաշխը հրատարակման
միջոցով հանդանակօղաց աջացն առջեւ դնէլ :

Ասկէ ալ կը ծագին ելմտական մատակարարու-
թեան կանոննէրը , որոնք իրենց տեղը կը գտնէն
բայցատրութիւննին :

Ահա ասոնք էն այն վարդապետութիւնքն ու ըս-
կըզբունքը որոց վրայ հիմնէլ կարծէցինք մննք մեր
դիտօղութիւնքը հանդանակութեան խնդրին մէջ ,
եւ 'զորս արժան դատէցինք յառաջադոյն բայցատրէլ
ժողովին , որպէս զի ժողովը՝ եթէ ժողովն ընդունի ,
ոյն ըսկզբանց վորձաքարին զարնէլով դատէ մեր
դիտօղութիւնքը :

Հանդանակութեան խնդիրը այսպէս ընդհանուր
կերպով սերտէլէն եւ ըսկըզբունքը դնէլէն ետքը ,
յառաջ կ'անցնինք եւ կ'առաջարկէնք թէ՝ եթէ Ընդ-
հանուր ժողովը կ'ուզէ հանդանակութեան խնդիրը
կամ գոնէ անոր գլխաւոր մասը այսօր որոշէլ եւ
լմբնցնէլ , անոր առաջին մասէն այսինքն ընդհանուր
կամ ուղղակի հանդանակութէնէն պէտք է ըսկսի
որոյ հաստատութիւնը կը կատարի երկու դործօ-
ղութիւններով 'զորոնք Ընդհանուր ժողովն իր վըճ-
ռովը օրէնսդրապէս կը հաստատէ , եւ 'զորոնք Վար-
չութիւնը Թաղական խորհրդոց միջնորդութեամբը
կը դործագրէ :

Այս երկու դործօղութիւնքն էն բաշխում եւ հա-
ստատում հանդանակութեան :

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՄ ՈՒՂՂԱԿԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Ա. ԳԼՈՒԽ. — ԲԱՇԽՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ

Հանդանակութեան բաշխմանը մէջ մեղի պիտի առաջնորդէ այն ըսկիզբը որ Սահմանադրութեամբ այսինք աղգովին եւ տիրովին ընդունված է, այն է բաշխութեան համար բարեկարգ հարցուստնեանը։ Ուստի անհնարին է մեղի այս ըսկիզբէն խոստորիլ։

Ի՞նչ պէտք է բաշխումն ընէլու համար։ — Երկու գործօղութիւնն առողջութեան եւ քառուած։ այսինք նախ կարօղութեան աստիճանաց ցուցակ մը, 2^{րդ} իշխանութիւն մը որ հանդանակօղնէրը այսինք աղգային կարող անձանց իւրաքանչիւրը նոյն ցուցակին մէջ դասէ։

Ա. ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ ԲԱՇԽՈՒՄԱՆ. — ԱՍՏԻՃԱՆԱՑՈՅՑ
ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ

Հանդանակութեան աստիճանաց ցուցակը սոսկ բաժանում մըն է՝ 'զոր տեղեկադիրնէրը պատրաստած էն։ բայց անոնց ըրած բաժանումը խիստ մեղմ ըլլալէն զատ, կարօղութեան աստիճաննէրը սահմանեալ էն մէկին մէջ 500 ի եւ միւսին մէջ 1000 ի։ բայց մեղի կ'երեւայ թէ աղգային անհամնէրու մէջ անտարակոյս 500 զրուշէն եւ 1000 զրուշէն ալ աւելի եւ մինչեւ 5000 զրուշէն աւելի հանդանակ վճարէւ լու կարօղ անձինք կը դավին, թէեւ այսպիսեաց թիւը քիչ ալ ըլլայ, թէեւ այսօր ալ չը գտփի, օր մը կրնայ գտվիլ։ Ասանկ ըլլալը տեղեկադիրնէրն ալ կը խոստովանին, եւ նոյն գումարէն աւելի տրվածք

կ'ուզէնք իսրեւ առեւ ընդունիլ կ'ըսէն , ըսէլ է ըս-
կըզբան մէջ սխալած ու հանգանակութիւնը՝ որ
պարտք է ու հաշւի կու դայ , շփոթած էն նուէրին
հետ որ առատաձեռնութիւն մըն է ու հաշւի չը դար:
Եւ արդարեւ՝ երբ օրինօք ոչ մէկ տեղ մը արգիլեալ
չէ նուէրը , Բնչ հարկ կայ ըսէլու թէ նուէր ալ կ'ըն-
դունվի , եւ Բնչ իրաւամք կրնայ ըսվիլ անհատի մը
թէ այս ինչ դումարէն վեր հանգանակ վճարէլ չ'ըլ-
լար , եւ եթէ վճարէլ ալ ուզէս , աւելին չէ թէ իր-
բեւ հանգանակ այլ իրբեւ նուէր կրնամք ընդունիլ:
Ցուցակին այս կետը այնչափ պարզ է որ պատճառ
ու առանութեան տեղի չը կայ . ամէն որո՞ւ որ այսպիսի
առաջարկութիւն մը ըլլայ իսկոյն պատասխանը կուտայ:

Սոյն նկատօղութեամք հարկաւոր դատէցինք
տեղեկագրաց առաջարկած ցուցակը փոփոխէլու :
Նաև՝ աւելի ընդարձակէցինք , անոնց 10 աստիճանը
20 ի համելով , որպէս զի դասումը զիւրին ըլլայ : 2^ր՝
բարձրագոյն դաս մ'աւելցուցինք առանց բաժանման
աստիճանի , որ 5000 զրուշէն վեր հազարական կըր-
նայ ենիլ մինչեւ քանի հաղար որ ուզփի , որպէս զի
աւելի հարուստնէրը կարէնան հոն իրենց կարօղու-
թեան աստիճանը դանէլ : 3^ր՝ Հազարաւոր դաս մը՝ որ
3000 էն մինչեւ 1000 հինգ հինգ հարիւր վար իջնէ-
լով 5 աստիճան կը պարունակէ : 4^ր՝ Հարիւրաւոր դաս
մը՝ որ 900 էն մինչեւ 100 հարիւրական իջնէլով 9
աստիճան կը պարունակէ : 5^ր՝ Տասնաւոր դաս մը՝ որ
80 էն մինչեւ 12 հինգ աստիճան կը պարունակէ :

Աւասիկ մեր առաջարկած աստիճանացոյցը , ո-
րոյ մէջ անծանօթ կետէրով բաց թողված աւելիրը
բաշխման ամէն գործօղութիւնքը լիննակէն ետքը
պիտի ծանօթ թըլանշաննէրով լցվին :

ԱՍԻՃԱՆԱՑՈՅՑ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆԳԱՄԱԿՈՒԹԵԱՆ

ՔԱՐԳՈՒԹ	ՀԱՆԴԻՆ ԳԱԱ	ԹԻԼ ՀԱՆԴԻՆ	ԳԱՆՀԱՄԱՐ	ԳԱՆՀԱՄԱՐ
Հաղարարութ	5000 շէն վէր, եւնաբորդէն + 4000 դլ	Հանդահատիք նոխօղց	հանդահատիք	հանդահատ-
Հաղարարութ	1+ աստիճան 5000 »
Հաղարարութ	2+ աստիճան 2500 »
Հաղարարութ	5+ աստիճան 2000 »
Հաղարարութ	4+ աստիճան 1500 »
Հաղարարութ	5+ աստիճան 1000 »
Հաղարարութ	6+ աստիճան 900 »
Հաղարարութ	7+ աստիճան 800 »
Հաղարարութ	8+ աստիճան 700 »
Հաղարարութ	9+ աստիճան 600 »
Հաղարարութ	10+ աստիճան 500 »
Հաղարարութ	11+ աստիճան 400 »
Հաղարարութ	12+ աստիճան 500 »
Հաղարարութ	15+ աստիճան 200 »
Հաղարարութ	14+ աստիճան 100 »
Տանհաւոր	15+ աստիճան 80 »
Տանհաւոր	16+ աստիճան 60 »
Տանհաւոր	17+ աստիճան 40 »
Տանհաւոր	18+ աստիճան 20 »
Տանհաւոր	19+ աստիճան 12 »

Ընդհանուր գումար հանգանակաց կամ բռվան-
գակ արդիւնք ուղղակի հանգանակութեան } *

* Ընդհանուր հանգանակութեան թաղերուն բաժին պիտի
հանդի անոր տաստնորդը:

Սենք այս աստիճանացոյցը ժողովին քննութեանը կը ներկայացնէնք, որպէս զի ժողովը միւս ցուցակներն ալ բաղդատէլով եւ արժան գատած փոխականութիւննէրն ընէլով իր որոշումը տայ, որով բաշխման խնդրին առաջին կետը լուծված ըլլայ. յետոյ կրնանք անցնիլ երկրորդ կետին որ դասումն է հանդանակօղաց: Ուստի նախ եւ առաջ ցուցակը կը դընեմ վիճաբանութեան, երեսփոխան Եֆէնտինէրէն ցուցակին վրայ խօսք ուղօղնէրը թող հրամէն:

(Հս արքանունուուը իր արքանունուունեան նելը իրեւնը, իս դայ իսուս առաջնունուուն եւ վեճը իր բնութան խրդին էլ խորոք: Անիւս բելք իւլլայ արքանունուուն հնացած մասը շարունակել եւ արքանունուուն մեջադրոյն մասին ցուցած արտամոդրունեանը առջեւ յանունն Դիւնանին էլ ժուլեւ եր իտունէ Փողովէն իր ըբած եւ ընելս դէպոդունիւնէը^{*}):

Տեղեկագրաց պատրաստած ցուցակնէրը որոնք իրարմէ վար չ'են մնար, ըստ մեզ չ'են կրնար ընդդունէլի ըլլալ ոչ Ազգին եւ ոչ ազգային Վարչութեան: Ազգը չ'ընդունիր վասն զի ազգովին ու տիրովին նաեւ աշխարհովին ընդունված արդարութեան այն ամբոնաբարէլի ըսկըզբան դէմ կը մէշդանչէն. կարօղութեան վրայ չափված չ'են: Ազգային Վարչութիւնը չը կրնար ընդունիլ վասն զի նախ անդործազրէլի էն, դասման եղանակ չ'ունին, ով եւ որպէս պիտի դասէ հանդանակօղնէրը այդ սոսկ ցուցակնէրուն մէջ առանց դասման եղանակ մը իր հետ պատրաստ ունէնալու: Երկրորդ՝ կարօղութեան

* Արդելք եղող պարագանէրը դիտնալ ուղօղնէրը կրնան հնատաքքրութիւննին գոհացնէլ նոյն նիստին ատենագրութէնէն:

աստիճաննէը սահմանեալ եւ հաւանականէն խիստ
շատ վար դրված եւ նուերի շղթանէրով կաշկանդա
ված ըլլալով հանգանակութիւնը չը կրնար աղաստօ-
քէն իր արդիւնքը տալ ապով Վարչութիւնը աղ-
դային մնտուկին վնասած կ'ըլլայ դրկելով՝ զանի այն
շահէն զորն որ աղատ հանգանակութիւնը պիտի
կարէնար հաւանականապէս տալ անոր երկրորդէ
եթէ հանգանակողք՝ որոց խիստ մեծ ժամը դեռ ա-
մենելին աղգային հանգանակութիւն չէ վճարած
ու սովորութիւն չունի կարէնան երբէք այն ցու-
ցակնէրուն աստիճանաց մէջ մէջ մը դասվիլ մէկ տար-
վան համար ալ անկէ ետքը միւս տարինէրու հա-
մար խիստ դժար կ'ըլլայ զանոնք անկէ հանէլ
ու վերնագոյն աստիճաննէրու մէջ դասէլ ասով
Վարչութիւնը հասարակաց մնտուկին վնասը բաղ-
մապատկած կ'ըլլայ Ահա այս պատճառնէրով է որ
կիշխէնք պնդէլ թէ Ազգը չընդունիր եւ չէնք
կրնար հաւտալ թէ աղգային Վարչութիւնը երբէք
կարէնաց ընդունիլ այդ ցուցակնէրը :

Ասի Վարչութեան գիտնալու բանն է մենք
առնենք հոս դարձեալ մեր ատենախօսութեան թելը
զոր պիտի շարունակէինք Ընդհանուր ժողովին մէջ
եւ մեր խօսքը հասարակութեան ուղղէլով անցնինք
բաշխման երկրորդ դործօղութեանը :

Բ. ԳՈՐԾՈՂՈՒԹԵԻՆ ԲՍՇԽՄԱՆ. — ԴԱՍԻՒՄ

ՀԱՆԳԱՆԱԿՈՂԱՅ

Բաշխման առաջին դործօղութիւնը այսինք առ-
տիճանացոյցը պատրաստվէլէն ետքը կարգը կու դայ
երկրորդ դործօղութեան որ է հանգանակողաց դա-
սումը եւ կը մնայ գիտնալ թէ որն է այն իշխա-

նութիւնը որ աղգայնոց մէջէն հանդանակէլու կարօղութիւն ունէցող անձինքը պիտի դատէ եւ աստիճանացոյցին վրայ պիտի դասէ իւրաքանչիւրն իր կարօղութեան աստիճանին մէջ . ասի ըսէլ է թէ ով պիտի քննէ ու դատէ ամէն մարդու կարօղութեան չափը որ բաշխման հիմ պիտի բռնվի : Խնդրին էն փափուկ կետը հոս է :

Այս դատաւոր իշխանութիւնը ընդարձակ իշխանութիւն մը , բացարձակ իշխանութիւն մը պէտք է որ ըլլայ , որմէ կախեալ ըլլան հանդանակօղաց բոլոր քաղաքական դործէրը , դրամական , առեւտրական դործօղութիւնքը , եւ որ իր զանազան մատակարարութեանց այլ եւ այլ ճիւղէրուն մէջ կանոնաւոր արձանագրութիւննէր ունէնայ , որոնցմով ըստ հարկին կարէնայ իւրաքանչիւրին անշարժ ու շարժական գոյից եւ եկամտից արձանագիրնէրը 'ի պաշտօնէ ըստուգէլով , իւրաքանչիւրին դրամական կարօղութիւնը նիւթագէս իմանալ , եւ նոյն չափով դասէլ իւրաքանչիւրը աստիճանաց ցուցակին մէջ : Այս կարօղութիւնը տէրութիւննէրն անզամ ձեռվընին էղած նիւթական բոլոր դիւրութիւննէրովնին չ'էն կրցած մինչեւ ցայսօր հանդանակութեան ըստ ամենայնի ճիշտ եւ ըստ ամենայնի արդար նիւթական հիմ մը դտնէլ որ բաւական ըլլայ իրենց բոլոր պիտոյից պահանջած ծախքը գոցէլու : Ուր կը մնայ հապամեր Աղզը որ Տէրութէնէն կախեալ ժողվուրդ մընէ , որոյ Վարչութիւնը բարոյապէս միայն կրնայ գործէլ , բարոյական միջոցնէրէ զատ մըջոց չը կրնար ի դործ դնէլ եւ չ'ունի ամենեւին ձեռնհասութիւն հանդանակութեան այս հիմը նիւթականապէս բընտ-

ռէլու : Իսկ ով 'զանի պիտի արդիլէ բարոյապէտ
բնտոէլու 'զայս հիմը :

Բարոյական իշխանութիւն մը կը բնակի ամէն
մէկ անհատի ներսը , դատաւոր մը որոյ արդարակըշ-
ութիւնը իր տեղի կամ պակաս լուսաւորեալ ըլ-
լալէն կախում ունի : Մենք այն իշխանութեան , այն
դատաւորին կ'ուղէնք որ դիմէ Աղջը , իր արդի
լուսաւորեալ վիճակէն գոհ ըլլալով առ այժմ , կամ
հիմա կրցածնուս չափ միայն 'զանի լուսաւորէլով
եւ ապադային մէջ 'զանի ըստ արժանուոյն լուսաւո-
րէլու պաշտօնը թողլով աղդային Վարչութեան ո-
րոյ սլարտաւորութիւնն է : Հանդանակօղնէրն ինչ
կերպով կը կարծէնք մենք լուսաւորէլ՝ հաւաքման
եղանակին վերջէրը եւ իբրեւ կնիք տեղը պիտի գայ
ըսէլու . հոս դասման եղանակին դալով աւասիկ
ինչ կերպով կ'իմանանք հանդանակօղաց խղճին դի-
մէլը , եւ ասի խնդրին սոսկ դործնական կողմն է :

Գործնական ճառ . — Հանդանակօղաց դասումը իր
դործնական մասին մէջ երկու դործօղութիւն կը պա-
հանջէ որք էն հանդանակօղաց ցանկի մը պատրաս-
տութիւն եւ ըստորագրութիւն : Ընդհանուր ժողո-
վին որոշած աստիճանացոյցը թաղէրուն կը դրկի
Պատրիարքին կողմէն , հրաւիրէլով 'զանոնք որ իւ-
րաքանչիւր թաղական Խորհուրդ թաղական ժողով
կազմէ թաղին մէջ բնակօղ արհեստաւորաց մէկ քա-
նի երեւելինէրը հրաւիրէլով , զորօրինակ երկ երկու
հոդի ամէն արհեստէն եթէ կարելի է . սոյն ժողովին
պաշտօնը պիտ' ըլլայ հանդանակօղաց ցանկը պատ-
րաստէլ եւ 'զանի ըստորագրէլ տալ :

1. Հանդանակօղաց ցանկ . — Նոյն ժողովին մէջ թա-
ղին աղդահամարէն կամ ընտրօղաց ցանկէն քաղէլով

Կը զատիկն այնպիսիքը որոց հանդանակէլու անկարող ըլլալը թաղեցւոց կամ արհեստակցաց կողմէն վկայեալ ըլլայ։ Կը մնան կարօղ անձինք այսինք հանդանակօղնէրը։

Հանդանակօղաց ցանկը կը պատրաստէ թաղական Խորհուրդը ապաբէական կարգով եւ անուննէրը անշփոթէլի կերպով նշանակէլով*։

Հանդանակօղաց ցանկին դլուխը փակուցված պիտի ըլլայ տպեալ օրինակ մը պաշտօնական աստիճանացոյցին որոյ տակը պիտի ըլլայ տպեալ քանի մը տող հանդոյն խմաստով։ զորօրինակ։

«ՍԶԳԸ կը հրաւիրէ իր հանդանակօղնէրը՝ այսինք անոնք որ չափահաս էն ու վաստակի տէր, իրենց աղջային պարտքը կատարէլ՝ ըստ Սահմանադրութեան մասնակից ըլլալով ընդհանուր հանդանակութեամբ աղջային ծախից վճարմանը իւրաքանչիւր իր կարօղութեան չափովը։

Կարօղութեան չափը իւրաքանչիւր ոք իր անկեղծութեան մէջ պիտի բնտուէ, եւ ներկայ պաշտօ-

* Անուանց ցանկը կանոնաւոր և անշփոթէլի կերպով դրվէլու համար առաջ անունը կը դրվի և անուն ըսվածը իւրաքանչիւրին իր ընտանիքի անունն է՝ զոր անդըստին իր մօրը արդանդէն կը կըւ։ Եթէ նոյն անունով ուրիշ անձինք կամ աղջին մէջ կամ նոյն ընտանիքի ուրիշ անդամնէր, այն ատեն անունին առջեւ մականուննէրն ալ կը նշանակիլին և մականուն ըսվածը ծնունդէն ետքը մկրտութեան ատեն և ուրիշ ո՛ր և է առթով դրվածնէրն էն։ Եթէ պատահի որ նոյն անունով և նոյն մականուննէրով ուրիշ անձինք դտվին թաղին կամ աղջին մէջ, այն ատեն արհեստ կամ ընակութիւն, երկիր և այլ ո՛ր և է այնպիսի հանդամանք մը պէտք է աւելցվի որով նոյն անունը իր հոմանուննէրէն կարէնայ որոշվել։

նական ցուցակին որ աստիճանի հանդանակը իրեն
ծանր չը թըւէլով իր կարօղութեանը յարմար դատէ
նէ, այն հանդանակը առաջիկայ ցանկին մէջ իր ան-
ուանն առջեւ նշանակէլով պիտի ըստորագրէ:

ԱԶԳԸ՝ իր հանդանակօղաց աչացն առջեւ դնէ-
լով իր դրամական պիտոյքը եւ յիշէցնէլով մանա-
ւանդ թէ ընդհանուր հանդանակին մէջ պարզնակ-
եալ է նաեւ թաղական հանդանակութեան բաժինը
որ անոր տասմանորդը պիտի ըլլայ, իւրաքանչիւրին
ազգասիրական նախանձաւորութեանը կը դիմէ, եւ
կը խնդրէ արդիւնաւորապէս ըստորագրէլ իրենց
հանդանակը »:

Այս տողէրէն անմիջապէս ետքը՝

Թաղին անունը եւ թըւական (մէտու)

Ցանկ հանդանակօղաց (մէտու)

Կ'ըսկըսին անուննէրը ապաբէական կարգով

Հանդանակօղաց ցանկը այսպէս կը պատրաստվի,
կը մնայ ըստորագրութիւնը :

2. Լուսաբանութեան . — Թաղական ժողովը առաջին
նիստի մը մէջ հանդանակօղաց ցանկը պատրաստէ-
լէն ետքը՝ կիրակի մը պատրիարքական կոնդակով
եկեղեցեաց մէջ ծանուցում եւ հրաւէր կը կարդաց-
վի հանդանակօղաց, թէ հանդանակօղաց ցանկը
պատրաստ է եւ ըստորագրութիւնը բացված է եւ
թէ այս ինչ կիրակիէն ըսկըսէլով մինչեւ միւս կի-
րակին պարառապէս ամէն մարդ իր թաղին խոր-
հըրդարանը երթայ եւ իր ազգային տարեկան հան-
դանակին ըստորագրէ: Սոյն ծանուցումն ու հրաւէրը

Արագրաց միջոցով ալ պէտք է ութ օր առաջ հազ
դորդէլ հասարակութիւնն ։

Հանդանակօղաց ցանկը եւ ըստորագրութիւննէրը
ըսկրսած կիրակիէն մինչև միւս կիրակին ութ օր
բաց կը մնան խորհրդարանին մէջ, եւ ըստորագրու-
թիւնն գործողութիւնը կ'ըլլայ՝ իւրաքանչիւր հան-
գանակօղ ցանկին մէջ իր անուանն առջեւ իր տա-
րեկան հանդանակը գրով եւ ոչ թրւանչանով նշա-
նակէլով եւ մի եւ նոյն տողին վրայ ըստորագրէ-
լով, ոապէս գորօրինակ՝

Անուն... . . . (Տարեկան հանգանակ այստեղ դըլ. ըստորագրութիւնն) :

Ասոր համար ցանկին թերթը լայնեկի պէտք է ըլլայ:

Ութ օրէն ետքը՝ եթէ ըստորագրութիւննէրը չը
լցվին սմանց ներկայանալ չ'ուզէլով կամ չը կրնալո-
վը, անոնց տունը պէտք է տանին ցանկը երկու
հոգի թաղական ժողովէն, եւ հոն անոնց ներկայաց-
նէլով ըստորագրէլ տան ՛զանի: Այսպէս կատար-
ված կ'ըլլայ ըստորագրութիւնն գործողութիւնը:

Այս գործողութիւննէրէն ետքը՝ թաղական ժո-
ղովը երկրորդ նիստ մը կ'ընէ ըստորագրեալ ցանկը
աչքէ անցնէլու համար. եթէ դիտէ այնպիսի ըս-
տորագրութիւնն մը որ իր կարօղութէնէն խիստ վար-
ըլլալը բոլոր ժողովականք վկայէն ու զրէթէ աշ-
խարհածանօթ ըլլայ, երկու հոգի դարձեալ նոյն ժո-
ղովէն պէտք է այն հանդանակօղը տեսնէն եւ ՛զանի
յորդորէլով թէ Ազգին դրամական պիտոյքը եւ թէ
իր աշխարհածանօթ կարօղութիւնը առաջաղրէլով,
քաղցրութիւմը համոզէլ ջանան վերագոյն հանդա-
նակի մը հանէլու. եւ իրենց այս դնացքը ինչ ար-
դիւն ալ ունէնայ, պէտք է անով գոհ ըլլան: Ասով
այն հանդանակօղը երկրորդ անդամ ելած կ'ըլլայ

իր խղճին ատեանը , եւ ժողովն իր պաշտօնն ու պարտաւորութիւնը աղղասիրագէս կատարած կ'ըլլայ :

Ասանկով երբոր հանգանակօղաց ցանկին ըստուրաղրութիւննէրը լմբննան , թաղական Խորհուրդը օրինակը կ'առնէ իր խորհրդարանին մէջ պահէլու հա Բար եւ բնագիրը կը զրկէ առ Սն Պատրիարքը :

Քաղաքական ժողովը թաղէրէն եկած ցանկէրով թաղ թաղ որոշեալ ընդհանուր ցանկ մը կը շինէ հանգանակօղաց 'զոր կու տայ Ելմտական Խորհուրդին եւ բնագիրը դիւանատան կ'աւանողէ : Այս ընդհանուր ցանկէն քաղէլով Աստիճանացոյցին մէջ որքան անծանօթ կետէրով պարագ ձգված տեղէր կան , 'զանոնք Քաղաքական ժողովը ծանօթ թըւանչաննէրով կը լցնէ . ասով աստիճանացոյցը կը լրանայ եւ ուղղակի հանգանակութեան բովանդակ արդիւնքը ծանօթ գումար մը կ'ըլլայ 'զոր Ելմտական խորհուրդը՝ թաղական տասանորդ վար երթալու բաժինը ցուցանէլով աղղային պիւճէին մէջ համար կարող կ'անցնէ :

Հանգանակութեան արդիւնը երեսփոխանաց հաղորդէլու համար՝ լրացեալ աստիճանացոյցէն մէյմէկ տպեալ օրինակ երեափոխանաց պէտք է զրկէլ կամ Ընդհանուր ժողովին ներկայացնէլ եթէ նիստ կայ այն օրէրը :

Հանգանակօղաց ցանկը տարին կամ զոնէ երկուտարին անդամ մը կը նորոգվի ու կը սրբազրի թաղական Խորհուրդնէրու մէջ սոյն գործողութիւննէրով . եւ սոյն կերպով կը ներկայանայ դարձեալ կեղրոնական Վարչութեան որ ըստ պիտոյից կը տնօրինէ :

Սոյն գործողութիւննէրով լմբնցած կ'ըլլայ հանգանակօղաց դասումը եւ անոր հետ հանգանակութեան բաշխումը :

Եր ազգը ճշմարտապէս սիրող եւ անոր յառաջա-
դիմութիւնը անկեղծապէս՝ այսինք ոչ խօսքով այլ
գործող մաղթող, կրթեալ եւ լուսաւորեալ ժող-
վուրդի մը համար՝ բաշխման այս բարոյական եղա-
նակը էն ազնիւ եւ էն արժանաւոր եղանակը կ'երեւ-
այ մեզի: Հայ ժողվուրդը այս երջանիկ պայման-
նէրէն որչափ հեռի կամ անոնց որչափ մօտ ըլլալը
մենք չ'էնք համարձակիր քննէլ, բայց հաստատ
համոզված էնք թէ որչափ մօտէցնէլու ջանք ըլլայ
այնչափ ընդունակ է մօտէնալու, մյնչափ կը բազ-
մապատկի հանդանակութեան արդիւնքը, մյնչափ
կը բարդաւաճի ազգային դործը:

————— Խ Ե Ֆ Ֆ Տ Է Հ Վ Ե Վ Վ Վ —————

Բ. ԳԼՈՒԽ. — ՀԱԻՍՔՈՒՄ ՀԱՆՊԵՆԱԿՈՒԹԵԱԾ

Հաւաքրման եղանակ կը կազմէն Հանդանակու-
թեան արդիւնքը հանդանակօղաց քսակէն ելնիլ ու
աղգային մնտուկը մտնէլու համար պէտք էղած բո-
լոր գործողութիւնքը:

Հաւաքրման եղանակին մէջ այն ըսկիզբն է առաջ-
նորդ որ հանդանակութիւնը ծանր չ'ընէլու համար կը
պատուիրէ ըստ կարի դիւրութիւն տալ վճարօղին որ
հանդանակօղն է, ուրկէ կը ծաղի եւ փոխադարձ
դիւրութիւն պահանջողին որ Վարչութիւնն է. եւ
միանդամայն կը պատուիրէ ըստ կարի քիչ ծախք
հաւաքրման:

Ե՞նչպէս ծանր կ'ըլլայ այն հանդանակութիւնը
որոյ բաշխման հիմ բոնված է վճարօղին կարօղու-
թիւնը եւ զայն կարօղութեան չափն որոշողը իւ-
րաքանչիւր հանդանակօղին իր խիղճն է, ուր ոչ

հարստահարութիւն կայ ոչ բռնութիւն, ուր պատի
եւ աղգասիրութեան զգացումէն զատ փաստաբան չը
կայ, ուր ներքին համոզումէն զատ հարկադիր չը կայ:
Բարոյական այս միջոցով՝ կրնանք ըսէլ թէ նուե՞
է տեսակ մը 'զոր կ'ընէ ոչ թէ հանգանակօղը Աղգին
այլ Աղգը հանգանակօղին, (եթէ անկարոտ ըլլալով
Աղգէն նուէր ընդունէլու կայ խոնարհօղ), իրեն յանձ-
նէլով իր կարօղութեան չափը կամաւորապէս ինք
որոշէլը · անտարակոյս պահանջելի ճիշտ գումարէն
որքան պակաս իր հանգանակը խոնարհի ոք ըստո-
րագրէլ, Աղգին կողմէն այնքանն իրեն իր չնորհ
թողված կրնայ համարվիլ: Սակայն մէյ մ'որ գու-
մարն որոշէց ու իրեն մասուցված պաշտօնական
ցանկն ըստորագրէց, ալ անկէ ետքը ոչ կամաւո-
րութիւն կը մնայ, ոչ նուէրի խօսք · պատի պար-
տուց կարգը կ'անցնի գումարը եւ սկտք է որ վը-
ճարվի նոյն տարւոյն ընթացքին մէջ · զի պիտի
զիտնայ հանգանակօղը թէ Աղգային Վարչութիւնը
իր հաշւին մէջ առած է 'զայն գումարը եւ այն ըս-
տորագրեալ ցանկին վրայ հիմնած է իր պիւճէն · եւ
թէ եթէ չ'ընդունի 'զայն հասոյթը, աղգային մա-
տակարարութեանը մէջ խառնակութիւն, շիոթու-
թիւն, խոչընդունէր պիտի ծագին իրէնց խօստմանն
ու ըստորագրութեանը հաւատարիմ չը մնացող աղ-
գայնոց երեսէն:

Բարոյապէս արդէն այսքան թեթեւ էղած հանգա-
նակութիւնը՝ որ հակառակ պայմաննէրով կրնայ ծան-
րանալ, նիւթապէս ալ թեթեւցնէլու է իր հաւաքման
եղանակին մէջ, թէ վճարօղին եւ թէ պահանջօղին
կարելի էղած դիւրութիւննէրը տալով եւ միանգա-
մայն կարելի էղածին չափ քիչ ծախք պատճառէլով:

ԵՂԱՆԱԿ ՀԱՒԱՔՄԱՆ

Հուաքման եղանակը երկու պայման կը պահանջէ . մէկը՝ ժամանակի պայման որ գլխաւորապէս վճարումը կը դիւրացնէ եւ հանգանակօղին աւելի հարկաւոր է . միւսը՝ ապահովութեան պայման որ գլխաւորապէս պահանջումը կը դիւրացնէ եւ աւելի Վարչութեան հարկաւոր է :

Ա . — Պայման ժամանակի . — Ամենայն վճարում որոշ ժամանակի մը մէջ կ'ըլլայ որ վճարման ժամակէտը կը կազմէ : Տարեկան վճարելի գումար մը բանաւորապէս չորս կերպ ժամակէտ կրնայ ունէնալ , որոնք տարւոյն բաժանումէն կը դոյանան . որք էն բարեխան , Հեցանսեխան , Եռամսեխան , եւ ամստիխան :

Առաջին կերպը այսինք տարեկան վճարումը՝ տարեկան վճարէլի գումարը տարւոյն որոշեալ մէկ օրը մէկ անգամին ամբողջ վճարէլով կ'ըլլայ : Այս կերպը՝ որ ժամանակի բաժանում չ'ունի , ամենեւին դիւրութիւն չը տար վճարօղին եւ ինքնին թեթև էղած հանգանակութիւնը վճարօղաց մեծ մասին ծանր երեւցնէլու միջոց մըն է , ուստի կը մերժէնք :

Վերջին կերպը այսինք ամսական վճարումը՝ տարեկան վճարէլի գումարը 42 հաւսար մասէրու բաժնէլով , ամէն մէկ բաժինը ամսէ ամիս վճարէլով կ'ըլլայ : Այս կերպը վերջին աստիճան դիւրութիւն տուած կ'երեւայ վճարօղաց . սակայն շատէրուն անհաճոյ եւ թէ վճարօղին թէ պահանջողին ձանձրալի կ'ըլլայ . վճարօղին ձանձրալի՝ զի ամէն ամսի գլուխ պահանջում ալիտի ըլլայ իրմէն . պահանջողին ձանձրալի եւ միանգամայն վնասակար՝ զի բոլոր տարին պահանջմամբ ըզբաղեալ ըլլալէն զատ , հա-

ւաքման ծանրկէլ ծախք ալ կրնայ պատճառէլ՝ զոր
մայր գումարը չը կրնար վերցնէլ : Ուստի այս կերպն
ալ առջինին հետ կը մերժէնք . անի բաժանում չ'ու-
նի , պակասութեամբ կը մեղանչէ . ասի բաժանում
խիստ շատ ունի , չափազանցութեամբ կը մեղանչէ .
այս երկու ծայրէրն ալ ընդունէի չ'էն :

Կը մնան վեցամսեկան եւ եռամսեկան վճարման
կերպէրը :

Անցամսեկան վճարումը երկու բաժին ունէնա-
լով քիչ դեւրութիւն կ'ընծայէ վճարողին , մինչդեռ
աւելին ընծայէլ կարելի է եռամսեկան վճարման ե-
ղանակով որ չորս բաժին ունի :

Արդ պէտք է որոշէլ թէ այս եռամսեկնէրը ո-
րո՞նք պիտի ըլլան եւ տարւոյն որ օրէն պիտի ըս-
կըսի առաջին եռամսեկը : Տարւոյն չորս եղանակ-
նէրը երեքական ամիսով չորս եռամսեկ կը կազմեն .
ասոր համար շատ երկիրնէրու եւ ընկերութեանց
մէջ այս եղանակնէրը կազմող ամրանէրն էն որ եռ-
ամսեկն ալ կը կազմէն . ասկէ աւելի բնական չափ
եւ բաժանում չը կրնար ըլլալ : Եսկ առաջին եռամ-
սեկը այսինք դրամական տարեզլուխը դարունէն
պէտք է ըսկըսինք . ասով ոչ թէ միայն Տէրու-
թեան ալ դրամական տարեզլիխին համաձայն եկած
կը գտվինք , այլ եւ մանաւանդ Սահմանադրական
տարեզլիխին համաձայնած կ'ըլլանք մեր ազգային
դրամական տարեզլուխը . քանզի սահմանադրական
ընտրութիւննէրն ալ դարնան մէջ կ'ըսկըսին եւ
Ընդհանուր ժողովն ալ դարնան մէջ կը բացվի . Ուս-
տի պէտք է հաստատէլ դարունը առաջին եռամսեկ
եւ դարնամուտէն ըսկըսիլ տարեկան հանգանակաց
առաջին բաժինը հաւաքէլու . ամառը երկրորդ ե-

ուամսեկ եւ ամռամռատէն ըսկըսիլ երկրորդ բաժինը
հաւաքէլու . աշունը երրորդ եռամսեկ եւ աշնա-
մռատէն ըսկըսիլ երրորդ բաժինը հաւաքէլու . ձը-
մեոր չորրորդ եռամսեկ եւ ձմռամռատէն ըսկըսիլ
չորրորդ բաժինը հաւաքէլու :

Եռամսեկան վճարումը դիւրութեան ամէն պայ-
մաննէրը սղարունակօղ կը համարինք եւ անոր բա-
ժանումը միւս ամէն բաժանումնէրէն նախապատիւ-
կը դասէնք . մանաւանդ օրինակը տեսնէլով շատ
երկիրնէրու մէջ ուր ընկերական խնդիրնէրը անտե-
սական գիտութեանց լուսովն էն պայծառացած եւ
հանգանակութեան խնդիրը մասնաւոր ուսմանց են-
թակայ , եւ ուր սղաշտօնական վճարմանց ամէնն ալ
գրէթէ եռամսեկան բաժինով կ'ըլլան , մեր տեսու-
թիւնն այս մասին արդարացեալ կը կարծէնք :

Աւատիկ տարեկան հանդանակաց եռամսեկան բաժիննէրը
ըստ այնու անօրինեալ հանդանակութեան աստիճանացոյցը :

ԲԱՐՁՐԱՄ ԳՈՑՆ ԴԱՍ	ՏԵՐԵՒՆԻԱՆ ԱՆԴԱՆԱԿԱՆ ԱՎԱՐԱՐՈՒԹՅ	ԹՐԻԿ ՀԱՆՔԱ ՆԱԽԾԱԿԱՐ	ԵՐԱՄԱՆԵԿԱՆ ԲՈՎԱՆՈՒՅՆ	ԵՐԱՄԱՆԵԿԱՆ ԲՈՎԱՆՈՒՅՆ
	5000 ավել մէր, Հանդանանի քան բարձր կամաց 4000 դշ—1000	Թրիկ հանքան նախծակար	Բովանույն առողջապահութէն	Բովանույն հանգույն
ԱԲԱՋԻՆ ԴԱՍ	17 աստիճան 5000 » — 750
	27 աստիճան 2500 » — 625
	37 աստիճան 2000 » — 500
	47 աստիճան 1500 » — 575
	57 աստիճան 1000 » — 250
ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ	67 աստիճան 900 » — 225
	77 աստիճան 800 » — 200
	87 աստիճան 700 » — 175
	97 աստիճան 600 » — 150
	107 աստիճան 500 » — 125
	117 աստիճան 400 » — 100
	127 աստիճան 300 » — 75
	137 աստիճան 200 » — 50
	147 աստիճան 100 » — 25
ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍ	157 աստիճան 80 » — 20
	167 աստիճան 60 » — 15
	177 աստիճան 40 » — 10
	187 աստիճան 20 » — 5
	197 աստիճան 12 » — 5

Ընդհանուր գումար տարեկան հանդանակաց

Այս եռամսեկան աստիճանացոյցին անծանօթ կետէրով պարագ թողած տեղերն ալ լրացեալ տարեկան աստիճանացոյցին քաղէրով ծանօթ թշւանշաննէրով կը լցվին :

Բ. Պայման տպահովութեան : — Հանգանակօղին քսակէն ելած դումարին դրէթէ ամբողջը առանց պակսէլու աղղային մնառուկը մտնիլը հաւաքման եղանակով ապահովեալ պէտք է ըլլայ . ըսէլ է թէ՝ ոչ թէ միայն չը դողցվի այլ հաւաքման ծանր ծախք ալ չը պատճառէ : Ասոր պատասխանատու թէպէտ Ելմտական մատակարարութիւնն է ուստի եւ այս ապահովութիւնը աւելի անոր պահանջէլու բանն է . սակայն սայ' ալ գիտնալու է թէ վճարօղին աչքը միշտ նոյն դումարին վրայ է թէ որ ձեռքէրէ պիտի անցնի եւ ինչ վախճան պիտի ունէնայ : Ծանր կուգայ այն հանգանակը եւ վճարօղին դժկամակութիւն կը պատճառէ , երբ հաւաքման եղանակը 'զայս ապահովութեան պայմանը չը լցնէ :

Ապահովութեան պայմանին մէջ կ'առվին երկու գործօղութիւն , Ընկալում եւ Ընկալութէր : որոնք իրարուշարունակութիւն են եւ իրարմէ անբաժանէլի եւ իմի ձուլեալ բուն հաւաքման եղանակը կը կազմէն եւ անոր գործնական մասն էն :

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՕՂՈՒԹԻՒՆ ՀԱԻԱԳՄԱՆ — ԸՆԿԱԼՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿԱՅ

Հանգանակայ ընկալումը երկու եղանակով կրրնայ ըլլալ : Քննորդական եւ անդատական . այս երկու եղանակն ալ քննէնք կարճառու :

1. Միջնորդական եղանակ : — Միջնորդական ընկալումը յատուկ հաւաքիչ կամ ընկալունէր կ'եթաղրէ որոց ձեռքէն անցնէլով հանգանակութիւնը կու գայ աղղային մնառուկը կը մտնի : Միջնորդական ընկալումամբ հաւաքումը ծախք կը պատճառէ եւ դուցէ ծանրիէկ ծախք : Տեղեկադրայ ըսածին նայէլով՝

448 հազար այսքան դրուշ հաւաքէլու համար 48
հազար այսքանը հաւաքման ծախք կ'ենթադրէն չը
դիտէնք ինչ հաշտով, բայց որ եւ է հաշտով ըլլայ
երբէք չ'ընդունվիր հարիւրին 40, 41 ծախք։ Ո՞ր
հանդանակօղ հաճութեամբ կը վճարէ 'զայն գումա-
րը որոյ հարիւրին տասնէն ինք կը զրկվի բայց աղ-
դային սնտուկն ալ չը շահիր։ Ասի թէպէտ գործ-
ված չ'է բայց օրինաւորապէս կորսված է սնտուկէն։
վճարօղին աչքին մի եւ նոյն է։

Միջնորդական եղանակը սահպէս կընայ դործա-
դրվիլ։ Էն քիչը չորս ընկալու պէտք կ'ըլլայ։ մէ-
կը՝ Պօլսի քաղքին համար։ մէկը՝ Հասդիւղ, Բերա,
Կալաթա։ մէկը՝ Քաղկեդոն, Ռոկիտար, Քուղկուն-
ճուք։ մէկն ալ՝ Վոսբորի համար։ Այս ընկալու-
նէրը տարին չորս ամիս չորս բաժիննէրը հաւաքէ-
լու պիտի ըզբաղին։ դնէնք 600 դրուշ ամսականով՝
կէս ամիս ալ աշխատին ամսականնին ամբողջ տա-
լու պայմանով, կ'ընէ 16 ամսական այսինք 9600
դրուշ։ Ասկէ զատ՝ հաւաքված գումարէն դրուշին
մէկ բարայ ալ դարձեալ ընկալուաց պէտք է ձգէլ
իրեւ ծախք երթեւեկութեան։

Պայման ընդունաց. Ընկալունէրը պէտք է որ Ելմբտական
խորհուրդին կողմէն կարգեալ ըլլան եւ անոնց հա-
ւատարմութեանը այս խորհուրդը պատասխանատու-
ըլլայ։ Այս խորհուրդը՝ իրեւ ապահովութեան դգու-
շութիւն, իւրաքանչիւր ընկալուէ մէյմէկ վարկաւոր
անձ երաշխաւոր պէտք է պահանջէ, եւ որքան գու-
մարի համար երաշխաւորութիւն ըլլայ միայն այնքան
գումարի արմէք ներկ յսցնօղ ընկալագիր ձեռքէր-
նին տրվի սնտուկէն ամէն մէկ անդամին, եւ փո-
խարէն ապահովագիր առվի ձեռքերնէն։

Առաջանակ ընկալուանք . Ընկալունէրը՝ ընկալած գուշ
մարնին քովէրնին կամ տունէրնին չը պահէլու հա-
մար , պէտք է որ գոնէ օրն ընդ մէջ մնառուկին ներ-
կայանան ու ընկալածնին հոն թափէն : Ամէն մէկ
թափումը վերոյիշեալ ապահովագրին ետին կը նշա-
նակի թըւականով եւ թափօղը՝ որ ընկալուն է՝ 'զա-
նի կըստորագրէ ու կու տայ մնառուկին . եւ ասոր
փոխարէն՝ մնառուկն ալ ընկալագիր մը կու տայ ըն-
կալուին 'զոր իր անձնական ապահովութեանը հա-
մար ընկալուն ուղէ նէ կը պահէ . իսկ ընկալուին
բատորագրած ապահովագիրը մնառուկը պարտաւոր է
պահէլու , ժամանակին հաշիւ տուած ատենը իր տօ-
մարնէրուն հետ բաղդատվէլու համար :

2. Անգլահան եղանակ . — Անդիջական ընկալման ե-
ղանակով՝ վճարօղն ու պահանջօղը դէմ առ դէմ
կու գան , այսինք հանդանակօղն ու մնառուկը եւ
մէջ տեղէն հաւաքիչը կը վերնայ . հանդանակօղն
առանց միջնորդի ինք կը ներկայանայ մնառուկին ու
հոն իր հանդանակը վճարէլով ընկալագիրը կ'առնէ :

Վերի եղանակին մէջ աղդային մնառուկ ըսէլով
կեղրոնական մնառուկն ակնարկէցինք . իսկ հոս այն
մնառուկը չ'էնք կրնար իմանալ զի մեծ դժարութիւն
է հանդանակօղաց որոնք թաղէրու մէջ ցրւած էն՝
մատչիլ այն մնառուկին . այլ հոս թաղական մնառուկը
կ'ուղէնք ցուցնէլ ուր ամէն մարդ իր թաղին մէջ
դիւրութեամբ կրնայ ներկայանալ : Թաղական սըն-
առուկնէրը չ'էն կրնար հաւաքիչնէրու նման եւ անոնց
հաւասար կերպով միջնորդ սեպվիլ կեղրոնականին .
զի այս մնառուկնէրն ալ աղդային էն եւ հաւաքիչէ
մը պահանջէլի ապահովութեան պայմաննէրը ա-
սոնցմէ պահանջէլու տեղի չը կայ : Թաղական սըն-

տուկը իրեւ առաջին զուող նկատէլով կերպոնաւ կանին կամ անոր իրեւ օգնական մնառուկը՝ թաղականին մէջ թափածը կեղրոնականին հասնէլու ոլէտքէ ապահով համարէլ . քանզի թաղական խորհուրդն է երաշխաւորը եւ աս' ալ ազգային խորհուրդը մըն է : Այս նկատմամբ է որ անմիջական կը համարինք այս եղանակը , որն որ սա կերպով կը գործադրվի :

Գործադրութեան ժամ + Հանդանակօղաց ցանկէրուն ըստութագրութիւնքը լմընալէն եւ Ընդհանուր Ժողովին կողմէն հաւաքման արտօնութիւն տրվէլէն ետքը՝ Քաղաքական Ժողովը Սն Պատրիարքին շրջաբերականովը կը ծանուցնէ թառէրուն՝ (եւ ասի առջի անդամին միայն կամ ամէն դրամական տարւոյ ըսկիդրը) , թէ ամեն եռամսեկին առաջին կիրակիէն ըսկըսէլով պարառապէս մինչեւ երկրորդ կիրակին թաղական մնառուկնէրը բաց էն , (զոր օրինակ կիրակի եւ ուրբաթ օրէրը մինչեւ իրիկուն եւ միւս օրէրը գոնէ մինչեւ կէս օր) . հանդանակօղք հրաւիրեալ էն նոյն ութօրլան մէջ ներկայանալ մնառուկին թէ անձամբ եւ թէ իրենց հաւատարիմ անձի մը միշնորդութեամբ եւ վճարէլ իրենց ըստորազրած տարեկան հանդանակին եռամսեկան բաժինը :

Թաղական խորհուրդնէրը մնառուկին բացվէլէն ութօր առաջ եկեղեցեաց մէջ այս ծանուցումը հասարակութեան հաղորդէլէն զատ՝ նոյն շարթին մէջ յատուկ շրջաբերականով պէտք է հաղորդէն զանի իրենց թաղին բոլոր հանդանակօղաց , յիշէլով անոնց միանդամայն թէ՝ եթէ նոյն որոշեալ առջի շաբթին մէջ չը ներկայանան ու ետքը իրենց յատուկ ընկալուկամ հաւաքիչ դրկէլ հարկ ըլլայ , հանդանակօղք դրու-

շին մէկ բարայ իրեւ հաւաքման վարձ վճարէլու
կը պարտաւորին ընկալման համարներկայացօղ անձին
Եթէ ասանկ ուշ մնացօղ հանգանակօղնէրը չ'ուղէն
իրենք վճարէլ այս զրուշին մէկ բարայ հաւաքման
վարձը, պիտի դիտցած ըլլան թէ մնտուկը պար-
տաւորեալ է 'զանի վճարէլու, եւ որպէս տեղ չը կայ
'զանի իրեւ օրինաւոր ծախք նշանակէլու իր տօ-
մարին ելից էջերուն վրայ, իրեւ կորուստ պիտի
նշանակէ նոյն հանգանակին վրայ զրուշին մէկ բա-
րան: Ասի զիտնալով հանգանակօղք՝ ոչ ոք կը յա-
պաղէ իր վճարումը, կամ եթէ յապաղէց, ինք կը
վճարէ հաւաքման ծախքը եւ ամենեւին չ'ընդու-
նիր իր հանգանակին վրայ կորուստ նշանակէլ տա-
լով աղղային մնտուկին տուժէլ տալ իր յապաղումը:

Այս եղանակով ուղղակի հանգանակութեան բո-
լոր արդիւնքը՝ ութ օր ալ յապաղօղաց ձղէլով, եր-
կու շաբթվան մէջ թաղական մնտուկնէրուն մէջ
կը մանին. եւ վերջապէս ըսկըսած օրէն էն ուշը մէկ
ամսվան մէջ կեղրոնական մնտուկին հասնիլը խիստ
հաւանական կ'երեւայ մեղի:

Երբ հանգանակօղք վճարէլու համար ներկայանայ
մնտուկին, հոն պատրաստ ընկալագիր մը պէտք է
իրեն տրվէլու, որ ապահովութեան պայմաննէրուն
մէկն է եւ հաւաքման երկրորդ գործօղութիւնը:

Թէ 'զայս պայմանը եւ թէ ասկէ ետքը ըլլալու
գործօղութիւննէրը՝ անմիջական ընկալման եղանակը
իրը ընդունված սեպէլով ու իրեւ անոր շարունա-
կութիւնը պիտի բացատրէնք:

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՆ ՀԱԻԱԲՄԱՆ

— ԸՆԿԱԼԱԳԻՐ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ

Սնտուկին կողմէն հանգանակօղին՝ տրվէլու ընկալագիրը՝ յանուն Ազդին տրված պաշտօնական տօմսակ մըն է որում հանգանագիր մականուն կրնայ տրվիլ, եւ 'զոր անխտիր ընկալագիր հանգանակութեան կամ հանգանակագիր կը կոչէնք :

Հանգանակութեան ընկալագիրը կամ հանգանակագիրը առաջուց երկու պաշտօնական կնիք պիտի ունէնայ, մէկը կեղրոնական Վարչութեան եւ միւսը Ելմտական Խորհուրդին. եւ ետքը՝ վճարման պահին միայն Թաղական Խորհուրդին կնիքն ու աղգային դրոշմը պիտի զարկվի եւ ըստորագրվի :

Աւասիկ գրեթէ ընկալագրին օրինակը :

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Արք. իշտ.
Վարչական Կերպության ՍՄԻՒ 1865

Պի Այս առանք և արհեստ հանդուսիօղ
այսուհետեւ առողջական. — Հանդանակ տարեկան դշ...այսուհետեւ

1865 Առաջին եռամսնեկ — Գարուն. — 4^ր բաժին դշ...այսուհետեւ
Պի Այս առանք և արհեստ հանդուսիօղ
այսուհետեւ առողջական. — Հանդանակ տարեկան դշ...այսուհետեւ
1 առանց հասաւումն ծախէի, 15 Ապրիլ 1865.
22 լինի + Պի Բնակ... Բաղկա գանձառեց
Թուղ. Խորհ. (Բարեգործություններ)

1865 Երկրորդ եռամսնեկ — Ամառ. — 2^ր բաժին դշ...այսուհետեւ
Պի Այս առանք և արհեստ հանդուսիօղ
այսուհետեւ առողջական մնտուկին համար վճարեց եւ ընկալաց
1 առանց հասաւումն ծախէի, 15 Յունիս 1865.
22 լինի + Պի Բնակ... Բաղկա գանձառեց
Թուղ. Խորհ. (Բարեգործություններ)

1865 Երրորդ եռամսնեկ — Աշուն. — 5^ր բաժին դշ...այսուհետեւ
Պի Այս առանք և արհեստ հանդուսիօղ
այսուհետեւ առողջական մնտուկին համար վճարեց եւ ընկալաց
1 առանց հասաւումն ծախէի, 15 Սեպտեմբեր 1865.
22 լինի + Պի Բնակ... Բաղկա գանձառեց
Թուղ. Խորհ. (Բարեգործություններ)

1865 Չորրորդ եռամսնեկ — Ձմեռ. — 4^ր բաժին դշ...այսուհետեւ
Պի Այս առանք և արհեստ հանդուսիօղ
այսուհետեւ առողջական մնտուկին համար վճարեց եւ ընկալաց
1 առանց հասաւումն ծախէի, 15 Դեկտեմբեր 1865.
22 լինի + Պի Բնակ... Բաղկա գանձառեց
Թուղ. Խորհ. (Բարեգործություններ)

Ծառօթա - իշտ. — Հանդանակաղը մէջ նօտր գրալ ցուց-
ված բառերը ձեռագլուղ պիտի գրէ գանձապետը, եւ բոլոր-
դը ցուցածները տուաջուց տպված պիտի ըլլան:

Հանդանակաղըին ետեւը մանր գրով գրէլու է սա
ծանօթութիւնը .

Ծ. Ք. — «Եթէ ամեն եռամսելին առաջին կիրակիէն մինչեւ երկրորդ կիրակին վճարումը չ'ըլլայ մնտու կին ներկայանալով, թէ անձամբ եւ թէ հանգանակօղին հաւատարիմ դատած անձի մը միջնորդութեամբ, վճարէլի զումարին զրուշին մէկ բարայ հաւաքման ծախք կը պատճառի 'զոր հանդանակօղը պիտի վճարէ ընկալման համար իրեն ներկայացող անձին » :

Եթէ կիրառութիւնը երկու տարվան համար է, « կիրառութիւն ամաց 1865—1866 » կը նշանակվի եւ երկու անգամ չորս եռամսեկ եւ չորս բաժին կը դրիփի հանդանակաղըին մէջ իւրաքանչիւր տարին նըշանակելով եւ կրկնէլով եռամսեկաց քով օրինակին մէջ ցուցվածին պէս :

Հանդանակաղիրը տարւոյն ըսկիզրը առաջին եռամսեկը վճարված ատեն դանձապեաը կ'ըստորագրէ թըւական գնէլով, թաղական կնիքն ու աղգային դրօշմը կը զարնէ ու կուտայ հանդանակօղին որ 'զանի կը պահէ եւ ահով կը ներկայանաց մնտու կին ամեն մէկ վճարման ատեն՝ 'զանի ըստորագրէ տալու համար : Գանձապետը ըզդուշութիւն պիտի ընէ գնէլու թըւականին որ Ճիշտ ընկալած օրին թըւականն ըլլայ, եւ եթէ հաւաքման ծախք կայ, փոխանակ՝ «առանց հաւաքման ծախքի» դրէլու, պիտի գրէ՝ «զրուշին մէկ բարայ հաւաքման ծախքով» որպէս զի իր տօմարին մէջ « կորուստ » նշանակվածը կարէնայ ըստ հարկին բաղդատիկ :

Տարին լմբննալէն ետքը հանդանակաղիբնէրը կը փոխվին եւ նոր տարիվան համար ուրիշ հանդանագիր կը տրվի նոր տարւոյն կիրառութիւնը նշանակէլով։

Մնտուկը ուրիշ տօմար մ'ալ պէտք է ունէնայ, ընկալագիրք կամ հանդանակաղիրք տօմար մը, որոյ թերթէրը հանդանակաղրաց տպեալ օրինակնէրը սիւտի պարունակէն հանդանակօղաց տրվածին նոյն եւ նմանը եւ անուննին մէջը ձեռադրով նշանակված։ Այս հանդանակաղիրքը՝ հանդանակօղաց ցանկին նայէլով քանի օրինակ պէտք է նէ, այնքան օրինակ առաջուց զոյգ կը պատրաստի որոյ մէկը հանդանակօղին կը տրվի եւ միւսը տօմարին մէջ կը մնայ։ Հանդանակաց աստիճանին կարգովը կամ լաւ եւս հանդանակօղաց ցանկին հետեւելով ապարէի կարգով թըւահամար դրված է տօմարին մէջ ամէն մէկ հանդանակաղրին եւ նոյն թըւահամարը հանդանակօղին ձեռքինին վրայ կրկնված։ Վճարման պահին՝ հանդանակօղը հանդանակաղիրք տօմարին մէջ իր հանդանակաղրին օրինակը գտնէլ կու տայ եւ անոր մէջ «վճարէց» բառին առջեւ է մը դնէլով եւ ընկալաց բառը գծով մը աւրէլով թըւականը կը դնէ ու կ'ըստորագրէ եւ թաղական Խորհուրդին կնիքն ու ագդային զրօշմը զարնէլ կու տայ։ Եթէ հանդանակօղինք չ'է ներկայացողը, իր անուանը՝ իր կողմէն ներկայացողը կ'ընէ 'զայս ըստորագրական գործողութիւնը։ Ըսէլ է թէ վճարումն էղածին պէս գանձապետը հանդանակօղին ձեռքինը կը կնքէ ու կ'ըստորագրէ, եւ հանդանակօղը տօմարին մէջի օրինակը ասով երկու կողմէն ապահովութեան պայմաննէրը լցված եւ ընկալագրական գործողութիւնը կատար-

ված կ'ըլլայ . պահանջողն ու վճարօղը իրարու ըն-
կալագիր տուած կ'ըլլան եւ իրարմէ զերծ : Եւ հոս
կը լմբննան մնտուկին դործօղութիւնքը հանդանա-
կօղին հետ . կը մնան թաղական մնտուկին կեղրո-
նականին հետ ըլլալու դործօղութիւնքը :

ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՔ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՈՒ ԹԱՂԱԿԱՆ
ՍՆՏՈՒԿՆԵՐՈՒՆ ՄԷՋ

ԿԵՐՏԱ . — Թաղական մնտուկներուն մէջ թափված
դումարներուն կեղրոնականին անցնիլը կամ անմի-
ջապէս կեղրոնական գանձապետին ձեռօքը կ'ըլլայ
կամ անոր կողմէն եւ անոր անուանը յատկապէս ներ-
կայացող ելմտական դործակալի մը ձեռօք : Ասոր
համար պէտք է որ Ելմտական խորհուրդը մնտուկին
յարեալ դործակալ ունէնայ իրեն հաւատարիմ անձ
մը վարձեալ եւ երաշխաւորեալ , որ իրրեւ ընդհանուր
ընկալու՝ կեղրոնական գանձապետին կողմէն կը ներ-
կայանայ թաղական գանձապետներուն , եւ եռամ-
սեկին երկրորդ կիրակիէն անմիջապէս ետքը ըսկը-
սէլով կու զայ թաղէրը կը շրջի եւ ընկալագիրքէրն
ըստուգէլով հաւաքված գումարները կ'ընդունի ու
կեղրոնական մնտուկին կ'աւանդէ :

Ելմտական կամ մնտուկի դործակալը՝ ամենն մէկ
եռամսեկին ներկայացած ատենը՝ ձեռօքը պաշտօնա-
կան արտօնագիրներ պէտք է ունէնայ ամէնն մէկ
թաղի եւ ամէնն մէկ եռամսեկի համար մէյմէկ հատ
Ելմտական խորհուրդին կնքովը հաստատված եւ ա-
նոր ատենապետին ստորագրութեամբը վաւերացած ,
որով Ելմտական խորհուրդը արտօնութիւն կու տայ
թաղական գանձապետներուն՝ ընկալագիրքէրն ըս-
տուգէլ տալով այս ինչ տարւոյ այս ինչ եռամսեկին

համար հաւաքված գումարնէրը կեղրոնական դանձաւ պետին կամ անոր կողմէն ներկայացող գործակալին յանձնէլու՝ կեդրոնական մնառելին աւանդվելու համար։

Թաղ. — Թաղական դանձապետը իր մնառելին ասլահովութեանը համար՝ կ'առնէ զայն արտօնադիր նէրը իւրաքանչիւր եռամսելին եւ իր ընկալագիրքին մէջ կը սլահէ նոյն տարվան հանդանակագրաց օրինակնէրուն ըսկիզբը կամ վերջը անպրծելի կերպով զանոնք փակցնէլով։

Կերպ. — Ելմտական գործակալը՝ ընկալագիրքին մէջի հանդանակագրոց օրինակնէրուն վրայ հանդանակօղի ըստորագրութեամբ որքան « կեդրոնական մնառելին համար վճարէցի » կայ նէ , անոնց ամենուն ալ տակը դատ զատ « ընկալայ նոյն մնառելին համար , բայց ՚ի թաղական տասանորդէն . Ելմտական գործակալ (այս ենւ անուն) գրէլով կ'ըստորագրէ . անանկ որ՝ գործակալին ըստորագրութիւնը թաղական կնիքին ծախս կողմը կու դայ եւ հանդանակօղին ըստորագրութիւնը աջ կողմը կը մնայ : Այս ըստորագրութենէն ետքը՝ գործակալն իր ըստորագրած գումարնէրուն բովանդակ գումարէն տասանորդը՝ ընդհանուր հանդանակութենէն իրեւ թաղական բաժին թաղին ձգէլով եւ վար երթալով՝ մնացածին համար ընկալագիր մը կու տայ թաղական դանձաւ պետին եւ գումարը կ'ընդունի :

Կեդրոնական դանձապետը՝ եթէ ըզբաղմունքը ներէն եւ անտեղութիւն մը չը կայ , գործակալին հետ միասին կընայ շրջիւ թաղէրը , տօմարնէրն ըստուգէլ , ըստորագրութիւննէրն ինք անձամբ ընէլ եւ գումարն ընդունիլ ու յանձնէլ գործակալին . այն առեն գործակալին տեղ ինք կ'ըստորագրէ սակէս .

« Ընդհանուր նոյն սնդուակեն համար , օհուր քանչաղեց (այս տեսան) » ։
Թաղական դանձապետն ալ՝ իրեն դրկված
արտօնադրին պատասխան՝ այսքան գումարէն տա-
սանորդը վար դնէլով իբրեւ թաղական բաժին՝ մը-
նացած այս ինչ գումարը կեղրոնական մնառելին հա-
մար անոր դանձապետին կամ անոր անուանը ներ-
կայացող Ելմտական զործակալին յանձնած ըլլալը
ծանուցադրով մը կ'իմացնէ Ելմտական խորհուրդին։
Առով կը լ'իշնան մնառեկնէրուն գործօղութիւնս
քը՝ երկու կողմէն ապահովութեան սլայմաննէրը
լցված ըլլալով , եւ ասոնցմով հանգանակութեան
հաւաքումը , որոյ արդիւնքը՝ թաղն ալ անկէ իր տա-
սանորդ բաժինը առնելէն ետքը՝ կեղրոնական սըն-
առելին մէջ մտած կ'ըլլայ անմիջական ընկալման եւ-
պանակով :

Հաւաքման երկու եղանակներէն՝ անդշտան եւ հջ-
նորդական , մենք անմիջականը վեր կը դասէնք . վասն
զի նախ՝ ապահովութեան սլայմաննէրը միջնորդա-
կանէն շատ աւելի աղեկ կը լցնէ անմիջականը , եւ
այս եղանակով հանգանակովին քսակէն ելածը ան-
միջապես մնառեկը կը մանի առանց այլ եւ այլ ձեռք-
էրու մէջ թափիթլու վտանգէն անցնէլու եւ
մանաւանդ առանց ծախքի . երկրորդ՝ աւելի աղնիւ
եղանակ մընէ իրաւունք ու պարտիք ճանաչող պա-
տւաւոր ու բարեկիրթ անձանց մէջ զործածվէլու :

Ահա հանգանակութեան այն հաւաքման եղա-
նակը՝ իր ժամակետի եւ ապահովութեան սլայման-
նէրովը , որոյ վրայէն պաշտօնական տեղեկադիր-
նէրը խորին լութեամբ սահեալ անցնէլով՝ ամենա-

մեծ բայ մըն էն ձգած խնդրին մէջ անմեկնելի
կերպով (*):

Մեր երեսփոխանական պարտաւորութիւնն է այս
բայը լցնէլու ջանալ . սլիտի յաջողինք արդեօք՝ չը
դիտէնք . միայն՝ աւէլի ձեռնհասնէրու կարծեացն
ըսպասէլով փախաքանօք կը յուսանք թէ հաւաք-
ման մեղի պարզ երեւցող այս եղանակնէրը եւ թէ
բաշխման մեղի արդար երեւցող այն բարոյական ե-
ղանակնէրը հանգանակօղաց անհաճոյ չը պիտի թը-
ւին, եւ ոչ սակաւ պիտի նսպաստէն յօժարութիւն-
նին գրաւէլու , բանաւոր երեւցած ամէն դիւրու-
թիւննէրը տուած ըլլալով իրենց՝ պատապարէլով
միանդամայն հասարակաց մնառելին շահը : Կը յու-
սանք նաև թէ ոչ ոք պիտի դժկամի օրինաւորա-
պէս հաստատված հանգանակութեան մը կանոնաւո-
րասկէս վճարմանը : Սակայն եթէ պատահէլու ըլլայ
այս մասին քանի մը հաղւագիւտ բացառութիւննէր
որոնք ոչ թէ վճարումը մերժած ըլլան՝ ասի չ'էնք
կը նաև ենթադրէլ . այլ միայն երկար ժամանակ յա-
պաղած ըլլան , այնպիսեաց համար նկատօղութեան
առնէլու կէտ՝ իրենց յառաջ բերած պատճառանքն

* Անմեկնելի արդարեւ կը մնար մեղի տեղեկագրաց այս
ընթացքը՝ որոց ձեռնհասութիւնը չ'էնք կը նաև ուրանալ,
եթէ տեղեկագիրք իրենք իսկ յայտնած չ'ըլլային մեղի թէ
նոյն տեղեկագիրը ոչ թէ իրեւ ընդհանուր հանգանակու-
թեան խնդիրը ամբողջ ճառէլու դիտաւորութեամբ մատու-
ցած էն Ընդհանուր ժողովին , այլ իրեւ համառօտ յայ-
տադիր մը ազդային սնտուկին արդի վիճակին եւ ազդային
հին պարտքը միայն գոցէլու առժամանակեայ միջոցնէրու ու-
ռաջարկութիւն մը նամակի ձեւով առ . Սն Պատրիարքը
ուղղեալ :

Էն 'զորս հոն կը բացատրէնք իրրեւ լրական մաս
հաւաքման եղանակին :

ՅԱՊԱՀՈՒՄ ՎՃԱՐՄԱՆՑ

Վճարման յապաղումը երկու պատճառ կ'ենթադրէ . անհնարութիւն որ ներէլի է եւ անյօժարութիւն որ ան-
ներէլի է :

1. Անհնարութիւն . — Անհնարութիւնը նիւթական
պատճառ մըն է՝ հանդանակօղին կամքէն անկախ ,
եւ բանաւոր պատճառ կը սեպէի յապաղէլու նա եւ
չը վճարէլու իսկ , եւ ընդունէլի է :

Բանաւոր պատճառ կամ անհնարութիւն կը սեպ-
վին դրամական ամէն դժբաղդութիւնք . զոր օրի-
նակ՝ հրկիղութիւն , նաւարեկութիւն , սնանկութիւն ,
եւ այլն : Այս դժբաղդութիւնքը ամէնուս կրնան
պատահիլ եւ վճարէլու անհնարութեան մէջ ձգէլ մեղ ,
բայց անհատին պատառութեանը , աղգասիրու-
թեանը ամենեւին չ'էն կրնար դպչիլ եւ ոչ իսկ ա-
մենեւին անոր ընկերային իրաւանցը :

Եթէ հանդանակօղի մը այսպիսի չարիք պատահի
որ վճարէլու նիւթական անհնարութեան մէջ ձղէ
'զինքը , պէտք է որ գրով իմաց տայ իր թա-
ղին դանձապետին թէ իր ըստորագրած տարեկան
հանդանակին մէկ մասը կամ ամբողջ բաժիննէրը
այս ինչ եռամսեկներուն մէջ կամ առ այժմ ըոլոր
տարին վճարէլու անհնարութեան մէջ կը գտվի դըժ-
բաղդապէս : Գանձապետը հանդանակութեան տօ-
մարին մէջ նոյն սնձին հանդանակադրին օրինակին
վրայ անհնարութիւն կը նշանակէ . եւ Կեղրոնական
դանձապետը կամ անոր գործակալը՝ այն թաղէն
անցնէլու եւ անոր տօմարն ըստուգէլու առեն , ան-

կէ քաղէլով նոյն հանդանակին անվճարէլի գումարը
ընդհանուր հանդանակութեան տօմարին ելից էջէ-
բուն մէջ կ'անցնէ իրրեւ անհնարութիւն :

2. Անյօժառաւթեան . — Անյօժառութենէ թելադրեալ
կը սեպզին այն պատճառանքը որք նիւթական ան-
հարութեան մէջ չ'են կրնար ձգէլ հանդանակօղը
ուստի եւ անընդունէլի էն , ուստի եւ առանց բա-
նաւոր պատճառի յապաղումը անյօժառութիւն կը
սեպիլի :

Թէպէտ մենք կը դարշինք ենթագրէլ թէ ըլլայ
անձ մը որ օրինաւորապէս հաստատեալ աղղային
հանդանակութիւնը չ'ուզէ ամենեւին ճանաչէլ , եւ
իր հանգանակը չ'ըստորագրէ առանց անկարօղու-
թեան պատճառի , կամ ըստորագրէլն եաքը ժողովի
չը վճարէլ առանց անհնարութեան պատճառի , ուս-
տի եւ անյօժառութեան պատճառանքը կը խորշինք
քննէլ . սակայն օրէնքը՝ որպէս զի ամէն դիպւած
նախատեսած ըլլայ , պէտք է այսպիսի օրինազանց-
նէրու դէմ Վարչութեան բռնէլու ընթացքը դժէ :

Օրէնք ընդունէ ըմբռառէց . — Ազդային ընդհանուր պարտ-
քը չը ճանչօղ եւ օրինաւորապէս հաստատեալ հան-
դանակութիւնը (*) մերժօղը ըմբռառ կը սեպիլի ընկե-
րական օրինաց , եպերելի է աղղովին , եւ սլէտք է

* Օրինաւորապէս հաստատված կը նկատվի այն հան-
դանակութիւնը որոյ ամէն մէկ կէտը կանոնաւոր վիճաբա-
նութեամբ եւ կատարեալ քննութեամբ մեծադոյն մասով
որոշված ու վճռված է Ընդհանուր ժողովին մէջ : Ակիճաբա-
նութիւնը կանոնաւոր եւ քննութիւնը կատարեալ որով եւ
օրէնքառ կը նկատվի երբոր խնդիր մը ժողովականաց կար-
ծիքը լաւ մը չը հասկցված քուեի չը դրվի , ըստ 87⁴ յօդ.
նոր Սահմանադրութեան եւ ըստ 1587 յօդ. հինին :

որ բնակասիս ընկերային իրաւանց վայելման մէջ
ալ հանգանակ չ'ունէնայ , եւ ըստ օրինի արդիլեալ
ըլլայ :

47^ն Օրէն . — Ըմբռոստը զրկեալ է ընտրէլու եւ ընտըր-
վէլու իրաւունքնէրէն ըստ տրամադրութեան 90ր եւ
91ր յօդուածոց 1860 ի Սահմանադրութեան , եւ
պէտք է զրկեալ մնայ ըստ ողւոյն նոր Սահմանա-
դրութեան :

Աւասիկ պատճառը .

Ըստ նոր Սահմանադրութեան՝ դոնէ 75 զբուշ
հանգանակ վճարէլու կարօղութիւն չ'ունէցողը երես-
փոխանաց ընտրութեանը մասնակից չը պիտի ըլլայ ,
ըսել է նոյն իրաւունքն զրկեալ է . հապա որչափ
աւելի պէտք է որ զրկեալ ըլլայ անի որ նոյն դու-
մարին դուցէ քանի մը պատիկը վճարէլու կարօղու-
թիւն ունի խալ յօժարութիւն ոչ . եթէ անկարողը
զրկեալ է , անյօժարը այսինքն ըմբռոստ՝ խստադոյն
եւս չը պատճի նէ ալ , դոնէ զրկեալ ըլլալուն
տարակոյս պէտք չ'է մնայ , զի արդարութեան քիչ
մը դոնէ մօտէցած ըլլանք :

Իրաւանց ու պարտեաց ըսկըզբան վրայ հիմնեալ
է ոչ միայն Հայոց Սահմանադրութիւնը , այլ բարե-
կիրթ աղղաց մէջ կուեալ ամենայն դաշն ընկերական :
Ընկերային նիւթական պարտաւորութեանց առաջինն
է հանգանակութիւնը . եւ հանգանակութեան այն
տրամադրութիւնը՝ որ 'զայս պարտաւորութիւնը չը
ճանչողը կը զրկէ իր իրաւունքն , ընկերային դաշնաց
այն երեւելի կէտք , այն բարձրագոյն դադախն է ,
ուր պարտք եւ իրաւունք դէմ առ դէմ կու դան ,
ուր շօշափելի կերպով իրար կը դրկէն կամ իրար կը
մերժէն : Երբոր Սահմանադրութեան մէջ իրը չափ

ընտրութեան հանդանակութիւնն է ընդունված , այս
տրամադրութիւնը՝ որ նոյն ըսկըզբան անխուսափելի
հետեւանքն է , ինչու նաեւ ընդունելի պիտի չ'ըլլայ ,
եւ որ այլանդակ վարդապետութիւն կրցած է , չը գի-
տէնք , դուրս թողուլ 'զանի մեր Սահմանադրութենէն

Գործողութեան . — Հանդանակութեան օրինաց այս
տրամադրութիւնը 'ի գործ դնէլու համար պէտք է
որ ընտրութեանց ատեն հանդանակութեան տօմար-
նէրն աչքէ անցին ամէն թաղէրու մէջ , եւ եթէ
առանց բանաւոր պատճառ մը յայտնած ըլլալու նա-
խընթաց եռամսեկը դեռ չը վճարօղնէր դտվին , ա-
նոնց յատկապէս եւ պաշտօնապէս իմաց տրվի նա-
մակով մը՝ թէ առաջիկայ ընտրութեանց մասնակից
ըլլալու համար պայման է անխուսափելի որ նա-
խընթաց եռամսեկը վճարված ըլլայ . ուստի հրաւիր-
եալ էն անյառաղ վճարէլու որպէս զի ընտրօղաց
եւ ընտրելեաց ցանկէրուն մէջ կարէնան մտնիլ , ա-
պա թէ ոչ ցանկէրէն դուրս պիտի մնան ըստ օրի-
նի , եւ եթէ ընտըրվին ապօրինաւոր պիտի համար-
վի ընտրութիւննին :

Իսկ այնպիսին որ ազգային հանդանակութիւնը
չ'է ուղած ճանչէլ եւ հանդանակ երբէք չ'է ըստո-
րագրած առանց բանաւոր պատճառնէրու որք էն
անկարօղութիւն եւ անհնարութիւն , այնպիսին ար-
դէն հրաժեշտ տուած է իր ազգային իրաւանց . ոչ
ընտրօղ է ոչ եւ ընտրէլի ազգային որ եւ ըլլայ
պաշտօնի համար . եւ եթէ երբէք ընտըրվի , ապօ-
րինաւոր է եւ անվաւեր անոր ընտրութիւնը :

2^ր Օրէն . — Ըմբոստը արդիլեալ է իր գործոցը մէջ
որք ազգային Վարչութեան եւ ազգային դիւնա-
տանց ձեռօքը պիտի կատարվին :

Պարծաբնութեան . — Այս օրէնին գործադրութեանը համար պէտք է որ Թաղական խորհուրդնէրը մէյմէկ ցանկ ունէնան որոյ մէջ նշանակէն թէ յապաղեալնէրը եւ թէ ըմբոստնէրը եւ որոյ մէկ օրինակը իրենց թաղին համար պահէն եւ մէկ օրինակ մ'ալ Պատրիարքարանի գիւանատան դրկէն , որպէս զի ըմբոստնէրը թէ այս ցանկով եւ թէ հանգանակագիրնին ցոյց տալ պահանջէլով կարէնան ճանչվիլ , եւ անոնց պատահած գործոցը կատարմանը խնամատարութիւն չըլլայ որով ըստիպեալ ըլլան իրենց պարտաւորութիւնը ճանչէլու եւ իրենց աղդային պարտքը վճարէլու :

Ասի այն կէտն է 'զոր Քաղաքական ժողովը՝ արոց յանձնաժողովին տեղեկադրին ճգած պարապը լցնէլ կարծէլով՝ իրրեւ հաւաքման եղանակ կը ներկայացնէ իր տեղեկադրին մէջ , օրինազանցնէրու դէմ բռնվէլու ընթացքը օրինապահնէրու վերածէլով , եւ որպէս թէ հանգանակօղք բոլորն ալ հարկաւորապէս պիտի այս ճամբէն անցնէին՝ կանոնաւորապէտ վճարած ըլլալու համար իրենց հանգանակը :

Օրինազանցնէրու դրվէլու այս երկուքէն դատ բանաւոր արգելք մեր մտքէն չ'անցնիր , մանաւանդներէլի չ'է արգելք դնէլ այն իրաւանց մէջ որք անհրաժեշտ սկիտոյք կը կազմէն անհատին եւ որոցմէ կը ծնին անկորնչելի իրաւունք :

Այս արգելքը կը վերնան երբոր ըմբոստնէրը իրենց աղդային պարտքը ճանաչէն ու վճարէն , որով զգաստացեալ կը համարվին : Այսպիսի զգաստացելոց անունը պէտք է աւրէ Թաղական խորհուրդը ըմբոստից ցանկէն եւ հանգանակօղաց ու ընտրօղաց ցանկէրուն մէջ անցնէ , նաեւ զգուշութիւն ունէ-

նայ հաղորդէլ նոյն անունը Պատրիարքարանին դիւ-
ւանատան որսլէս զի հոն ալ ըմբռօստից ցանկէն աւ-
բըփի :

Մինչեւ հոս քննոված եւ որոշված կետէրով աղ-
ղային հանգանակութիւնը օրինաւորապէս կրնայ
հաստատվիլ՝ իր բաշխման եւ հաւաքման եղանակ-
նէրովը. բայց 'զանի արդիւնաւոր ընէլու հարկաւոր
միջոցնէր կան որք խնդրին լրական մասն էն եւ
'զորս օրէնսդրին պարտաւորութենէն է անսես չը
թոլուլ աղղին արդի վիճակին մէջ:

Այս միջոցնէրը հետեւեալ գլուխն մէջ բացա-
բէնք :

Եղանակը այս աղայի առաջարկութիւնը անհաջող է ան-
հաջող աղայի առաջարկութիւնը անհաջող է անհաջո-
ցութիւնը անհաջող է անհաջոցութիւնը անհաջոցութիւնը ան-
հաջոցութիւնը անհաջոցութիւնը անհաջոցութիւնը ան-
հաջոցութիւնը անհաջոցութիւնը անհաջոցութիւնը ան-
հաջոցութիւնը անհաջոցութիւնը անհաջոցութիւնը ան-

ԱՐԴԻԿՆԱԽՈՐՈՒԹԻՒՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ

ԱՉԳԻՆ ԱՐԴԻ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՄԵԶ

Տառեր+* (հանգանակութիւն) մեր աղդին մէջ, դրեթէ միշտ արտունջ յարուցած է եւ վճարումը յօժարութեամբ չ'է էղած . ասոր համար է որ մէկ կողմէն Վարչութիւնը՝ կամ խորամանկ միջոցնէր բանէցնէլու ելած է, եւ կամ յուսահատութեամբ իր պահանջման իրաւունքէն ձեռնթափ էղած է . եւ միւս կողմէն Հասարակութիւնը կամ խուսափէլու հնարքնէր մտածէլու ելած է կամ ըդ Վարչութիւնը անկարգութեան պատճառով դատապարտէլով իր վճարման պարտաւորութէնէն խոյս տուած է :

Ասանկով երբէք աղդային տուրքը արդիւնաւոր չ'է էղած, երբէք անոր ճիշդ արդիւնքը չ'է զիտցըլած :

Մէկ կողմէն Վարչութիւնը կամ անոր մօտ էղօղ անձինք ըդ Հասարակութիւնը իրեւ ահետ կը բամբասէն . «մեր Աղդը, կ'ըսէն, տուրք տալու դժկամակ է, տուրքի սովորութիւն չ'ունի, տուրքն ինչ ըլլալը չը հասկընար, աղէտ է . այսպիսի ժողվուրդէ մը շատ բան չը հաւաքվիր, այս ինչ դումարէն աւելի հաւաքէլը անկարէլի է մեր Աղդէն» : Ասանկ ըլլալը մինչեւ անդամ խիղճէրնուն վրայ վկայէլու կ'ելնին, մինչեւ անդամ պաշտօնական տեղեկագիրնէրը այս կամ այնքանէն աւելի հաւաքվիր դիւրին

* Տառեր ըսէլու ըստիպեալ էնք հոս զի մեր խօսած ժամանակին համար հանդանակութիւն ըառը նշանակութիւն չ'ունի :

կամ պժարին, կարէլի կամ անկարէլի ըլլալու ծանր ինդիրը կը յուզէն հարեւանցի մը, առանց մտածէլութէ ինչ է ասոր պատճառը, առանց առաջարկէլութէ որն է ասոր դարմանը:

Արդարեւ քննէլու եւ դիտնալու արժանի է՝ թէ արդեօք այդ գումարէն աւելի վճարէլու կարօղութիւն չ'ունի Ազգը թէ յօժարութիւն չ'ունի. այս երկուքէն որն է իր քով պակսածը: — Կարօղութիւնը չ'էն կընար դիտնալ քանի որ յօժարութիւնը չ'ունէնայ. Եւ ինչ էն ըրած, ինչ միջոց ի գործ էն դրած կամ կ'առաջարկէն այսօր անոր յօժարութիւնը ձեռք բերէլու համար. — Ոչինչ, մինչեւ հիմայ ոչինչ եւ այսօր ալ դարձեալ ոչինչ. — Լուն թողութեմն բամբասող բերանք:

Միւս կողմէն տուրք տալու անձը ըզ Վարչութիւնը իրուեւ անէրա կը բամբասէ երազախառն պատճառաբանութեամբ. «Ի՞նչ, կ'ըսէ, տուրք կ'ուզէն ինէ, ինչ բանի համար կ'ուզէն, մինչեւ հիմա տուածէս ինչ էեւ տեսած էմ, ուր կ'երթան այս ստակները, այսքան ազգային հասոյթնէր կան ինչ կերպով կը խարճվին, որ ձեռքերու մէջ կը թափթըփին. ով կը ցանէ ով կը քաղէ ով դիտէ. Ազգին մուտքն ու ելքը ինծի ցուցած ունին, երբէք առջեւս հաշիւ դրած ունին, ինչ երեսով ելեր այսօր տուրք կ'ուզէն. ասանկ անկարգ անկանոն ընթացքի մը համար՝ աչքս գոցէլով՝ ըստակ կու տամ եւ Եւ դարձեալ ինչ իրաւամբ եւ ինչ բանի համար ըստակ կ'ուզէն ինէ. Պատրիաքարանի ծախք է նէ ես Պատրիաքարանի հետ գործ չ'ունիմ, ըստըկով լմըննալու գործ ունէնամ նէ Տէլն ողորմած է: Եւ կեղեցինէրու համար է նէ, եկեղեցինէրն այնքան

եկամուտ ունին, այնքան նապահներ ունին. աս' աէ
մէկդի՛ ևս քանի որ եկեղեցի երթամ, հոն բաւա-
կան ըստակ կը ձգէմ: Դպրատուննէրու համար է
նէ, ես դպրատան մէջ զաւակ չ'ունիմ, ունէցած
ատենս վարժապետին երբեմն երբեմն պէտք էղածը
տուած էմ. եւ տուածէս ինչ օդուտ էմ տեսած,
զաւկնէրս ինչ էն շահած. տարիննէրով դնացին ե-
կան, գրէլ կարդալ է նէ՝ ամէնն ալ ըրին, դարձ-
եալ չը կրցան բանի մը պլուխ անցնիլ, դարձեալ
ծանրութիւննին վրայէս չը պակաէցաւ, ուղականն ու-
սեռականը փոր չը կշտացնէր կ'ըսէին նէ՝ իրաւ իրաւ
է եղէր մեծէրուն խօսքը դետինը չ'ընիր. Աստուած
խելք տայ, ես խենդ էմ որ դպրատան համար ըս-
տակ տամ, խելք ունէցօղը թող տայ: Հիւանդա-
նոցի համար է նէ, թող իր եկամուտովը գոհ ըլլայ,
չը բաւէր նէ թող մեծէրը ամիրաննէրը տան, չէ նէ
թող դոցէն, ինծի ինչ, ես հոն ալ մարդ չ'ունիմ:
Աղքատաց ողորմութիւն է նէ, ես իմ ձեռքէս ե-
կածին չափ ամեն օր ամեն տաեն կու տամ, եւ իմ
ճանչած աղքատնէրս Վարչութիւնը չը ճանչէր,
մուրալու կ'ամշնան. ալ ինչ կ'ուղէն ինէ եւ ինչ
բանի համար: Եւ դարձեալ Վարչութիւնը մեղ կը
բամբասէ. տուրքի սովորութիւն չ'ունին, տալու
յօժարութիւն չ'ունին, տուրք ինչ ըսէլ է չ'էն հաս-
կընար, տղէտ էն, կ'ըսէ, — Բըրք սովորէցնէլու ելած
է որ սովորած ըլլայինք. Բըրք հասկցնէլու ելած է
որ հասկցած ըլլայինք. եթէ պիտանի բան է նէ
ինչու չ'է ուսուցած եւ փոխանակ ուսցնէլ ջա-
նալու հիմա ալ ելեր տղիտութիւննիս երեսնուս
զարնէլով երես ունի տուրք ուղէլու. նոր բան մըն
ալ է հանէր, դաւրէց պարտէ է եղէր. աս' ալ չ'էինք

լսած, մենք ատանկի պարտք չ'ունինք, ատ' ալ մեր
խելքին մեր հասկնալու բանը չէ ։ թող մեղ մեր
տեսածին մեր գիտցածին ձգէն ու երթան հասկը-
ցօղնէրը մէջէրնին ինչ կ'ուզն ընէն»։

Այսպէս պատճառաբանովը հասարակաց կարծիքն է։
Տուրքի առթով երկու կողմէն այս գանգանէ-
րը կը լովին, այս փոխադարձ արտունջնէրը կը շա-
րունակէն աւելի կամ պակած անիբաւ, աւելի կամ
պակաս իրաւացի փաստէրով եւ ի չգոյէ բանառո-
րականին խաղաղութիւնը չը կրնար հաստատվիլ
բարեկարգութիւնը չը կրնար ակրէլ քանի որ այս
վիճակին պատճառնէրը չը բնարուվին, քանի որ ա-
սոր դարմանը չը դավի։

Այս պատճառնէրը ցուցնէլը միանգամայն՝ 'զա-
սննք բառնալու միջոցնէրը գրէթէ ցուցնէլ է։

Այս տրտունջնէրուն, այս գժկամութեանց աեղի
տուօղը Վարչութիւնն ինք է եւ 'զանոնք բառնա-
լու միջոցնէրն իր ձեռքն էն միայն։

Ենք այս փոխադարձ գժկամութեանց պատ-
ճառնէրը քանի մը կետէրու մէջ կը դիտէնք եւ ՚զա-
սննք իրենց զօրաւորութեան կարգովը հոս կը բա-
ցատրէնք, միանգամայն Ազգին արդի վիճակին նկատ-
մամբ ՚զանոնք բառնալու մեզի կարօղ երեցօղ մի-
ջոցնէրը, որոց վրայ կը հրաւիրէնք մասնաւորապէս
ազգային Վարչութեան ուշադրութիւնը։

ՊԱՏՃԱՌԻՔ ԴԺԿԱՄՈՒԹԵԱՆ ՀԱՆԳԱԿՈՂԱՅ

1. Առաջին եւ էն զօրաւոր պատճառ գժկամու-
թեան որ կրնայ մինչեւ անգամ բարեւ անընդունէլի
ընէլ Ազգին, օրինաւորապէս ազգային արդար հան-
գանակութիւնն մը հաստատված չ'ըլլալն է։

Ազգին ընդունէլի ըլլալու համար հանգանակութիւնը՝ նոյնպէս եւ որ եւ է խնդիր, արդարութեան աւելի կամ պակաս մօտ կրնայ գտվիլ, իսկ օրինաւորութիւնէն գիծ մը չը կրնար խոտորիլ, քանզի արդար ըլլալու համար ճշմարիս ըլլալ պէտք է, եւ ճշմարտութիւնը ամեն մարդոց չ'է արված տեսնէլ եւ ոչ ամեն ճշմարտութիւն մարդուս արված է առևնել. մինչդեռ օրինաւորութիւնը մարդուս իր խելքովը դրած կանոննէրէն արդարութեան յաւէտ կամ նուազ մօտ իր ընդունած ու հաստատած օրէննէրէն կախում ունի եւ անոնց ջիշդ համաձայնութիւնն է, ուստի մարդուս իր ձեռքն է, իր կամքէն կախեալ է: Ասոր համար է որ մեծադոյն մաս մը կրնայ սխալիլ, կրնայ ճշմարտութեան մէջ չը գտվիլ, բայց իր սխալումն օրինական է: Ասոր համար է որ փոքրադոյն մաս մը եւ կամ իսկ մէկ հոգի միշտ իրաւունք ունի 'զայն սխալումը քննադատէլու եւ անոր դէմ բողոքէլու, կրէլով սակայն 'զայն սըսալումը երբ օրինաւոր ուրիշ ճար չը կայ:

Արդ՝ արդարութեան սկզբանց որչափ մօտէնան հանգանակութեան օրէննէրը, այնչափ թեմեւէ այն հանգանակութիւնը, այնչափ հարուստ ու հաւաստի կ'ըլլայ անոր արդիւնքը, այնչափ յօժարակամ անոր վճարումը եւ հետեւարար այնչափ դիւրին անոր հաւաքումը: Այսպիսի հանգանակութիւն մը բոլորովին մերժող ու չը վճարօղ չը գավիր հանգանակօղաց մէջ, եւ յօժարութեամբ վճարօղնէրը խիստ շատուր կ'ըլլան:

Ընդհակառակը՝ արդարութեան սկզբունքն էն որ չափ հեռանան հանգանակութեան օրէննէրը, այնչափ ծանր է այն հանգանակութիւնը, այնչափ արդարութիւնը, այնչափ աղու-

քատ ու տարակուսէլի կ'ըլլայ անոր արդիւնքը :
այնչափ դժկամակ անոր հաւաքումը եւ հետեւա-
բար այնչափ դժարին անոր հաւաքումը : Այսպիսի
հանգանակութիւն մը մերժօղնէր կը գտվին հանգա-
նակօղաց մէջ, եւ յօժարութեամբ վճարօղնէրը
խիստ քիչւոր կ'ըլլան :

Զայս պատճառը յիշէլը միայն հերիք է 'զանի
բառնալու միջացը ցուցած ըլլալու համար, որն որ
բոլորովին Վարչութեան ձեռքն է եւ անոր իմաս-
տութէնէն միայն կախեալ է : Հոս հասարակու-
թիւնը ընէլիք չ'ունի, իր իրաւունքը Երեսփոխա-
նական Վարչութեան մը հաւտած է, անոր է գոր-
ծէն ու չը գործէլը, անոր է զարգն ու մեղքը :

2. Երկրորդ պատճառ դժկամութեան՝ դաստիա-
րակութեան պակսութիւնն է : Ե՞ն արդար ու խնա-
յագէտ վարչութեան տակ անդամ տղիսութիւնը
չը կրնար ըմբռնէլ հանգանակութեան ինչ տեսակ
օրէնք ըլլալը . մէկը մէկալէն սուտ, մէկը մէկալէն
թիւր գաղափարնէրու մէջ կ'երթայ կը թաւալի,
մերթ 'զանի կամաւոր տուրք կարծէլով, մերթ բռնի
եւ հարստահարութիւն, մերթ ոլարգեւ առատա-
ձեռնական եւ մերթ ողորմութիւն . եւ այս ամենով
դարձեալ թիւր ուսեալ անձինք չ'էն կրնար ըմբռու-
նէլ թէ իրենց հանգանակը իրենց պիտոյիցը ծախսված
ըլլայ : Ասոր ալ մեղքը Վարչութեան ճիան է : Այդ
ամօթալի նախապաշարմունքը՝ վնասակար միան-
գամայն ազգային օգտին եւ ազգային Վարչութեան՝
դաստիարակութեան աւելի ծաւալեալ լուսէրովը
հնար էր փարատէլ 'զորն որ չ'է ըրած . այդ սուտ
ու ծուռ գաղափարնէրը հնար էր արմատաքի խլէլ
եւ անոնց տեղ ուղիղն ու ճշմարիտը տնկէլ, հան-

դանակօղնէրը լուսաւորէլով ընդհանրապէս իրենց
իրաւանց ու պարտեաց ճանաչմանը մէջ եւ մաս-
նաւորապէս հրահանողէլով՝ զանոնք հանգանակու-
թեան խնդրին մէջ, 'զորն որ չէ ըրած. Վարչու-
թիւնն իր պարտքը չէ կատարած :

Զայս պատճառն ալ յիշէլը միայն բաւական է :

Յ. Երրորդ պատճառ դժկամութեան հանգանա-
կօղին տուած ըստակը իր աչացն առջեւ ծախված
չ'ըլլախն է : Ասկէ հանգանակօղք կրնան ենթաղրէլ
թէ իրենց վճարած հանգանակը իր նպատակին չը
հանիր, թէ Վարչութիւնը իշխանութեան զեղծում
ընէլով կարօղ է հանգանակութեան գումարը իր
յատկացեալ նպատակէն խոտորէլով կամ որ եւ է
կերպով մսխէլ անխնայապէս :

Հանգանակօղաց աչացն առջեւ ծախէլ կը սեպվի
ծախից մանրամասնեալ ու պատճառաբանեալ ցու-
ցակը հրատարակմամբ ընդհանուր Աղգին ներկա-
յացնէլը, որով Աղգն ինքնին կրնայ հաշիւն ըստու-
ղէլ եւ իր տուած դրամին դնացած տեղէրը աչօքը
տեսնէլ : Այս միջոցը աղգու յորդոր մը եւ խրա-
խոյս մըն է որ անկարծէի կերպով հզօրեղապէս կ'օ-
ժանդակէ հանգանակօղաց ուշադրութիւնը գրաւէլու
եւ յօժարմըտութիւնը զարդացնէլու : Պիւճէին մէջ
Աղգին իսկական պիտոյքը եւ անոր դրամական կա-
րուութիւնը աչլընուն առջեւ տեսնէլով, հանգանա-
կօղք աւելի շահագրաւ կ'րլլան գործին, աւելի փա-
փաք կ'զգան 'զայս պիտոյքը լցնէլու, աւելի նա-
խանձով կը վառվին իրենց հանգանակը արդիւնա-
ւորապէս ըստորագրէլու, եւ աւելի փոյթ կ'ունէնան
վճարման :

Իսկ եթէ փոխանակ այս կերպով վարվէլու :

Վարչութիւնը հանդանակօղաց աշայն առջեւ դնէ
այնպիսի պիւճէ մը որ սոսկ ցանկ մ'ըլլայ որպէս
գիրքի մը վերջը դրվելու համար՝ եւ ոչ այլ ինչ,
որոյ մէջ բառ մը կամ երկու՝ զրով դրված ըլլայ եւ
գումար մը թըւանշանով, տուանց մանրամանու-
թեան, տուանց պատճառաբանութեան, տուանց ա-
մենեւին արդարացնէլու 'զայն գումարը, այն առեն
հանդանակօղը կ'ըստիպվի ինքնին պատճառարա-
նէլու ելնիլ եւ ինքն իրեն հարցումնէր ընէլ սա
սեսակ. օրինակի համար առնէնք տեղեկագրաց
ներկայացուցած պիւճէն :

Ծ Ա Խ Գ.

Դիւանատան 120000 ԴՀ

(Հա'ց) — Էնց՝ համար — . (ԱՌ' + պարտասիսն) :

Կարօտեալ թաղէրու 55000 ԴՀ

Հ. — Որո՞ն+ էն խրօտեալ նաղէրը եւ ս՞րդան բաց ստենին
աղջ. մէջ. Ե՞րբ եւ է՞նչպէս իւնապատէ Վարչութեանը այս նոր-
զէրստն. » — . (ԱՌ' + պարտասիսն) :

Պատահական 500000 ԴՀ

Հ. — Ո՞ր հաղւուլ, «՞ր էնթադրութեամբ. » — . (ԱՌ' +
պարտասիսն) :

Հիւանդանոցի 600000 ԴՀ

(Եւ հրան) բոլոր ծախուց գումարն առ' է :

Հ. — Այս գումարը ժանի՞ հէտանդ պահելու համար իւնա-
պէս Ա.պէս. հէտանդաց ոտքեիսն շարժումն է՞նչ է. մինե հէտանդաց
համա՞ր մէայն իւնապէս լի ուրիշ հաստատութեան մ'ալ իայ հէտան-
դանոցին մէջ էնչպէս որ լսած ստենին. Եւ ս՞րդանը անոր ցարքաց-
էալ է. — (Հիք դարձեալ պատասխան) :

Հ Ա Ս Ք

Թէղքէրէխանէէն 458966 Ղ

Հ. — Ի՞նչ է առի Եւ է՞նչ իերպով իւ գոյանաց . — » :

Քանչէլէրիայէն 126520 Ղ

Հ. — Աս' ալ է՞նչ է Եւ է՞նչ իերպով իւ գոյանաց , մանա-
սնդի բարձր ալ տնօտոնօթ Եւ բացադրութեան խորօդ . — » :

Նշանտուքէ եւ հրամանտուքէ 85900 Ղ

Հ. — Ամեն մարդու համար մէ Եւ նո՞յն է Ակ իտքի բաժ-
նընէն , Եւ է՞նչու . Եւայն . — (Վերջապէս չիք ամե-
նեւին պատասխան) :

Արդ հանգանակօղը՝ ով որ ըլլայ , ուսեալ թէ
անուս , պատասխան չ'առնէլով իր այս հարցմանցը
բնականապէս չը պիտի կարենայ ինքնին այս զու-
մարնէրն արդարացնէլու հասնիլ , եւ ասդին անդին
քաշկրոտէլով՝ ուսեալը մէկ կողմ անուսն իր ու-
ղած կողմը՝ պիտի ըստիպվի վերջապէս իր դըժ-
կամակութիւնը արդարացնէլու ելնիլ սա պատաս-
խանով . «Վարչութիւնը այս զումարնէրուն վերա-
բերեալ սկանծառարանութիւնքն ու աեղեկութիւն-
քը իրեն միայն պահեր ու մեղի համար ըրած
ծախքին հաշիւը չ'է ուզեր մեղի ցուցնէլ . դիրքն
իրեն պահեր , ցանկը մեղի դրկեր է . ուստի թող
ինքնին հոգայ ատոր վճարումն ալ , թող գիրքը
կարդացողնէրուն դիմէ եւ ոչ մեր հանգանակու-
թեան . ասի Վարչութեան կողմէն իր պարտքը չը-
ճանչէլ է , մեր իրաւունքը չը յարդէլ է , մեղ կոյրի-
անգ դնէլ է , մենք ցանկի վրայ ըստակ չ'էնք տար-
մենք մեր ըստակը՝ զորմեր օգտէն կը պակսէցնէնք,
քանի որ աղղին օղտին ծառայիլը ապահովեալ չը
տեսնէնք ու չը համոզվինք , չ'էնք կրնար աչվընիւ
գոցէլ ու կուրօրէն բախտին նետէլ » :

ԱՀ ԸԼԼայ այսպէս չը՝ պատճառաբանէր :

Վարչութեան կողմէն այսպիսի ընթացք մը՝ վոխանակ հանդանակութիւնն արդարացնելու, ընդհակառակ՝ հանդանակօղաց դժկամութիւնն արդարացուցած կ'ըլլայ . ասով՝ հանդանակութեան արդիւնքը մեծապէս կը նուազէցնէ եւ անոր հաւաքումը անտանելի կերպով կը դժարցնէ :

Աւրեմն ի՞նչ պէտք է ընել . — Այսպիսի ընթացքէ մը զգուշանալու եւ հանդանակութիւնն արդարացնէլու կարօղ ըլլալու համար՝ Վարչութիւնը պէտք է որ նախ ելմըտական այնպիսի մատակարարութիւն մ'ունէնայ, 'զորն որ չ'ունի զեռ, որ անաշառ կանոննէրու տակ պահէ ազդային մնառուկին գործողութիւնքը, կանոնաւոր տօմարակալութիւնընէ ձեռնհաս գործակալաց ձեռօք, հաւաստիչ տօմսակնէր պահանջէ իւրաքանչիւր ելից ու մտից համար, որպէս զի Քաղաքական ժողովին կանոնաւոր հաշիւ տալու կարօղ վիճակի մէջ գտվի :

Երկրորդ՝ Քաղաքական ժողովը նոյն հաշիւէն քաղէլով տարեկան սլիւճէն պատրաստէ պատճառաբանեալ կերպով եւ 'զանի տպեալ ներկայացնէ Երեսիովսանաց ժողովին ուրիէ կը տարածվի հասարակութեան : Ասով հանդանակօղաց առջեւնելած կ'ըլլայ իրենց վճարած կամ վճարէլու դրամը . իրենք ըստուգած կ'ըլլան անոր կիրառութիւնը, եւ սոյն միջոցով արդարացեալ ու վաւերացեալ էլած կ'ըլլայ հանդանակութիւնը :

4. Սուլ գործնական չորրորդ միջոց մը կ'ուղէնք առաջարկէլ իրեւեւ վերջին, որն որ վերոյիշեալ երեք էական միջոցնէրուն զործադրութիւնը բովանդակէլով հանդանակութեան արդիւնաւորութեանը կը նըղաստէ, այն է՝ հրայտաբերուն հիշոց :

Կ'առաջարկէնք ուրեմն՝ թէ Ընդհանուր ժողովը
ինչ ըսկըզբան վրայ որ հիմնէ հանդանակութիւնը,
ինչ տեսութեամբ որ 'զանի նկատէ եւ անոր վերա-
բերեալ ինչ որոշում որ ընէ, 'զանոնք ամբողջ հան-
դերձ պատճառաբանութեամբ տպէլ տայ առաջուց,
եւ բաշխման ու հաւաքման գործօղութեանց ձեռք
չը զարկած եւ անկէ ամիս մը կամ գոնէ երկու
շաբաթ առաջ ցրէ ամեն թաղէրուն բաւական օ-
րինակնէր, հրաւիրէլուլ հանդանակօղնէրը յատկա-
պէս որ իւրաքանչիւրը մէջմէլ օրինակ առնէ եւ
հանդանակութեան խնդիրը ուշադրութեամբ սեր-
տէ . չը դիտցօղնէրը ինչ ըլլալը հասկընան, պար-
տաւորութիւննին դիտնան, միտքէրնին լուսաւորվի
եւ ըստ այնմ վարսին, այսինքն դիտութեամբ եւ ոչ
անդիտութեամբ մինչեւ ցարդ էղածին պէս :

Հարկ կայ ըսէլու՝ թէ այս միջոցը դիտցօղնէ-
րուն համար չ'է, այլ չը դիտցօղնէրուն համար է
որոնք մեր սիրելի հասարակութեան փոքրաթիւ-
մասը կը կազմէն ըսէլու կը ցանկանք բայց չ'էնք
իշխէր :

Աերոյիշեալ չորս էական միջոցնէրը՝ 'զորս մին-
չեւ հոս քննէցինք ու բացարել ջանացինք, հան-
դանակօղնէրը հրահանդէլու եւ հանդանակութիւնն
արդիւնաւորէլու հարկաւոր եւ անհրաժարէլի կը
դատէնք Ազգին արդի ընկերական վիճակին մէջ, եւ
'զանոնք ի գործ դնէլը Վարչութեան անհրաժարէլի
պարտաւորութիւնը :

Ահա ըստ մեզ՝ հանդանակութեան խնդրին մէջ
հասարակութեան ունէցած դժկամութեան պատ-
ճառնէրը որոց տեղի տուած էն միշտ ըսկըզբանէ
անտի ետիւէ ետեւ իրարու յաջորդող ամեն ձեւ

վարչութիւննէրը՝ սակաւպետական թէ երեսփոխանական, եւ զանոնք բառնալու հողը ասոնցմէ ոչ մէկը դեռ մինչեւ ցայսօր սրախ մոք չ'է յանձն առած : Ասոր համար է ըստ մեծի մասին որ Վարչութիւններն իրաւունք չ'ունին ըդ Հասարակութիւնը բամբասէլու . ասոր տղիտութեանց, ասոր ամեն պակասութեանց մեղքն ու պատասխանառութիւնը անոնց վրայ կը ծանրանան . ասոր համար է որ Հասարակութիւնն իրաւունք ունի ըստ մեծի մասին վարչութիւննէրը բամբասէլու . ասոնք թող նախ իրենց պարտաւորութիւնը ճանչէն, ասով ամեն բան կարգի դրած կ'ըլլան :

Այս ամբաստանութենէն ինք'զինքնին արդարացնէլու համար Վարչութիւննէրը՝ իրրեւ աննկուն փաստ՝ միշտ դրեթէ աղդին վիճակը մէջ բերած էն : Մեր օրէնք անդամ՝ Վարչութեան անդամոց կամ անոր մօտ էզօղ անձանց շատէրուն բերանը չ'ունի ուրիշ տրամաբանութիւն այլ մինակ սա բառէրը « աղջին առ վեճախը . ժամանակիս բերմանեց . աղջին այժման վեճախ առ յարմար է, նա յարմար չ'է » . շատէրուն գրիչը, պաշտօնական գրութիւնք իսկ այս բառէրը յօդս նետած էն առանց կշռէլու : Աւսեալ անձինք անդամ՝ աղդային անօրէնութեանց մէջ իրրեւ պատճառ անցաղթելի « աղջին առ վեճախն էլ » դիւթական բառէրը երբ մէյ մ'որ արտասանէցին, ալ կարծիքնին պատճառաբանէլու հարկին դերծ եւ տրամաբանութիւննին այդ խորհըրդաւոր բառէրուն քօղին տակ յապահովի դրած կը կարծէն : Աղդին վիճակը ըսէլով ինչ կը հասկընան, ժամանակիս բերմանքը ըսէլով ինչ կ'իմանան իրենք դիտէն, եւ դիտութեան երանութիւնն իրենց միայն սլահէլով կ'ըսէն ու կ'սնց-

նին, առանց գոնէ մէկ անգամ աշխատութիւն յանձն առնելով Աղդին իր վիճակը իրեն ալ բացատրէլու :

Մենք այդ քօղը պատռէլ կ'ուզէնք. այդ խորհրդաւոր բառէրն ըստ մեզ մեկնէլ պիտի փորձէնք, զի մեր առաջարկութիւնքն ալ աղդին այժմու վիճակին յարմար համարէլով էն. արդ քննէնք կարծառու՝ էն թէ չ'էն :

ԱԶԳԻՆ ԱՐԴԻ ԸՆԿԵՐՍԿԱՆ ՎԻՃԱԿԸ *

Աղդին արդի վիճակը՝ ըստ մեզ մէկ բառով սահմանադրսկան է, եւ անոր Վարչութիւնը երեսփոխական : Ահա այն խորհրդաւոր երկու բառէրը որոց մէջ բնտռէլու է Աղդին այժմու վիճակը, եւ երրորդի մը՝ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ մէջ անոր հանդերձեալը :

1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Սահմանադրականութիւն՝ մէկ բառով բանականականութիւն ըսէլ է. բանաւորութիւն կառավարողաց համար, բանաւորութիւն կառավարէլոց համար, բանաւորութիւն աղդային ամէն անհատներու համար :

Հսել է՝ Սահմանադրութեան եկած օրէն ընկաւ այն անգիտութեան դարը, երբ դաստիարակութիւն բառը թոթովող հաղիւ քանի մը հոգի կը գտվէր. երբ իր մայրենի լեզուն մաքուր խօսիլն ամօթ համարված էր. երբ ուղղականն ու սեռականը փոր չ'էր կրնար կշտայնէլ. երբ վարժապետը նուաստ քան 'զըսպասաւոր բարեւ կը բռնէր ամիրային առջին :

Այն օրէն գոցվեցաւ այն ամիրայից քմապետա-

* Խնչիրէն դուքս չ'ելնէլու համար մասնաւորապէս հանդանակութեան նկատմամբ պիտի խօսինք :

կան դարը, երբ քանի մը մեծ բակեղնէր մէկտեղ
գալով աղդին ամեն գործը ըստ արժանացն (կարդա
ժամ) տեսած կը կարծէին . երբ ասոնցմէ երկու մերժ
մէկ հոգի աղդին սլատրիարքունէրը մատովը կը
ցուցնէր :

Այն օրէն գոյվէցու այն անկարգութեանց դա-
րը, երբ քանի մ'արհեստաւորաց գլխաւոր կարծ-
վածնէրը ի Պատրիարքարան կամ ինձ մը մէջ խըռ-
նեալ՝ աղդին պիտոյքն ու ծախքը շուկային նկատ-
մամբ կը հաշւէին եւ աղդին տուրքը՝ չը դիտէնք ինչ
չափով քանի մը բեռի կը կապէին որմէ իւրաքանչ-
իւր գլխաւոր իր տարածին չափ իր մասը կը բառ-
նար իր արհեստակցաց մէջ բաշխէլու խօստմամբ,
որոնցմէ ուղողը իրեւ նուէր կամ ողորմութիւն շը-
նորն կ'ընէր տալու ինչ որ ուղէր նէ կամ չ'ուղէր
նէ՝ ոչ . եւ որպէս մարդ չ'էր զիտէր ուրկէ եւ ինչ-
պէս կու գար, նոյնպէս եւ մարդ չ'էր զիտնար ուր
եւ ինչպէս կը ծախվէր աղդի տուրք ըսվածը :

Աերջապէս այն օրէն խափանէցաւ այն անբա-
նական դարը, երբ էն հարուստ փրթօղը՝ այսօր մէ-
կը վաղը մէկալը՝ խաղալիկ կ'ընէր իրեն ըզ ժողո-
վուրդը եւ անբան հօտի մը նման բոնութեամբ՝ դա-
նի կը վարէր իր քմաց եւ հաճոյից փշած կողմը . եւ
խեղճ ժողովուրդը՝ անզիտութեան մէջ իրը ի քուն
թմրած՝ չ'էր զիտէր պատճառարանէլ կամ չ'էր իշ-
խէր բողոքէլ :

Եւ այն տղիտութեանց, այն անկարգութեանց,
մարդկային բանաւորութիւնը ապստամբէցնօղ այն
ամեն զեղծմանց եւ այն ճշմարիտ անիշխանութեան
օրէրը՝ Աանմանադրութեան ծագած օրէն՝ այն մի-
դամած տիւէրը զիշեր էղան եւ Աղդն ըսթափեալ

արթընցաւ անդրէն նոր առաւօտի մը մէջ, բանաւորութեան առաւօտը :

Այս օրէն երկու բառ՝ անուն մը եւ թըւական մը՝ անմահ երախտապարտութեան եւ յաւերժ յիշատակաց անջնջելի տառէրովը յաւիտիան քանդակէցան ամէն սերունդի հայ անուն կրօղ սրտէրուն մէջ, ԱՊՏԻՒԼ-ԱԶԻԶ անունն ու 1863 թըւականը :

Այս օրէն բացվէցաւ աղղին նոր դար մը՝ լուսաւորեալ դարը, եւ ալ այնպիսի խաւարեալ վիճակ տեղի չ'ունի գոյութեան եւ չը' կրնար ունէնալ թէ եւ կամ գուցէ երազունէ՛ր կան, բայց շաբանաւոր մէծ է բաղմութիւնը :

Այսօր դաստիարակութիւնը մեծարօղնէրը մեծագոյն մաս էն աղղին մէջ. այսօր իր մայրենի լեզուն մաքուր չը խօսիլը ամօթ համարված է. այսօր ուղղականն ու սեռականը չը դիտցողը կարելի է միշտ անօթի չը մնայ բայց ընկերական աստիճանին միշտ ըստորինին մէջ կը համարվի. այսօր վարժապետը ընկերական դասին մէջ համարմամբ միշտ բարձրաստիճան է քան ըղ լոկ ամիրայն :

Այսօր մեր աղղային ընկերութիւնը լուսաւորեալ աղղի մը կերպարմն առած է, ուր բանաւորութիւնը կը տիրէ, ուր ամեն ընկերական խնդիր անոր լուսովը կը լուծի. ուր ոչ մէկ տնօրէնութիւն կրնայ մարմնանալ ու կեալ եթէ հասարակաց բանաւորութեան հաւոցէն չ'անցնի. ուր ընդհանրական պիտոյքն ու ծախքը տնտեսական դիտութեանց շառաւիղնէրովը կը քննվին ու հանդանակութեամբ կը հոգացվին. ուր վերջապէս աղղային անհատնէրը իրենց իրաւանց ու պարտեաց տախտակն ունին և Վարչութիւնն իրենը :

Փառք մեր Օգոստավիառ Տիրապետին անման
բարերարն Հայոց Ապտիւլ-Աղիղ Կայսեր եւ Նորին լու-
սաւորեալ կառավարութեան, որոյ երկնառաք բարձր
շնորհիւը Հայէրն իրենց Վարչութեանը մէջ սահմա-
նադրապէս այսինք բանաւորապէս կը վայելէն այ-
սօր այն ընկերական իրաւունքնէրն ու արտօնու-
թիւնքը 'զորս ուրիշ աղդէր երազած այլ ի գին ար-
եան չ'էն կրցած ձեռք բերէլ :

Կայսերական շնորհիւ եւ բանաւորութեան տի-
րողութեանը տակ՝ մեր ընկերական ազատութիւնը
այն աստիճանն է որ՝ եթէ մեր աղդին կառավարօղքն
ու կառավարեալքը ուրիշ աղզաց հետ բաղդատէլու
ըլլանք, չը կայ երկրիս վրայ աղդ մը որոյ կառա-
վարեալքը նոյն աստիճան ազատութիւն վայելէն ի-
րենց կառավարութեանն առջեւ. նմանապէս եւ հա-
ւասարութիւն :

Կայսերական շնորհիւն ու բանաւորութեան տի-
րողութեանը տակ՝ մեր ընկերական հաւասարութիւ-
նը այն աստիճանն է որ, եթէ հէտ շինականի մը,
անուս բանվորի մը ճշմարտութեան յանկարծ վայ-
լակ մը թափ անցնի մտքէն, եւ իր հէտ հիւղին խո-
րէն բանաւոր մէկ քանի բառ արձրկէ, այն ճշմար-
տաբեր բառէրը կու զան իբրեւ ոռոմք կը ճայթին
աղդային ժողովին մէջտեղը եւ 'զանոր խորհուրդնէ-
րը տակն ու վրայ կրնան ընէլ: Ժողովը կը լոէ. խօս-
քը բանաւորութեանն է :

Ահա աղդին արդի ընկերական վիճակը՝ Սահ-
մանադրականութեան մէջ :

2. ԵՐԵՍՓՈԽԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Երեսփոխանականու-
թիւն՝ որ մէկ բառով զատասխանատրութիւն ըսէլ է, զան-
դեալ է Սահմանադրականութեան հետ ընտրութեան

շաղախով եւ երկուքն իրարմէ անքակոելի . պատասխանատրութիւնը ընտրեալ երեսփոխանութեան կողմէն՝ ընտրօղ հասարակութեան առջեւ, եւ բանաւորութիւն երկու կողմէն՝ թէ ընտրօղաց եւ թէ ընտրէլոց :

Ըսէլ է՝ երեսփոխանութեան հաստատված օրէն մեր Վարչութիւնը ճշմարտալէս ազգային էղաւ եւ Աղդն իր գործին Տէրը :

Ըսէլ է՝ մեր աղղային Վարչութեան մէջ՝ որ սոսկ հայրական իշխանութիւն մըն է որ բարոյապէս պիտի գործէ, մեր աղղային ընկերութեան մէջ՝ որ սոսկ եղբայրսիրական խումբ մըն է որ միաբանական ոգւով պիտի սրտապնդի, ամեն բան իրաւանց ու պարտեաց դաշնակաւորութէնէն պէտք է յառաջ գայ, եւ ամեն մարդ իր իրաւունքն ու պարտքը ճանչէ, որպէս զի աղղատութիւնն ու հաւասարութիւնը զուգակշութենէ չը փրփլին եւ եղբայրսիրութիւնն ու աղղասիրութիւնը ձեռք ձեռքի տալով կարէնան տիրէլ ընդհովանեաւ բանաւորութեան :

Վարչութիւնը պէտք է գիտնայ՝ թէ երեսփոխանական վիճակին տակ իր ամէն դործօղութեանը մէջ բարոյապէս պատասխանատու է աղղին այսինք գործին Տիրոջը, եւ դատելի հասարակաց կարծեացն առենին առջեւ։ Պէտք է գիտնայ՝ թէ այս վիճակին տակ՝ ամենայն տնօրէնութիւն աղղային պէտք է համաձայն ըլլայ արդարութեան եւ օրինաւորութեան ըսկը ըսկը, եթէ պատասխանատութեան տակ մնալ չ'ուղէ։ Պէտք է գիտնայ՝ թէ մեր այս վիճակին մէջ ընդհանուրական ծախսից համար ըստակ մը չը տալու իրաւունք ունի աղղը, եթէ օրինաւոր հանդանակութիւն եւ կանոնաւոր ելմտական մատա-

կարարութիւն չը հաստատվի . թէ մեր այս ընկերական վիճակին մէջ ոչ Վարչութիւնը կ'իշխէ ըստ հաճոյից հարկադրէլու , ոչ Աղգը կը նուաստանայ կուրօրէն հնաղանդէլու . Այլ բանաւորութիւնը երկու կողմէն պէտք է . Ժողովուրդը պէտք է 'զիր անհատական պարտիքը ճանաչէ ու Վարչութեան արդար պահանջմանցը յօժարութեամբ պատասխանէ . Վարչութիւնը պէտք է 'զիր ընդհանրական պարտիքը ճանաչէ ու Ժողովուրդին իրաւանցը սէրով դիջանի :

Այն Վարչութիւնը որ 'զիր պարտիքն անձանաչ ու հասարակաց օդտին անտարբեր մնայ , իր ընդհանրական իրաւունքը կը կորումնէ . անարժան է այն պաշտօնին յոր կոչեալն է , պէտք է ետքաշվի տեղն արժանագունից ձգէլու համար :

Այն Ժողովուրդը՝ որ 'զիր պարտիքն անձանաչ ու հանդանակութեան ինչ ըլլալը չ'ուզէ կամ չը կրնայ հասկընալ , իր ընկերական իրաւունքը կը կորումնէ . անարժան է Սահմանադրութեան , անարժան է երեսփոխանական Վարչութեան . կուրութեան մէջ խարիսափէլու համար ծնած է , թշուառութիւն է իր ճակտին գիրը :

Ենա աղգին արդի ընկերական վիճակը՝ երեսփոխանականութեան մէջ , 'զորն որ լաւ պէտք է ըմբռոնէն Վարչութեան ղեկին հպօղ անձինք եթէ կը շանկան 'զԱղդն իրենց երախտապարտ ընէլ :

5. ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ . — Դաստիարակութիւն՝ մէկ բառով լուսակորութիւն ըսէլ է . լուսաւորութիւն ընդհանուր՝ որմէ կը ճառագայթի ընդհանուր բանաւորութիւն ընկերային ամէն խնդրոց մէջ նիւթական թէ բարոյական :

Աղդին նիւթական եւ բարոյական արդի վիճակը դաստիարակութեան նկատմամբ եւ անոր մէջ չ'էնք իշխէր քննէլ եւ մեր նիւթէն դուրս է . բայց անոր մէջ կը տեսնէնք Աղդին հանդերձեալ վիճակը եւ Վարչութեան այսօրեայ էն սրբազան պարտաւորութիւնը :

Դաստիարակութեան ունէցած հարկաւորութեան եւ ըստիպօղականութեան աստիճանն ըմբըռնէլու համար հերիք է գիտնալ՝

Թէ Դաստիարակութիւնը այն մազնիսանման ոյժն է որ իրեն կը քաշէ ու բանաւորութեան հեղուկով ամրապինդ կը բռնէ ըզ Սահմանադրութիւնը . եթէ այս ոյժը տկարանայ , Սահմանադրութիւնը կ'երերայ :

Թէ Դաստիարակութիւնը այն հիմնական վէմն է որոյ վրայ կը հանգչին բանաւորական կոռւակով Սահմանադրութեան պատռանդանքը . եթէ այս վէմն երերայ , Սահմանադրութիւնը կը խարիսըլի :

Թէ Դաստիարակութիւնը բանաւորական թագն է Սահմանադրութեան եւ Երեսփոխանութեան աթոռ . բարձ Դաստիարակութիւնը , Բանաւորութիւնը կը հրաժարի , Երեսփոխանութիւնը կը գահավիժի , Սահմանադրութիւնը կը կործանի . կը վերնայ բանաւորութեան տիրապետութիւնը .

Արդարեւ ինչ օգուտ այն Սահմանադրութենէն եթէ Դաստիարակութիւնը չը դայ Աղդին բանաւորութիւնը չը զարդացնէ՝ 'զայն սահմանադրութիւնը ըստ արժանւոյն գործադրէլու կարօղ ըլլալու չափ : Ի՞նչ օգուտ այն Երեսփոխանութենէն եթէ Դաստիարակութիւնը չը դայ Աղդին իմացականութիւնը չը լուսաւորէ՝ իր իրաւոնքն ու պարտիքը ըստ ար-

ժանեոյն ճանաչէլու կարօղ ըլլալու չափ։ Հոս է իսակառէս ծշմարիտ ազգասիրաց ճիդ թափէլու կէտը։ Իսս է Սահմանադրութեան անկեղծ բարեկամաց տքնէլու Գէղսեմանի ձորը։ Իսս է վերջապէս Վարչութեան այսօրեայ Էն սրբազն և անյապաղէլի պարտաւորութիւնը՝ Պոր Ընդհանուր դաստիարակութեամբ պիտի կատարէ։

Վարչութիւնը կրնամյ երբէք խուլ մնալ այն բարձր աղաղակին որով Ազգը իր սա վիճակին մէջ Դաստիարակութիւն կը դոչէ՝ իրրեւ առաջին անհրաժեշտ պիտոյք։

Դաստիարակութեան այս աղմկեալ վիճակին մէջ ազգային Երեսփոխանութիւնը պէտք է լաւ ի միտ առնու սա երկու բանը։

Նախ՝ պէտք է քաջ տեսնէ սա շղթայական շարայարութիւնը։ Դաստիարակութեան ծաւալմամբը պիտի կատարվի բանաւորութեան ղարդացումը։ Հանգանակութեան արդեամբը պիտի կատարվի Դաստիարակութեան ծաւալումը։ Եւ հանդանակութեան արդիւնաւորութիւնը դաստիարակութենէն կ'ըսպասվի։ Ըսէլ է՝ Դաստիարակութիւնը երկու կողմէն շղթայակապ կախված է հանդանակութենէն, եւ ասոր համար է որ հանդանակութիւնը՝ իրրեւ ազգին էն հարկաւոր պիտոյքը լցնող էն հարկաւոր միջոց՝ անկարծէլի կերպով՝ զըստիպօղականութեան էն բարձր աստիճանը կը բռնէ այսօր։

Երկրորդ՝ պէտք է քաջ կշռէ իր պատասխանատութիւնը։ Դաստիարակութիւնը հանդանակութեան ըսպասող ըլլալը իր գիտցած օրէն անդին քանի օր աւելի յապաղէ հանգանակութեան ձեռնարկութիւնը, այն յապաղման օրէրը այնքան աստիճան

կը կրկնապատկէն իր պատասխանաքրութիւնը :

Մէկ կողմէն յայտնի է՝ թէ այս բանաւորութեան զարգացումը ու հանգանակութեան արդիւնաւորութիւնը աղղային ընդհանուր դաստիարակութեան ծաւալմամբը պիտի կատարվին . ընդհանուր դաստիարակութիւն՝ որ ճշմարտապէս տղային ըսվէլու համար՝ իր ուսմանց նախագրին մէջ լայնկէկ անկիւն մը պէտք է պահած ըլլայ տնտեսական դիտութեանց , չէ նէ՝ մեծկակ պարապ մը ձգած կ'ըլլայ 'զոր ուրիշ բան չը գոյէր : Ընդհանուր դաստիարակութիւնը ժամանակի կաքօտ է , եւ այս ժամանակին երկարութիւնը չ'էնք կրնար այսօրվընէ չափէլ քանի որ այս ուսուցումը դեռ իր առջին կանոնաւոր քայլը չ'է առած :

Միւս կողմէն յայտնի է նաև՝ թէ հանգանակութիւնը ընդհանուր դաստիարակութեան ծաւալմանը չ'ըսպասէր մանաւանդ երբ միտ բերվի թէ հանգանակութեան արդեամբը պիտի լցվի դաստիարակութեան պիտոյքը :

Խնդրին այս երկու կողմէրը նկատողութեան առնէլով հարցինք մենք մեզի՝ թէ այս երկակուսի ձըդաձըդման մէջ արդեօք ընէլիք չ'ունի վարչութիւնը . արդեօք 'զազգային հանգանակութիւնը՝ ընդհանուր դաստիարակութեան միշտ ըսպասող մնալով՝ առայժմ ըստ կարի արդիւնաւոր ընէլու միջոցնէր չ'ունի ի գործ դնէլու , եւ պատասխանէցինք հասարակութեան դժկամութեան պատճառնէրով եւ 'զանոնք բառնալու միջոցնէրով 'զորս աղղին արդի ընկերական վիճակին յարմար կը դատէնք , եւ ասոր համար անոնց գործադրութիւնը վարչութեան անհրաժեշտ պարտաւորութենէն կը համարինք :

Եւ արդարեւ մեր այս Երեսփոխանական Վարչութեան տակ՝ որ բարոյապէս միայն կ'իշխէ, բարոյական միջոցնէրէ դուրս ինչ այլ միջոց հնար էր ի զործ դնէլ. մանաւանդ այնպիսի հանգանակութեան մը համար որոյ մէջ հարկադիր իշխանութիւնը բարոյական իշխանութիւն մըն է՝ հանգանակօղին իր խիղճը՝ որոյ արդարակշութիւնը իր լուսաւորեալ վիճակէն կախում ունի, ընէլու բնական բանը 'զայն իշխանութիւնը 'զայն խիղճը լուսաւորէլ չ'է արդեօք, զոնէ հրահանգի ձեւով:

Աս' է մեր առաջարկութիւնը. ասի կը կարծէնք Վարչութեան պարտաւորութիւնը:

Եւ դարձեալ նաեւ նկատօղութեան արժանի կետ մ'ալ ընդ առաջ կ'ենի հոս 'զոր պարտ կը համարինք աղդային Երեսփոխանութեան հաղորդէլ: Աւասիկ այն կետը: Հանգանակօղնէրն իրենց պարտեցը մէջ լուսաւորէլով՝ աղդային Երեսփոխանութիւնը միանգամայն անուղղակի կերպով ծառայութիւն մատուցած կ'ըլլայ Կայսերական Կառավարութեան, որոյ հայրախնամ շնորհիւը այնքան իրաւունքնէր, այնքան արտօնութիւննէր, Սահմանադրութիւն մը կը վայելէ Աղդը, եւ անոր այս անգին բարերարութեան անհատուցանելի պարտուց մաս մը զոնէ վրձարած կ'ըլլայ, որովհետեւ Աղդին հանգանակօղնէրը Տէրութեան ալ հանգանակօղնէրն էն. եւ հանգանակօղը դիւրին կը մակաբերէ աղդային հանգանակութենէն Տէրութեան հանգանակութիւնը, զի պատճառաբանութիւնը նոյնն է:

1. «Կայսերական բանակնէրը Տէրութեան հողէրն արտաքուստ պաշտպանէլով իս կը պաշտպանէն. արտաքին հարւածոց դէմ իմ կեանքս, իմ պա-

տիւս, իմ ըստացւածքս եւ իմ ամէն օգուտնէրս . իս որ նոյն հողին բնակիչն էմ եւ նոյն Տէրութեան ժողովուրդէն » :

2. « Կայսերական պահապան զօրքը Տէրութեան քաղաքնէրը ներքուստ պահապանէլով իս կը պահապանէ . ներքին հարւածոց դէմ իմ կեանքս, իմ պատիւս, իմ զոյքս եւ իմ ամեն օգուտնէրս . իս որ նոյն Տէրութեան քաղաքացին էմ եւ անոր արտօնութեանցը մասնակից » :

3. « Տէրութեան ընդհանուրական պաշտօնակալքը հասարակաց հանգստութեանը եւ ըստ ամենայնի բարգաւաճութեանը հըսկէլով իմ երջանկութեանս կը հսկէն, իմ անդորրութիւնս կ'ապահովէն . մինչդեռ ես անդորրիկ կը ննջէմ իմ տանս մէջ, անոնց գիշերապահ զինւորքը արթուն կը շրջին իմ փողոցիս մէջ, անքուն կը հսկէն իմ դռանս առջեւ » :

« Ուստի տէրութեան պիտոյքը իմինս ալ էն . ուստի ես ալ պէտք է մասնակից ըլլամ Տէրութեան պահանջած ամեն հանգանակութեանց » :

Եւ արդ երբոր ազգային Վարչութիւնը Տէրութեան մատուցանելի այս ծառայութեան կետին հետ՝ Սղղին սա վիճակին պահանջած ըստիսլողական կէտը՝ որով միայն կարելի պիտ' ըլլայ նաեւ դարման տանէլ դաւառաբնակ ազգայնոց վիրաց եւ որբէլ արտսուքնին, Վարչութիւնը կ'ըսէմ, երբոր սրտի մտօք նկատողութեան առնէ՝ զայս եռակուսի կետը եւ իր այս մասին պարտաւորութիւնը անկեղծաբար կատարէ իր կողմէն՝ թէ հանգանակութեան խնդիրը եւ թէ հանգանակողին իմացականութիւնը ըստ արժանւոյն լուսաւորէլով, անտարակոյս էնք մենք եւ երաշխաւոր՝ թէ Հասարակութիւնն ալ իր կող-

մէն ըստ արժանւոյն պիտի պատասխանէ Վարչութեան ակնկալութեանցը , եւ հանդանակօղը՝ անդիտութեան թմրութենէն ըսթափեալ՝ պիտի կարենայինքնին համոզմամբ 'զաղգային հանդանակութիւնը տրամաբանէլ իր ըմբռուման շրջանակին մէջ , հանգոյն իմաստով :

Նախ՝ « Ընկերութեան մէջ ես իմ անձնական ծախսքէս զատ ընդհանրական ծախսք ալ ունիմ վճարէլու : Ազգային Վարչութեան եւ ազգային հաստատութեանց պիտոյիցը համար տուած ըստակս նոյն իսկ իմ ընակած տանս համար ծախսված ըստրկին հետ հաւասար է . ուստի այս ընդհանրական ծախսքը իմ ալ վճարէլու պարտքէրէս է . մինակ սա տարբերութիւնը կամ բարեմասնութիւնը կայ որ՝ տանս ծախսքը ես մինակ կը վճարէմ , իսկ հոս ընկերութեան միւս անդամնէրն ալ կը վճարէն ինծի հետ , զի այն հաստատութիւնքը մինակ իմս չ'էն այլ ամենուն ալ էն » :

Երկրորդ՝ « Ազգային հանդանակութիւն ըսվածք ուրիշ բան չ'է այլ ընդհանրական ծախսքը վճարէլու ընական միջոց մը որով ընկերութեան ամեն անդամնէրը կը մասնակցին վճարման իւրաքանչիւրն իր կարօղութեան չափովը » :

Երրորդ՝ « Ընդհանուր հանդանակութէնէն ինծի ընկած մասը այսինք իմ հանդանակս իմ կարօղութեանս չափովը պիտ' ըլլայ , բայց իմ կարօղութեանս չափը ովկ պիտ' որոշէ . — Դարձեալ ես , ինէ ուրիշ մէկը չը պիտ' ունէնայ այդ հեղինակութիւնը . ես մտքիս մէջ ինչ հաշւով ուղէմ նոյն հաշւով կ'որոշէմ , ասի իմ գիտնալու բանս է , ինծի , իմ խըղճիս յանձնված է » :

Չորրորդ՝ « Իմ տուած ըստակս Ազգը ուր պիտի ծախէ . — Եկեղեցեաց , վարժարանաց , աղքատաց . ըսէլ է՝ դարձեալ ինծի համար պիտի ծախէ , իմ պիտոյիցս համար , եւ ես պիտի վայելէմ իմ տուած ըստըկիս արդիւնքը . ըսէլ է թէ Ազգը իմ տուած ըստըկիս փոխարէնը դարձեալ ինծի պիտի հատուցնէ բայց ոչ նիւթապէս դրամ այլ բարոյապէս փոխանակութեամբ այնպիսի արդիւն որ արժէքով անհամեմատապէս խիստ դերադոյն է քան ըդ դրամ» :

« Իմ տարեկան փոքրիկ հանգանակիս փոխարէն՝ Եկեղեցւոյ միջնորդութեամբ իմ հոգեւոր պիտոյքս պիտի հոգայ . Վարժարանի միջնորդութեամբ իմ բարոյական ու մտաւորական պիտոյքս պիտի յագեցնէ . Անկելանոցի միջնորդութեամբ իմ մարդասիրական զգացմունքս պիտի գոհացնէ : Ըսէլ է վերջապէս՝ թէ իմ անկորնչէի իրաւանցս պիտի պատասխանէ » :

« Եկեղեցին այն մայրս է որ իս հոգեպէս ծնած ու խնամած է . ես անոր խնամոցը օրրանէս մինչ ի գերեզման կը կարօտիմ եւ յայնկոյս : Ո՛չ , ո՛չ , չ'էմ կրնար ես 'ղանի լքնէլ , չ'էմ կրնար անտես թողուլ անոր պաշտօնեայքը՝ աղգիս քահանայքը՝ որք Աղդին կը ծառայէն , բայց ինծի կը ծառայէն , անոնց պիտոյքը իմինս էն , անոնց պիտոյիցը պահանջած ծախքը իմինս ալ է , անոնց համար ուղիղած ըստակը իմ ալ պարտքս է . ուստի ես ալ պէտք է հանգանակէմ ըստ կարօղութեանս » :

« Վարժարանն այն գայեւակս է որ իս դաստիարակութեան կաթովն է մնուցած . սիրտս բարոյական ըղգացումնէրով ամրապնդած , իմացականութիւնս գիտութեանց եւ միտքս իմաստամիրութեան

լոյսէրուն է տռաջնորդած, վերջապէս իս բանաւոր
մարդ է ըրած, մարդու իրաւունքն ու պարտիքն է
ինծի ուսուցած: Թէալէտ ալ անկէ կարօտութիւն
չ'ունիմ լցնէլու, բայց անոր տուած կրթութեան
չորհովը պիտի ասլրիմ իրրեւ մարդ, անոր տուած
հրահանգնէրն ու ըսկըզբունքը պիտի առաջնորդէն
միշտ ինծի իմ ընկերական կենցաղվարութեանս մէջ:
Թէալէտ ես հոն զաւակ չ'ունիմ, բայց ընկերնէրս
ունին, աղդիս միւս անդամնէրն ունին որոյ մէջ
կ'ասլրիմ, որոյ հետ անընդհատ յարաբերութիւն ու-
նիմ եւ որոյ անկիրթ կամ կրթեալ, բանաւոր կամ
անըրանաւոր վիճակը իմ կենցաղվարութեանս վրայ
պիտի աղդէ, եւ կը ցանկամ իրրեւ կրթեալ անձ՝
բարեկիրթ ընկերութեան մէջ ասլրիլ: Ուստի վար-
ժարանը՝ այն բանաւորութեան տաճարը երբէք չ'էմ
կրնար ժողովակ եւ երբէք անակս թողուլ անոր պաշ-
տօնեայքը՝ աղդիս դասատուքը՝ որք Աղդին կը
ծառայէն բայց ինծի կը ծառայէն: ընդհանուր դաս-
տիարակութեան պիտոյքը իմ ալ պիտոյքս էն, ա-
նոր պահանջած ծախքը իմ ալ պարտքս է: ուստի
ես ալ պէտք է հանդանակէմ ըստ կարօղութեանս ու
Անկելանոցի միջնորդութեամբ աղքատաց է-
ղած ձեռնտրութիւնը մարդասիրական պիտոյք մըն
է զոր ամեն սիրտ կ'ըղգայ եւ ամենուն կը վերա-
բերի եւ զոր ամենուն կողմէն Վարչութիւնը կը
հողայ: Անկելանոցի մէջ մարդ չ'ունիմ, բայց ես
ինքս կրնամ երթալ, բայց իմ նմաննէրս, համազ-
պիքս, եղբարքս հան էն: Քանի որ կարօղութիւն
ունիմ, պէտք է որ ես անոնք ալ անտես չը թո-
ղում, որպէս զի երբ օր մը ես ալ հոն ընկնիմ, ի-
րաւամբ դոնէ վայելէմ այլոց ձեռնտրութիւնը: Ուստի

ևս ալ պէտք է հանդանակէմ ըստ կարօղութեանս ։
«Նաեւ աղդային Վարչութիւնը որ այս երեք
կարդ աղդային հաստատութեանց տեսչութեան ու
մատակարարութեան կարեւոր պաշտօնը համարա-
տրութեան պայմանով առած է իր վրայ, անոնց պի-
տոյիցը հոգաբարձուն է, անոնց բարեկարդութեանը,
պայծառութեանը եւ ըստ ամենայնի բարդաւաճու-
թեանը խնամածուն է, 'զաղդային Վարչութիւնն
ալ՝ կ'ըսէմ' նոյն հաստատութեանց հետ խառնէլով
սրտիս մէջ, 'զանի ալ անոնց կարդը կը դասէմ եւ
'զանի ալ չ'էմ կրնար անտես թողուլ. անոր պի-
տոյքն ու ծախքը խմինս ալ էն. ուստի ես ալ
պէտք է հանդանակէմ ըստ կարօղութեանս ։

«Երբ մէկ կողմէն աղդային պիւճէն աչացս առ-
ջեւ կ'առնէմ եւ անոր պատճառարանութիւնքը կը
քննէմ, կը համոզվիմ թէ իմ հանդանակո իր նպա-
տակին հասած եւ խմաստուն խնայութեամբ աղդիս
օդտին է ծախված. երբ միւս կողմէն աղդային հաս-
տատութեանց արդի վիճակին նկարագրութիւնը
ձեռքս կ'առնէմ եւ ապագային մէջ անոնց բարե-
կարդէի վիճակը կ'երեւակայէմ, երբ վերջապէս
աղդին խկական պիտոյքնէրը իր հասոյթից արդի
վիճակին հետ կը բաղդատէմ, կը համոզվիմ թէ աղ-
դային հաստատութեանց բարեկարդութիւնը, աղդիս
յառաջադիմութիւնը՝ Վարչութեան խմաստութեանը
հետ՝ իմ հանդանակիս արդիւնաւորութենէն կախ-
եալ է. եւ նախանձաւոր աղդիս պայծառութեանը՝
աչքս կը տեսնէմ մէկ կողմէն անոր դրամական
կարօտութիւնը, միւս կողմէն ձեռքս կը շօշափէմ
հանդանակութեան մէջ իմ պարտքս ։

«Դարձեալ երբ կը մտածէմ թէ աղդային հաս-

տատութեանց միջնորդութեամբը Աղղիս ինծի մատուցած ծառայութիւնը, անոր անձնուէր պաշտօնէից անդին աշխատութիւնը՝ որ իմ բնական ու անկորնչելի իրաւունքներս կը զոհացնէն, ես վոքրիկ հանգանակով մը պիտի վարձատրէմ. Երբ կը խորհիմ մանաւանդ թէ՝ եթէ անկարօղ ըլլայի վարձատրէլու, Աղղս դարձեալ պիտի շարունակէր ինծի իր խնամը, և անոր պաշտօնէից աշխատութիւնը պիտի վայելէի ես ինչ որ եւ պատահի, կը համոզվիմ թէ ապերախտութեան հրէշ մ'ըլլամ գուցէ որ դըժկամակիմ հանդանակէլու ։

« Համոզեալ էմ, այո, թէ աղղային հաստատութեանց ինծի մատուցած բարիքը և իմ անոնց միջնորդութեամբը լցված պիտոյքս որչափ սրբազնէն, այնչափ սրբազնն է իմ անոնց պարտականութիւնս, այնչափ անուրանալի պարտս է աղղային հանգանակութիւնը որ իս պարտազերծ կ'ընէ ։

Այս մասձութեանց տէրը, այս տրամաբանութիւնն ընօղը դիտէք ովէ է. — Վարչութիւնը բամբասօղն է, այն երազախառն պատճառաբանութիւնքն ընօղն է որ պահ մ'առաջ ձեզի հետ խօսէցաւ եւ զոր հիմա դժար ունիք ճանչէլու զի դարձուցեալ կը տեսնէք. նոյն հասարակաց կարծիքն է զոր հոս հիմա՝ ուսուցման հրովը մկրտեալ՝ հրաշակառագէս այլակերպեալ կը դտնէք։

Ահա Աղղին հանդերձեալ վիճակը. վհառք Դաստիարակութեան, պատիւ զանի ծաւալող Վարչութեան։

ԱՐԴ ՔՊՈՂԻՉՈՅ

ՃԱՌԱՋԱՐՈՒՄ ԱԽԵՐԻՈՅ ՍԱԲ ԳՈԽԵՎԱՆ

Խաչու առաջին առաջին մասը՝ այսինք
ընդհանուր կամ ուղղակի հանգանակութիւնը, եւ
հոս պիտի լմբննար՝ եթէ կարէլի ըլլար՝ մեր առե-
նախօսութեան առաջին մասը Ընդհանուր ժողովին
նոյն օրվան նիստին մէջ, իսկ խնդրին երկրորդ մա-
սը՝ որ է մասնաւոր կամ անուղղակի հանգանակու-
թիւնը, որոյ վրայ մեր դիտօղութիւնքը ուրիշ նիս-
տի մը ողաճած էինք, տպագրութեան համար հա-
մառօքէլով կը կցէնք ասք, որպէս զի հանգանա-
կութեան ամբողջ խնդիրը ըստերաղրեալ ըլլայ
մեղի համար սոյն տետրակին մէջ:

Հոս կը լմբննայ խնդրին առաջին մասը՝ այսինք
ընդհանուր կամ ուղղակի հանգանակութիւնը, եւ
հոս պիտի լմբննար՝ եթէ կարէլի ըլլար՝ մեր առե-
նախօսութեան առաջին մասը Ընդհանուր ժողովին
նոյն օրվան նիստին մէջ, իսկ խնդրին երկրորդ մա-
սը՝ որ է մասնաւոր կամ անուղղակի հանգանակու-
թիւնը, որոյ վրայ մեր դիտօղութիւնքը ուրիշ նիս-
տի մը ողաճած էինք, տպագրութեան համար հա-
մառօքէլով կը կցէնք ասք, որպէս զի հանգանա-
կութեան ամբողջ խնդիրը ըստերաղրեալ ըլլայ
մեղի համար սոյն տետրակին մէջ:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ՄԱՍՆԱԻՈՐ ԿԱՄ ԱՆՌԻԴՂԱԿԻ ՀԱՆԴԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Ի՞նչ է անուղղակի հանդանակութիւնը :

Անուղղակի հանդանակութիւնը իրաւունքի մը վրայ կը պահանջիլի 'զանի վայելօղէն եւ անդէն իսկ վայելէլու ատեն : Ասոր համար հանդանակութեան այս տեսակը ընդհանուր չ'է ուղղակի հանդանակութեան պէս, այլ նունուր . զի միայն անոնք կը վճարէն որք իրաւունք մը վայելէլու այսինք պիտոյք մը լցնէլու կը ներկայանան : Ասոր ակնարկութիւն կ'ընէ Սահմանադրութիւնը՝ երկուքի բաժնէլով հանդանակութիւնը, ընդհանուր եւ նունուր . 'զընդհանուրը ընդհանուր ծախից համար գլխաւորապէս կեղրոնական սնտուկին կը սեփինականէ, եւ ըզ մամնաւորը մամնաւոր ծախից համար գլխաւորապէս թաղական սնտուկնէրուն կը սեփինականէ :

Աղգային հաստատութեանց միջնորդութեամբը լցվէլու անհատական պիտոյքնէրը երկու տեսակ էն, բարոյական եւ նիւթական, կամ բնական եւ ընկերական . 'զորոնք արդէն սոյն ատենախօսութեան առաջին մասին մէջ երանունք ու պարբեր յօդւածով բացարած էնք :

Ընկերութեան մէջ մարդիկ 'զայս իրաւունքնէրը հաւասար կը վայելէն, բայց իւրաքանչիւրն իր կարօղութեան չափովը 'զանոնք կը վարձատրէ : Եթէ ասանկ չըլլար, ընկերութեան շատ մը անդամոյ իւրենց իրաւունքէն զրկեալ ըլլալնին կը հարկաւորէր : Ասոր համար է որ մամնաւոր հանդանակութիւնն ալ

ըստ մեծի մասին կարօղութեան վրայ չափված պէտք է ըլլայ, որպէս զի հարուստնէրը աղքատաց համար ալ վճարած ըլլան :

Անուղղակի հանդանակութեան մէջ օրէնսդրին պիտի առաջնորդէ այն ընդհանուր ըսկիղբը որ՝ հանհանդանակութիւնը նաև չ'ընէլու համար՝ հանդանակողին ամէն բանաւոր դիւրութիւն տալ կը պատփրէ, ուրկէ կը ծագի եւ փոխադարձ դիւրութիւն պահանջողին :

Անուղղակի հանդանակութեան մէջ հանդանակողին դիւրութիւն տալ է՝ 'զանի մանաւանդ այն ատեննէրու մէջ ըմբըռնէլ երբ վճարէլու աւելի կարօղութիւն ու յօժարութիւն ունի. այս ատեննէրը սրտաշարժութեանց ատեննէրն էն, զոր օրինակ ուրախութիւն թէ տրտմութիւն, հարստութիւն եւ ամեն տեսակ յաջօղութիւն. որոց մէջ ըստակը աչքին չ'երեւար մարդուս կենացը մէջ կը պատահին իր բարոյական եւ ընկերական իրաւանց վայելմանն ատեն :



ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ

ԲԱՐԵՎԱԿԱՆ ՊԵՏՈՅՔ — ԱՆԿՈՐՆՉԵԼԻ ԻՐԱԻՈՒՆՔ

Բարոյական էն անհատին հոգեւոր եւ մտաւոր պիտոյքնէրը որք Եկեղեցւոյ եւ Դպրոցի միջնորդութեամբը կը լցվին, եւ սոյն պիտոյքնէրէն կը ծընին սոյն հաստատութեանց սեփական իրաւունքնէրը :

Եկեղեցին արդարեւ ձրի կը մատակարէ իր չնորս
հը Ազգին, Դպրոցն արդարեւ ձրի կը մատակարարէ
իր ծառայութիւնը Ազգին, ինչպէս կը տեսավի օրիւ-
նակը անկարօղաց համար բայց եկեղեցւոյ պաշ-
տօնիայքը պէտք է սեղանին իրաւունքնէրէն ապ-
րին, եւ դպրոցիննէրը դաստիարակութեան իրաւ-
ուունքնէրէն։ Եթէ եկեղեցիք եւ դպրոցք նիւթա-
կան չէնքի մը կարօտութիւն չ'ունէնային, եթէ այն
չէնքը ատեն ատեն վերանորոգութեան կարօտ չ'ըլ-
լար, եւ եթէ վերջապէս եկեղեցւոյ եւ դպրոցի
պաշտօնեայքը նիւթական պիտօքնէր այսինք ապ-
րէլու պէտք չ'ունէնային, սոյն հաստատութիւնքը
միշտ ձրի կը նուիրէին բարոյական ծառայութիւն-
նին եւ հանգանակութեան աեղի չ'էր մնար։

Աւատի սոյն հաստատութեանց նիւթական պի-
տօքն է որ իրենց բնական իրաւունքը կը կազմէն
'զոր չ'է մարմն զլանալ անոնցմէ եթէ չ'էնք ուզէր
որ գոցին այլ միշտ բաց ու պայծառ մնան։

Դարձեալ՝ ասոնց բաշխած չնորհացը ձրի մատա-
կարարեալ ըլլալուն համոլվէլու համար պէտք է
նկատողութեան առնէլ՝ թէ ինչպէս վճարեալ կրնայ
համարվիլ այն իրաւանց վայելումը որոյ արդիւնքն
անդին է, որպէս եւ ամէն անկորնչէլի իրաւանց
վայելումն անհատուցանէլի։

Իրաւունքի մը վարձատրութեան գինը՝ անոր օդ-
տակարութեան աստիճանին վրայ չը՛ չափվիր, այլ
'զայն իրաւանց վայելումը հայթայթօղին կրած աշ-
խատութեանը աստիճանին վրայ կը չափվի *։ Եթէ

* Ասկէ գուբա կան անշուշտ այլ պարագանէր ոքք աշ-
խատութեան մը վարձատրութեանը վրայ կ'աղդէն զանոր
դինը աւելցնէլ կամ պակտէցնէլով. բայց մեր ինդրին շըջա-

ասանել չըլլար, մարդուս նիւթական անհրաժեշտ
պէտքը լցնօղ առարկանէրը այնքան մեծագին կ'ըլ-
լային որ ջուրին ու հացին զին չ'եր համնէր եւ շա-
նէրը անօթի ծարաւ կը մեռնէին ։ Հիւանդի մը կեան-
քը փրկօղ բժշկին Բնէ վարձ կընար արժէքին վրայ
չափէլ պարտաւորէր բժշկին վարձատրութիւնը,
ոչ միայն 'զաշխարհ բովանդակ կ'ընծայէր բժշկին
եթէ աշխարհ իրն ըլլար, այլ իր կենաց մէկ մասն ալ
սակարկութեան կը դնէր՝ միւսը փրկեալ ունէնալու
համար . տարի մը ապրիլը տաս տարվան կը զոհէր :

Աշխատութեան նպատակը՝ աշխատօղին տպ-
րուսանէ, ընկերին պիտոյքը լցնէլով եւ ոչ 'զըն-
կերը կողսպատէլով : Եթէ աշխատութիւնը չ'ապրէց-
նէր 'զաշխատօղը, աշխատօղին Բնէ փոյթ էր ընկե-
րին պիտոյքը : Հոսէ ընկերութեան կապը :

Եւ գարձեալ իրեւ չօշափէլի ապացոյց ձրի մա-
տակարարութեան ընական եւ անկորնչէլի իրա-
ւանց՝ կընանք մէջ ըերէլ անկարօղաց մասնաւանդ
ըմբռութից պարագան, որոց դաւկընէրէն ըդ մկըր-
տութիւնը չը զլանար Եկեղեցին, եւ ոչ Դարրոցն ըդ
մարդկութեան հարկաւոր էղած անհրաժեշտ դիտել-
եաց ուսուցումը, եւ ոչ Վարչութիւնն ըդ ձեռնարու-
թեան իրաւունքը անոնցմէ որք կարօղութեան ժա-
մանակնին ազգային պարտաւորութիւննին անճա-
նաչած էն : Ազգային հաստատութեանց այս ձրի մա-
տակարարութեան պարաւորութիւնը իրենց մէկ
իրաւունքէն կը ծնի, այն է՝ ընդհանուրէն այսինք
հասարակաց մնառուկէն վարձատրեալ ըլլալու իրա-

նակը չը ներէր զի մտնինք ընկերական տնտեսագիտութեան
աղյն նկատօղութեանցը մէջ :

ւունքը : Ըսէլ է՝ անհատին ձրի մատակարարէլու համար ընդհանուրէն պէտք է վարձատրեալ ըլլան : Այս ամենէն կը հետեւի նախ՝ սա անաչառ տրամաբանութիւնը՝ թէ հոգեւորական եւ մտաւորական պաշտօննէրը վաճառեալ չ'էն այլ ձրի մատակարարեալ Ազգին մէջ, եւ աղդային հաստատութեանց սեւ փականեալ մասնաւոր հանդանակութիւնը նոյն բարոյական պաշտօննէրուն նիւթական դինը չ'է այլ նոյն պաշտօնէից նիւթական պիտոյքը հոգալու բը նական միջոց մը : Երկրորդ սա խմաստութիւնը՝ թէ ամեն թաղ իր կարօղութեան տարածին չափ պէտք է ունէնայ քահանայ եւ վարժապետ որպէս զի կարէնայ 'զանոնք ըստ արժանւոյն վարձատրէլ, որով եւ բարոյական պաշտօնը կարէնայ ըստ արժանւոյն կատարվիլ արդար համարառութեան տակ :

Անհատին այս բարոյական պիտոյքնէրը իր ընական ու անկորնչէլի իրաւունքնէրը կը կազմէն, որոցմէ կը ծնին անհատին համար՝ 'զանոնք վարձատրէլու արդրժէլի պարտաւորութիւնը, եւ աղդային հաստատութեանց համար՝ անդրժէլի պարտաւորութիւն 'զանոնք կատարէլու :

Այս պիտոյքնէրը երեք կարդ էն . Եթե կեցածան պիտոյք, դպրութիւն պիտոյք, մարդութիւն պիտոյք + որոցմէ կը ծնին եկեղեցական իրաւունք եկեղեցեաց համար, դպրոցական իրաւունք դպրոցաց համար, ձեռնարութեան իրաւունք կարօտէլոց համար : Այս իրաւունքնէրը՝ ըստ կարօղութեան վճարված ըլլալու համար՝ պէտք է որ որչափ կարէլի է ընդհանուր հանդանակութեան աստիճանացոյցին վրայ համեմատեալ ըլլան, այսինք հանդանակողին տարեկան հանդանակին վրայ :

Հանգանակէլի այս երեք կարդ իրաւունքնէրը
քննէնք հետագայ յօդւածնէրով . ձեռնտրութեան
իրաւունքը միայն նիւթական պիտոյից մէջ զրկէլով :

Ա. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔ

Եկեղեցական իրաւունքնէրը կը կայանան բնունէ ,
ուստի եւ բաղման վրայ * :

1. ԿՆՈՒՆՔ. Կնունքին իրաւունքը կը գոյանայ ե-
րախային ծնողացն ու կնքահօրը կողմէն . Հայրն ու
կնքահայրը՝ խրաքանչիւրն իր տարեկան հանգանա-
կին կէսին հաւասար գումար մը կը վճարէ . եւ այս
երկու կէս հանգանակաց գումարը կը կազմէ կնուն-
քի վրայ Եկեղեցւոյ իրաւունքը :

Գործադրութեան . — Կնունքը Լմբնցածին պէս ծը-

* Այս իրաւունքնէրը զոր պաշտօնական տեղեկագիրնէրն
ալ ընդունած ու առաջարկածին , կրօնական ու Քաղաքական
ժողովոց հաւանութիւնն ըստացած էն արդէն . եւ այս խոր-
հուրդը տրոց յանձնաժողովին անդամնէրուն մէկին հանճարէղ
խորհուրդն է որ պատիւ կ'ընէ իր հեղինակին , և 'զոր հե-
ղինակը՝ որոյ բարեկամութեամբը կը պարծինք , տաս տարի
առաջ յայտնած ու հաղորդած է մեզի իր կորովամիտ պատ-
ճառաբանութիւննէրով՝ ազգային խորհուրդի մը մէջ ուր ան-
դամակից էինք . բայց այն ատեն , ազդին այն վիճակին մէջ ,
հերածոյն կոչված ժողովնէրու առջեւ արձադանք չ'է գիտ այս
ճշմարտաշունչ ձայնը , եւ իբրեւ շնորհածանութեան դատա-
պարտվելով թիւր ուսեալ կամ խաւարագնաց անձանց ոմանց
կողմէն որք չ'ուզէցին երբէք պատասխանէլ թէ ի'նչպէս կ'ի-
մանան 'զայն դրեալը՝ թէ « Սեղանին պաշտօնեայ+ը սեղանին
ուէտ+ է ապրին » այս իրաւունքնէրը ապարդիւն մնացին այն-
պիսեաց երեսէն դժբաղդաբար մինչեւ ցայսօր : Իսկ այսօր
զարմանալի չ'է թէ արդի սահմանադրական լուսաւորեալ ժո-
ղովնէրը՝ կրօնական թէ Քաղաքական՝ ճշմարտութեան պարտ-
եալ մէծարանքն ընծայած ըլլան :

նողքն ու կնքահայրը տաճարէն կ'անցնին ի թաղական դիւանատունը . հոն կ'արձանագրիվ ծնընդոց գիրքին մէջ երախային անունը ծնած օրին թըւականովը , երախային մլրտութեան անուննէրովը , կը քահանային անունը , եկեղեցւոյ եւ թաղին անուննէրը եւ մկրտված օրին թըւականը : Հոն կը վճարէն ծնողքն ու կնքահայրը կնունքին վրայ եկեղեցեաց իրաւունքը , եւ իւրաքանչիւրը իր վճարած գումարին զրոշին մէկ բարայ իրեւ արձանագրական իրաւունք Դիւանատան կը վճարէ : Արձանագրութեան տակ կը նշանակվին այս գումարնէրը եւ 'զանի կ'ըստորագրէն ի վկայութիւն ծնողք , կնքահայր եւ մկրտիչ քահանայն : Ասոր վոխարէն՝ եկեղեցւոյ կողմէն ծընընդեան ու մլրտութեան վկայագիր մը կը տրիի երախային ծնողայը :

2. ՊՍԱԿ. Պսակին իրաւունքը կը գոյանայ վեևային , հարսին եւ կնքահայր կողմէն : Փեսան իր տարեկան հանդանակին ամբողջ գումարին հաւասար գումար մը պիտի վճարէ]. Նոյնպէս եւ հարսը կամ ասոր կողմէն իր ծնողքը իր տարեկան հանդանակին ամբողջ գումարին չափ պիտի վճարէ . Եւ կնքահայրը իր տարեկան հանդանակին կիսովը չափ :

Գործադրութեան . — Հրատարակում ամուսնութեան : Պսակին հրամանառուքը Պատրիարքարքանի կողմէն առնէլէն ետքը՝ Պսակին որոշված օրէն դոնէ 13 օր առաջ պսակելիք իմաց կու տան իւրաքանչիւրն իր թաղին եկեղեցւոյն Պսակին կատարվէլու օրը , միանդամայն վճարէլով իւրաքանչիւրն իր թաղին դիւանատան իր տարեկան հանդանակին տասանորդը իրեւ իրաւունք հրատարակման ամուսնու-

թեան, 'զոր կ'ընէ թաղական դիւանատունը պսակէլեաց անուննէրը ցանկի մը մէջ զրէլով եւ նոյն ցանկը եկեղեցւոյ բակին մէջ կախէլով ի տես ժողովրդեան :

Սոյն գործօղութենէն 45 օր ետքը Պսակը կը կատարի եկեղեցւոյ կամ մասնաւոր տան մէջ ինչպէս որ ներէ եկեղեցին : Պսակէն ետքը ամումնութեան դիրքին մէջ կ'արձանադրվին պսակելոց անուննէրը, կնքահօր եւ պսակօղ քահանային անուննէրը : Հոն կը վճարի պսակին վրայ եկեղեցւոյ իրաւունքը՝ փեսային, հարսին եւ կնքահօր կողմէն, որոց իրաքանչիւրը իրենց վճարած գումարին դրուշին մէկ բարայ իրրեւ արձանադրութեան իրաւունք կը վրձարէն որն որ կը նշանակի նաեւ արձանադրութեան տակը 'զոր կ'ըստորապրէն իրը 'ի վկայութիւն պսակեալքը, կնքահայրն ու պսակօղ քահանայն : Ասոր փոխարէն՝ եկեղեցւոյ կողմէն ամումնութեան վկայադիր կը տրվի ամուսնացէլոյն :

Ծանօթաւեան . — Հրատարակման իրաւունքէն զատ՝ 'զոր վիեսան իր թաղին կը վճարէ եւ հարսն իրենին եթէ միեւնոյն թաղէ չ'էն, Պսակին բոլոր իրաւունքը այն եկեղեցւոյն է ուր Պսակը կը կատարվի :

5. ԹԱՂՈՒՄ. Թաղման վրայ եկեղեցւոյ իրաւունքը կը գոյանայ վախճանէլոյն տարեկան ընդհանուր հանդանակին հաւասար գումարէ մը 'զոր ընտանիքն անոր կողմէն կը վճարէն : Եթէ կին կամ մանուկ ըլլայ վախճանողը, ընտանիքի գլուխն ովլ է նէ՝ անոր հանդանակին հաւասար կը չափի եկեղեցւոյ իրաւունքը :

Գործադրաւեան . — Տան քահանայն սոյն գումարը եւ անոր վրայ դրուշին մէկ բարայ արձանադրու-

թեան իրաւունքը կ'ընդունի ընտանիքէն եւ կը յանձնէ թաղին դիւանատան, ուր արձանագրէլ կուտայ վախճանման գիրքին մէջ վախճանէլոյն անունն ու մականուննէրը, վախճանման թրւականն ու թաղման տեղին, թաղումը կատարող քահանային անունովը։ Սոյն արձանագրութիւնը կ'ըստորագրէն քահանայն եւ վախճանէլոյն ընտանիքը կամ անոր աղդականքը կամ բարեկամքը։ Սոր փոխարէն վախճանման վլայագիր կը տրվի ընտանեացը եկեղեցւոյ կողմէն։

Բ. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՅՔ

Դպրոցական իրաւունքնէրը կը կայանան՝
մանց ըսիւման, առաջարման եւ վեյտերէ վրայ։

Դպրոցական իրաւունքը կը գոյանայ դպրոց մըտնօղ աշկերտին ծնողացը տարեկան ընդհանուր հանգանակին ամրող դումարին հաւասար դումարէ մը, որոյ մէկ կէսը ուսմանց ըսկըսման ատեն եւ միւս կէսը աւարտման ատեն կը վճարվի։

1. Ըսկըսում ուստանձ. Տղայ մը դպրոցի աշկերտ դրվէլու համար՝ թաղին դպրոցական գիրքին մէջ կ'արձանագրվի անոր անունը, եւ հայր՝ ըսկըսման իրաւունքն ու անոր դրուշին մէկ բարայ արձանագրութեան իրաւունքը վճարէլէն ետքը՝ 'զայն գիրքը կ'ըստորագրէ, եւ ասոր փոխարէն՝ ըսկըսման իրաւունքը վճարած ըլլալուն ծանուցադիր մը կը տրվի աշկերտին որով նոյն աշկերտը կարէնայ ընդունվիլ իր թաղին դպրոցին մէջ կամ թէ թաղ փոխէլով որ թաղի դպրոցին որ ներկայանայ։

2. Ահարտում ուստանձ. Նմանապէս ուսմունքն աւարտէլէն ետքը՝ աւարտման իրաւունքն ու անոր

Վրայ զրուցին մէկ բարայ արձանագրութեան իրաւունքը վճարէլով՝ կ'արձանագրվի նոյն դիրքին մէջ՝ դոր աշկերտը կ'ըստորագրէ, եւ ասոր փոխարէն՝ աւարտման իրաւունքը վճարած ըլլալուն ծանուցադիր մը կը տրվի աշկերտին որով ուսմանց վկայագիրն առնէլու իրաւունք կ'ըստանայ:

Յ. ՎԿԱՅԱԳԻՐ ՈՒՍՄԱՆՑ. Վկայագրի իրաւունքը ամէն աշկերտնէրու համար հաւասար է. 50 դշ նախնական դաստիարակութեան վկայագրի համար եւ 100 դշ երկրորդական դաստիարակութեան համար:

Նախնական դաստիարակութեան վկայագիրը դպրոցին կողմէն կը տրվի եւ Թաղական խորհուրդը՝ զանի կը կնքէ ու կը հաստատէ: Իսկ երկրորդական դաստիարակութեան վկայագիր կամ վաւերագիրը Ուսմական խորհուրդին կողմէն կը տրվի. ուր կը ներկայանայ աշկերտը դպրոցին կողմէն տրված ծանուցագրովը եւ հոն կեդրոնական դիւանատան վճարէլով՝ 100 զրուցը՝ իբրեւ ընդհանուր դաստիարակութեան իրաւունք՝ կ'առնէ իր վաւերագիրը Ուսմական խորհուրդին կնքովը վաւերացեալ եւ անոր ատենապետին ու ատենադպրին ըստորագրութիւններովը վկայեալ ու հաստատեալ:

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ՆԻՒԹԱԿԱՆ ՊԻՏՈՅՔ. — ԸՆԿԵՐԱԿԱՆ ԻՐԱՀՈՒԵՔ

Նիւթական էն անհատին այն սկիտոյքը որք աղդային Վարչութեան կամ աղդային դիւանատանդ ձեռօքը պիտի կատարվին:

Նիւթական պիտոյից լցումը երկու կարդ իրաւունք կ'ըստեղծէ Ազգին . Յեւառըւսնեան իրաւունքն որ աղքատաց իրաւունքն է , եւ դպրական էամ որիւանական էրաւունքն որ դիւանատանց իրաւունքն է :

Սոյն իրաւունքները թաղական մնառուկներուն միայն սեփականեալ չ'էն , այլ կեդրոնական մնառուկն ալ անոնց մասնակից է , ձեռնտրութեան իրաւանց՝ իրեւ անկելանոցի իրաւունք եւ դիւանական իրաւանց՝ իրեւ կեդրոնական դիւանատան իրաւունք :

Ա. ՁԵՌՆՏԸՐՈՒԹԵԱՆ ԻՐԱԻՈՒՆՔ.

Ձեռնտրութեան իրաւունքը՝ որ աղքատաց սեփական իրաւունքն է , անհատին մարդասիրական պարտն է 'զոր յատկապէս պէտք է զդայ՝ դոնէ ամեն անդամ որ ինքը ցնծայ կամ հարստանայ , եւ 'զաղքատն ու վշտակիրը միտ բերէ ամեն անդամ որ ցնծութեան կամ յաջօղութեան ճամբայ մը բացվի իրեն . քանզի այսպիսի բաղդաւորութեան ատեն տարաբաղդին համար ըլլալու ձեռնտրութիւնը ինքնաբուխ կու դայ սրտէ եւ աղքատին համար ըստակտալը ամենայն յօժարութեամբ կ'ըլլայ , աչքի չ'երեւար :

Ուստի՝ հանդանակութիւնը ծանր չ'ընէլ պատիրօղ ըսկըզբան համաձայն՝ ձեռնտրութեան իրաւունքը պէտք է կայանայ ամուսնութեան վրայ , իւլուծական գնանաց ու կանառմանց եւ ժառանգութեանց վրայ :

4. ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ. Ամուսնութեան իրաւունքը կը գոյանայ նշանագուտէ եւ հրամանագուտէ առիթնէրով իրեւ ձեռնտրութեան իրաւունք հիւանդանոցի . քանզի եկեղեցական ամուսնութենէն առաջ եւ պատրիարքական իշխանութեան առջեւ ըլլալու այս գոր-

ծողութիւնքը տեսակ մը քաղաքական կամ ընկերական ամուսնութեան կերպարան առած էն Աղդին մէջ, որով պսակէլիքը բարոյապէս կապեալ կը համարվին արդէն աղգային իշխանութեան առջեւ եւ ընկերապէս ամուսնացեալ խօսքով. կապ՝ որ անքակտէլի է պատւաւոր անձանց համար եւ 'զոր ներէլի չ'է քակէլ ըստ քմաց առանց բանաւոր ծանր պատճառի որոյ ձեռնհաս դատաւորն է Կրօնական ժողովը.

Պատրիարքարանի ձեռօք առված հիւանդանոցի այս իրաւունքը կը գոյանայ իւրաքանչիւր խօսեցելոյ տարեկան ընդհանուր հանդանակին ամբողջ դումարին հաւասար դումարէ մը 'զորոյ կէսը նշանտուքի ատեն եւ կէսը հրամանառքի տոթով կը վճարէն իւրաքանչիւր խօսեցեալ :

Նշանառութ. — Խօսքը թաղին մէջ նշանէլեաց կողմէն որոշվէլէն ետքը, երկու կողմը ի Պատրիարքարան կը ներկայանան եւ հոն ըստ սովորութեան նըշանտուքը կը կատարէն. Երբեւ նշանառքի իրաւունք՝ երկու կողմը իրենց տարեկան հանդանակին կէսին հաւասար դումարը կը վճարէն, եւ նոյն դումարին վրայ դրուշին մէկ բարա իրբեւ արձանագրութեան իրաւունք Պատրիարքարանի դիւանատան վճարէլէն ետքը, երկու կողմն ալ իրենց դոնէ երկ երկու վկանէրովը նշանառքի դիրքը կ'ըստորագրէն. Ասոր փոխարէն երկու կողմին ալ մէյմէկ օրինակ նշանառքի վկայագիր կը տրվի :

Հնանառութ. — Այնպէս կ'ըլլայ եւ հրամանառքատեն. իրբեւ հրամանառքի իրաւունք՝ երկու կողմը իրենց տարեկան հանդանակին դարձեալ մէկ կէսին չափ դումար եւ անոր վրայ դրուշին մէկ բարայ արձանագրութեան իրաւունք վճարէլէն ետքը

հրամանտուքի դիրքը կ'ըստորագրէն . Եւ փոխարէն երկու կողմին ալ մէյմէկ օրինակ պսակման հրամանտուքի վկայագիր կը տրիմի :

Թաղական արշանագրութեան . — Թէ նշանտուքը եւ թէ հրամանտուքը Պատրիարքարանի կողմէն լմբննալէն ետքը՝ թաղին դիւանատան նշանտուքի եւ հրամանտուքի դիրքէրուն մէջ ալ կ'արձանագրվին իւրաքանչիւր խօսէցէլոյ թաղին մէջ : Եւ ասոր համար իրեւ իրաւունք արձանագրութեան՝ թաղին դիւանատան կը վճարէն երկու կողմն ալ այն զրուշին մէկ բարան՝ զոր վճարէցին Պատրիարքարանի դիւանատան :

2. ԿՍԼԻԱԾԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԸ անհատին ընդհանուր կարօղութեանը վրայ չ'էն չափվիր, ուստի եւ ոչ իր ընդհանուր հանգանակին վրայ, այլ գործին կարեւորութեանը վրայ որ տեսակ մը մասնաւոր եւ առձեռն կարօղութիւն ըսէլ է դարձեալ :

Ամենայն կալւածական գնման ու վաճառման համար՝ որ Վարչութեան կամ Թաղական խորհուրդի մը միջնորդութեամբ պիտի կատարվի՝ պէտք է որ սակարկեալ դինին վրայ զրուշին մէկ բարայ գնողը եւ մէկ բարայ վաճառողը վճարէ գործը կատարող դիւանատան, եթէ երկու կողմն ալ աղղային էն : Նմանապէս եւ այն ժառանգութեանց համար՝ որք աղղային միջնորդութեամբ պիտի կատարվին՝ ժառանգէլի գոյքին արժէքին վրայ զրուշին մէկ բարայ պէտք է վճարէն ժառանգողք իրեւ ձեռնորութեան իրաւունք աղքատաց :

Գործադրութեան . 1. Զեռնորութեան իրաւունքը ըստ արժանւոյն արդիւնաւոր ընէլու համար, Նախ՝ Պատրիարքարանը կընայ եւ պէտք է որ բա-

նայ ուղղակի յարաբերութիւն Տէրութեան կալւածական պաշտօնակալութեանը հետ , եւ սոյն նպատակով պէտք է խնդրէ կայսերական կառավարութէնէն՝ որ նոյն պաշտօնակալութիւնը աղղայնոց կալւածական դնումն ու վաճառումը նոյնպէս եւ ժառանգական դործէրը վաւերացնէլու համար պարտաւոր ըլլայ Պատրիարքարանի հաստատագիրը պահանջէլու՝ իրեւ վկայութիւն հպատակութեան եւ անհատական նոյնութեան , ինչպէս կ'ըւլայ անցագիրնէրու համար , առթէլով միանգամայն թէ առանց այս պայմաննի Պատրիարքարանը նիւթական անհնարութեան մէջ կը գտվի ներկայացող աղղայնոց հպատակութիւնն ու նոյնութիւնը երաշխառորէլու :

Երկրորդ՝ երբ այսպիսի հաստատագիր եւ որ եւ է վկայագիր պահանջմի Պատրիարքարանէն , Պատրիարքարանը՝ օրինաւորապէս վկայած ըլլալու համար՝ պէտք է որ ներկայացող անձին բնակած թաղէն պահանջէ անոր նոյնութեան ծանուցագիրը եւ նոյն ծանուցագիրը վաւերացնէլով կամ անոր նայէլով տայ Պատրիարքարանն իր վկայագիրը :

Երրորդ՝ աղղային դիւանատուննէրը՝ կեղրոն թէ թաղ՝ մէյմէկ գիրք պէտք է ունէնան կալւածական դնումանց ու վաճառմանց եւ ժառանգութեանց , որոց մէջ կը նշանակվին դնօղաց , վաճառողաց ու ժառանգողաց անուննէրը , որոնք զրուշին մէկ բարյ հաշւով կտրած գումարը իրեւ աղքատաց իրաւունք վճարէլէն ետքը կ'ըստորագրեն այն գիրքին մէջ նոյն դումարին տակ , եւ ասոր փոխարէն պէտք էղած ծանուցագիր կամ վկայագիրը կը տըրվի իրենց :

Չորրորդ՝ թաղական դիւանատանց ձեռօք յառաջ

եկած ձեռնտըրութեան իրաւունքը լնականապէտ թաղին աղքատաց յատկացեալ է . կեդրոնական զիւանտան ձեռօք յառաջ եկածը աղղային հիւանդանոցին պէտք է յատկացեալ ըլլայ :

Բ. ԴԻՒԱՆԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՅՔ

Դիւանական իրաւունքը՝ որ զիւանատան յատուկ իրաւունքն է՝ կը դոյմնայ ամուսնութեանց հրատարակմանէ , արձանադրութիւննէրէ , ծանուցակիրնէրէ , վկայագիրնէրէ , վաւերացումնէրէ , դըրոշմահարութէնէ եւայլ :

Այս իրաւանց մէկ մասը վերոյիշեալ իրաւանց այսինք եկեղեցական , դպրոցական եւ ձեռնտըրութեան իրաւանց մէջ տեսլէցաւ եւ անոնց հետ կապակցեալ է կերպով մը կարօղութեան վրայ չափված ըլլալով :

Ըստ կարօղութեան վճարէլի այն իրաւունքնէրէն զատ՝ Դիւանատանը՝ կեդրոնական թէ թաղանան՝ իրաւունքնէր ունի որոց վարձարութեան գումարը կանխիկ որոշեալ է .

Նախ՝ եթէ վերոյիշեալ վկայագիրնէրէն կամ ծանուցակիրնէրէն՝ որ եւ ըլլայ՝ կորուսված ըլլան եւ մէկը ուղէ անոր օրինակը դարձեալ հանէլ տալ , 20 զրուշ դիւանական իրաւունք պէտք է վճարէ ամեն անդամին որ նոյն օրինակը հանէլ տայ :

Երկրորդ՝ եթէ խոսկ ծանուցագիր կամ վկայագիր մը ուղիլի որ եւ է զիւանատունէ եւ որ եւ է դործի համար՝ որոյ մէջ կարօղութեան վրայ չափէլու տեղի չըլլայ , 20 զրուշ դիւանական իրաւունք պէտք է վճարվի :

Երրորդ՝ եթէ ուղիլի թաղէն առված ծանուցագիր կամ վկայագիր մը կեդրոնէն ալ վաւերացնէլ

տալ, 20 դշ պէտք է վճարվի իբրեւ վաւերացման ի-
րաւունք :

Չորրորդ՝ Դրա ազգային բառէրով եւ տակը Քի ու
փօրված՝ մէյմէկ դրոշմ պէտք է ունէնան թէ թա-
ղէրը եւ թէ կեդրոնը, եւ ազգային որ եւ է դիւա-
նատունէ ելած եւ որ եւ է թուղթ նոյն դրոշմը
պէտք է կրէ, եւ ամենայն թուղթ իբրեւ իրաւունք
դրոշմի մէկ դրուշ վճարէ :

Թուղթը որ դիւանատունէն ենի նէ՝ դրոշմի ի-
րաւունքը հարկաւորապէս նոյն դիւանատանն է :

Ահա ազգային հաստատութեանց արդար իրա-
ւունքնէրը, եւ այս չորս կարդ իրաւանց մէջ՝ եկե-
ղեցական, դպրոցական, ձեռնտըրութեան եւ դիւա-
նական իրաւանց մէջ պարունակեալ էն անհատին բա-
րոյական եւ ընկերական պիտոյքնէրը որք ազգային
հաստատութեանց միջնորդութեամբը կը լցվին ու
հետեւաբար մասնաւոր հանդանակութեան տակ
կ'ընկնին արդարապէս :

Հարկ կայ ըսէլու թէ բարոյական պիտոյից լցումը
այսինք բարոյական իրաւունքնէրը՝ որք տարեկան
հանդանակի վրայ չափված էն, ձրի էն անոնց համար
որք իբրեւ անկարող չ'ունին հանդանակ, նաեւս ըմ-
բոստից համար :

Թէպէտ չ'էնք իշխէր ենթադրէլ թէ ըմբոստ զտվի
մասնաւոր հանդանակութեան օրինաց, սակայն ըմ-
բոստը՝ որ իր ընական իրաւունքը կը վայելէ միշտ
իր բարոյական պիտոյիցը մէջ, արդիլեալ է եւ հոս
դիւանատանց առջեւ իր ընկերական իրաւունքնէրէն
ինչպէս արդիլվէցաւ ընդհանուր հանդանակութեան
մէջ :

ԽՈՐՀԸՐԴԱԾՈՒԹԻՒՆՔ

ՄԱՍՆԱԿԻՈՐ ՀԱՆԳԱԿՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

1. Կանխիկ խօսէլով՝ մեղի կը թըւի թէ վերոցիշեալ իրաւունքնէրը անշարժական եկամտից հետ միանալով թաղէրուն անհրաժեշտ պիտոյքը քիչ շատ բաւականապէս կը լցնէն արդար կերպով, եւ ձեռնորութեան իրաւունքը ազգային Հիւանդանոցին բացը կարէլի է զոցէլու մօտէնայ անոր հաստատ եկամտիցը հետ միանալով. դործը աչալրջութեամբ բռնէլով մէկ տարվան փորձի կարօտ է 'զարդիւնքը դատէլու համար :

2. Եթէ թաղէրուն ամենքը չը կրնան գոհանալ իրենց իրաւանց արդեամբը, կարօտեալ թաղը նըսպաստ կը խնդրէ կեղրոնէն, եւ կեղրոնը պարտաւոր է դոնէ նոյն թաղին ընդհանուր հանդանակութեան տասնաւոր դասին արդեանց մէկ մասը կամ ամբողջը անոր յատկացնէլու, եթէ աւելին չը կրնայ ընէլ: Եթէ ասով ալ չը լցվի կարօտեալ թաղին անհրաժեշտ պիտոյքը, այն առեն թաղական խորհուրդը իր թաղին մէջ բնակող ընդհանուր հանդանակուդաց կը դիմէ, եւ անոնց տարեկան հանդանակին վրայ դրուշին քանի բարայով կը գոհանայ կամ քանի բարայ աւելցնէլ կարէլի է նէ, իր խորհուրդին մէջ որոշէլով եւ այն յաւելւածը միայն մասնաւորապէս իր թաղին մէջ հաւաքէլով իր անհրաժեշտ պիտոյքը կը զոցէ: Եւ ասով պէտք է գոհանայ թաղը, զի ասկէ անդին իրաւունք չը կայ եւ պէտք է որ իր պիտոյքը ասոր համեմատէ:

3. Եթէ պատահի որ թաղի մը իրաւանց ու եկամտից արդիւնքը ըստ արժանոյն իր պիտոյքը գո-

հացնէլէն ետքը՝ աւէլնայ, այն թաղը հարուստ կը
սեպի, եւ պէտք է որ այն աւելորդը կամ ամբողջ
կեդրոնական սնտուկին ընծայէ իբրիւ կարօտեալ
թաղէրու նպաստ, կամ զոնէ անոր մէկ կէսը միայն,
միւս կէսը իր եկամուսն աւելցնէլու դործածէլով։

4. Եթէ արտաքոյ կարդի հարկաւոր ծախք մը
պատահի թաղի մը մէջ, նոյն ծախքին համար կեդրո-
նէն նպաստ կրնայ ըլլալ պատահական ծախից սահ-
մանեալ դումարէն, եթէ ոչ՝ թաղական խորհուր-
դը իրաւունք ունի արտաքոյ կարդի միջոցնէրու
դիմէլու, թէ գրուածքի եւ թէ փոխառութեան,
եւայլն։

5. Հոս ընդ առաջ կ'ելնի մեղի այն առարկու-
թիւնը՝ զոր շատէրը կ'ընէն Սահմանադրութեան 92է
յօդուածին տառէրը մէջ բերէլով՝ ուր «Մասնաւոր
տուրէւ ամէն նազ եր խորհուրդն աւ ք'արուն ու իշխանութէ» ա
ըսված է. եւ խասկէ հետեւցնէլ կ'ուղէն թէ ընդհա-
նուր ժողովը իրաւունք չ'ունի թաղական տրոց ո-
րոշմանն ու հաստատութեանը միջամուխ ըլլալու։

Նախ այս կտորին վրայ մեր ներքին համողումը
աս՝ է որ՝ խմբադրութեան կամ զուցէ տպագրու-
թեան սխալ մը կայ հոս եւ տուրէւ բառը շախէ բառին
տեղ անդպուշութեամբ սպրդեալ է. թէ որ ասանկ
չ'է էղած. կամ ասանկ չ'ըլլալը չ'ընդունէլով տա-
ռին յարդ ընծայէլ ուղի, աւասիկ այս մասին մեր
խորհրդածութիւնը։

Տառին յարդ ընծայէլու համար պէտք է յօդւա-
ծին ողին եւ զիտաւորութիւնը այլաբնէլ ու կա-
րէնալ ենթաղրէլ թէ ամէն մէկ թաղ ինքիրէն զատ-
զատ ընկերութիւն է այլազգ օրինօք եւ տարբեր
ըսկըզբանց ծառայօղ, եւ թէ մէկին օրէնքն ու տը-

Նօրէնութիւնքը միւսիննէրուն յարմար եւ նոյնակերպ
ըլլալու ամենեւին հարկ չը կայ . թէ թաղ մը այս
կերպ , թաղ մը այդ կերպ եւ թաղ մը այն կերպ
կրնայ վարվիլ առանց անտեղութեան :

Ի՞նչ անկարգութիւն , ի՞նչ անիշխանութիւն կ'ըլլ-
լար այսպիսի վիճակի մը հետեւանքը , մանաւանդ
օդափոխութեան եւ այլ որ եւ է պատճառով թաղ
փոխող ընակչաց համար որք ձմեռը մէկ տեսակ օ-
րինաց ենթակայ , ամառը այլ տեսակ օրինաց են-
թակայ կ'ըլլային . եւ չ'էնք կրնար հաւտալ թէ այս-
դունակ ենթադրութիւն մտքէն անցնօղնէր ըլլան
Ազգին մէջ :

Եթէ այս ենթադրութիւնը չը կայ եւ մանաւանդ
այսպիսի վիճակէ մը խոյս տալ կ'ուղվի , հապայօդ-
ւածը բառ առ բառ ի՞նչպէս կարէլի է ի գործ դը-
նէլ : — Երկու կերպով . մէյմը՝ մասնաւոր հանդա-
նակութեան վրայ Ընդհանուր ժողովին տնօրէնու-
թիւնը զատ զատ ամէն մէկ թաղ կ'առնէ իր խոր-
հուրդին մէջ կը կարդայ , կը սերտէ ու կ'ընդունի .
ասով Ընդհանուր ժողովին որոշածը ի՞նք ալ որոշած
ու իր խորհուրդին մէջ պաշտօնապէս հաստատած
կ'ըլլայ : Մէյ մ'ալ՝ թազական խորհուրդնէրուն ա-
մէնը մէկտեղ ժողովը արտաքոյ կարգի տեսակ
մը ընդհանուր ժողով կը կազմէն , եւ իրենց թաղա-
կան հանդանակութիւնը միօրինակ հաստատէլու հա-
մար՝ թաղական հանդանակութեան վրայ առաջուց
աշխատված ու պատրաստված ծրագիր մը կ'առնէն
առջեւնին , (այս ծրագիրը Երեսփոխանաց ժողովին
որոշածն ըլլայ թող , ասկէ ի՞նչ վնաս իրենց ,) զա-
նի կը կարդան կը քննէն ու կ'ընդունին : Ասով ի-
րենք թաղերն ալ որոշած ու պաշտօնապէս հաս-

տատած կ'ըլլան Երեսիոխանաց ժողովին որոշածն և
հաստատածը : Այս երկու կերպէրն ալ անիմաստ՝ եւ
ամեն նկատողութենէ դուրս՝ անգործադրէլի խոկ էն .
ինչ հարկ չօրինաւոր ընդհանուր ժողովի դիմէլու ,
երբ օրինաւորը կեցած է եւ անկէ դուրս ոչ ոք իրա-
ւունք ունի ընդհանորական տնօրէնութեանց մէջ . եւ
որ եւ է ընդհանորական խնդիր չը՝ կրնար անոր իրա-
ւասութենէն խոյս տալ , Սահմանադրութիւնը չը՝
ժողուր :

Ասի չ'է , անի չ'է , հապա որն է այդ բառին բա-
ցարութիւնն ու ճշմարիտ իմաստը : — 92ր յօդւա-
ծին այդ պարբերութեան ողին եւ դիտաւորութիւնը
91ր ին մէջ բնտոէլու է որ սանկ լսմբագրեալ է .
«Աղբային դաւրձը երիսու դեստի է . Թէ ը ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ «ը ԸՆԴ-
ՀԱՆՈՒՐԱՅԻՆ Ժախուց յարքաց եւլ և իւ հաւատութէ Պատրիարքունինին
իողմէն իւղունային անդամին համար , և միւսը ՄԱՍՆԱԿՈՒՐ՝ «ը է-
րաժանակու նազէ մասնաւոր ժախուց յարքաց եւլ և իւ հաւատութէ
Թագուային իսրհրդոց իողմէն նազակու անդամին համար » : Հու
աչքի կը զարնէ օրէնսդրին բոլոր դիտաւորութիւնը ,
որ է որոշէլ իրարմէ այս երկու տեսակ հանգանակու-
թիւնը եւ անոնց յատկացումը , որպէս զի չ'ըլլայ թէ
կեղրոնը թաղին եւ թաղը կեղրոնին՝ իրալու իրա-
ւունք կարէնան յափշտակէլ : Սոյն նախագրադումնէ
որ 92ր յօդւածին մէջ ալ տիրած ու թելագրած է
'զայն բառը՝ եթէ տպագրութեան սխալ չ'է՝ որ շփո-
թութեան առիթ կու տայ եւ որոյ բացարութիւնը
այսօր գործադրութեան մէջ անկարէլի է ճիշդ բա-
ռին հետեւէլով : Եւ հոս աչքի կը ցատկէ նաև այն
փորձառական ճշմարտութիւնը՝ թէ օրէնսդրութեան
մէջ յօդւած մը կամ բառ մը դնէլ կամ վերցնէլու
կարօղ ըլլալու համար՝ բոլոր խնդիրը յառաջադոյն

քաջ սերտված եւ անոր մէջ ձեռնհասութիւն ըստացված պէտք է ըլլայ։ Արդ՝ երկու Սահմանադրութեանց մէջ ալ տուրքի գլուխը՝ որ մէկը մէկալէն օրինակած է, սահմանադիր ժողովին կողմէն սոյն անփորձառութեան ենթակայ էղած է, եւ անոր խըմբագրութեանն ատեն՝ հանգանակութեան խնդիրը ոչ ոք կատարելապէս աչքին առջեւ է քերած եւ ոչ իսկ անոր զործնական կողմը նկատած։ Մենք որ սահմանադիր երկու ժողովոց ալ անդամնէրէն եւ առաջին սահմանադրութեան խմբագրութեանը մասնաւորապէս հանգանակօղնէրէն ըլլալու պատիւն ունէցած էնք, մենք մեր կողմէն ամենայն անկեղծութեամբ կը խոստովանինք եւ կը հրատարակէնք այս ճշմարտութիւնը, վկայ՝ նոյն ժողովոց ատենագրութիւնքը որք դեռ կենդանի էն ժիր ու հեռատես ատենադպրին փոշեծածուկ թղթեանցը մէջ։ Իսկ եթէ կան այն անդամնէրէն որք ուրիշ կերպ կը մըտածէին բայց այն ատեն լուցին, թող անոնք իրենց կարծիքը յայտնէն այսօր եւ մեր սխալ կարծածը իրենց լուսաւոր բացատրութեամբը սրբագրէն։ ասկէ՝ մենէ առաջ ընդհանուր Աղդը շնորհակալ կ'ըլլայ իրենց։

Եթէ հանգանակութեան խնդիրը ուսված եւ առձեռն պատրաստ ըլլար՝ ինչպէս որ պատշաճն էր՝ սահմանադիր ժողովին առջեւ, ըստ մեզ 92^ր յօդւածը՝ 91^ր ին համաձայն՝ անտարակոյս սապէս կը խըմբագրին։ «Ընդհանուր և մասնաւոր համակառութեան օրեններն առ բաշխուն առ հաւատիման եղանակները Քաղաքական ժողովը յարագած աերտելով նրանիք և իւ պատրաստէ և իւ դնե Ընդհանուր ժողովին գնաւունեանը ոք էր Ալբան վնասով օրէնսդրապէս իւ հասպապէ պատճենագիր։ Նմանապէս և ընդհանուր իւմ իւղանական հայեցը։ Իսկ

մասնաւոր իստ ընտառիան ծախսով էւրաժանշիւր ընդ էր խորհանքաբին
մեջ է՛արաւէ ու կը սահմանէ » :

Հստ մեղ՝ տսի Սահմանադրութիւնը սրբագրէլ չ'է
այլ ընդ հակառակ համաշաւիղ հետեւիլ է անոր ոգ-
ւոյն եւ նսպատակին որ է Ազգին բանաւորապէս բա-
րեկարդութիւնը եւ ոչ թէ անկարդութիւնը : Թաղն
ինչ իրաւունք կը կորումնէ թաղական հանդանա-
կութեան տնօրէնութիւնը Ընդհանուր ժողովէն ըն-
դունէլովը . եւ ինչ իրաւունք ունի ընդհանրական
խնդրի մը տնօրէնութեան մէջ . պէտք է քաջ դի-
տէլ՝ մասնաւոր հանդանակութիւնը մասնաւոր խըն-
դիր չ'է առանձին թաղի մը վերաբերեալ , այլ ընդ-
հանրական խնդիր է ամեն թաղէրու վերաբերեալ .
ընդհանուր հանդանակութիւնը աղգային հաստա-
տութեանց ընդհանրապէս կը վերաբերի առանց մաս-
նաւորէլու , իսկ մասնաւոր հանդանակութիւնը նոյն
հաստատութեանց ամեն մէկին մասնաւորապէս կը
վերաբերի . եւ ասով կ'ըլլայ Ազգին համար դարձ-
եալ ընդհանրական խնդիր որ սոյն պայմանին տակ
Ընդհանուր ժողովին իրաւասութէնէն միայն կը կախվի
թաղի մը առանձին իրաւունքը՝ լոկ իրեն վերա-
բերեալ առանձին խնդրի մը մէջ կրնայ ըլլալ որ ընդ-
հանրապէս ամէն թաղէրու չը վերաբերիր . զոր օրի-
նակ թաղ մը՝ աղգովին որոշված ընդհանուր եւ մաս-
նաւոր հանդանակութենէն զատ՝ իր հաստատու-
թեանց աւելի պայծառութեանը համար առանձին
գրւածք կ'ընէ , կամ ընկերութիւն կը հաստատէ իր
թաղեցւոց մէջ , աղատ է . իսկ ընդհանրական խնդ-
րոց մէջ՝ որք ամէն թաղէրու եւ ամէն աղգայնոց
կը վերաբերի , Ընդհանուր ժողովէն պէտք է ըսպասէ
իր հրահանգը :

Այս բացատրութիւննէրը չ'ընդունօղնէրը թող
գիտցածնուն պէս ձեւէն թաղական հանգանակու-
թիւնը, եւ թաղէրը մտածէն թող իրէնց օդուտը :
Մենք դարձեալ կրկնէլով մեր ներքին համոզումը
թէ ռուրդ բառը ծախտ բառին տեղ որ եւ է սխալմամբ
սպրդեալ է . սա միայն կը հրատարակէնք թէ իր-
բեւ թաղական հանգանակութիւն երկրորդ ուղղակի
հանգանակութիւն մը չը կընար պահանջվիլ նոյն
թաղէցւոցմէ որք մէկ անդամ հանգանակած էն
ուղղակի կերպով . նոյն բանը մի եւ նոյն ճամբով եր-
կու անդամ պահանջէլը անտանէլի կրկնութիւն մըն
է եւ անյաջողէլի :

Կը մնայ մասնաւոր հանգանակութիւնը որ ան-
ուղղակի կերպով կը պահանջվի մասնաւոր իրաւանց
վրայ, որն որ ճիշտ եւ արդար թաղական հանգա-
նակութիւնն է թաղական հաստատութեանց յատ-
կացեալ, որ միօրինակ կրնայ ըլլալ ամէն թաղէրու
մէջ եւ ոչ այլ եւ այլ օրինակ, եւ որոյ վրայ մեր
կարծիքը արդէն բաւականապէս յայտնած կը կար-
ծէնք նախընթաց յօդւածնէրուն մէջ :

Սոյն եւ մի եւ նոյն խորհրդածութիւնքն ու պատ-
ճառաբանութիւնքն էն նաեւ գաւառական հանգա-
նակութեանց սակին :



ԳԱԻԱՌԱԿԱՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆՔ

Ընդհանուր եւ մասնաւոր հանգանակութեանց
վրայ ինչ տնօրէնութիւն որ առաջարկված է սոյն
դործին մէջ, անոնց ամենքն ալ ընդհանրապէս կի-
րառելի էն նաեւ գաւառնէրու մէջ :

Յնդ հանուր հանգանակութեան մէջ՝ նոյն աստիճանացոցց , նոյն բարոյական եղանակ դասման՝ հանդանակաց բաշխման համար . նոյն պայման ժամանակի եւ աղահովութեան՝ հանգանակաց հաւաքաման համար :

Մասնաւոր հանգանակութեան մէջ՝ նոյն էն եւ թաղէրուն թաղական իրաւունքնէրը :

Գաւառագլուխ քաղաքնէրը իրենց թաղէրովը Պօլսի մայրքաղաքը կը ներկայացնէն , եւ նոյն թողէցիք էն գաւառաց ընդ հանուր հանգանակօղնէրը . եւ գաւառական Վարչութիւնը նոյպէս կը վարվի անոնց հետ որպէս Պօլսի մէջ կեղրոնական Վարչութիւնը իր թաղէրուն հետ , եւ նոյն օրինակ կը նըպաստէ իր կարօտեալ թաղէրուն կամ կը նպաստաւորի ինք իր հարուստ թաղէրէն՝ անոնց հասիք աւելորդը պահանջէլուլ :

Գաւառագլուխ կեղրոնին շրջեւը թեմէրը դարձեալ մէյմէկ փոքրիկ կենդրոն կը կազմէն իրենց ընդ հանուր եւ մասնաւոր հանգանակութիւննէրովը և եւ գաւառագլխին ընդ հանուր հանգանակութեանը անուղղակի կերպով մասնակից ըլլալու համար՝ իրենց ուղղակի հանգանակութեան արդեանց ամբողջ գումարէն զրուշին երկու բարայ տարեկան հանգանակ կը վճարէ իւրաքանչիւր թեմ իր գաւառագլխին :

Նմանապէս գաւառաբնակ աղբայինք ազգային ընդ հանուր հանգանակութեան անուղղակի կերպով մասնակից էղած ըլլալու համար՝ պէտք է որ գաւառագլուխը իր ուղղակի հանգանակութեան արդեանց ամբողջ գումարէն զրուշին երկու բարայ Պօլսի կեղրոնական սնառուկին տարեկան հանգանակ վրա ճարէ :

Եթէ թեմէրու մէջ կարօտեալ թեմ գտվի, իր գաւառաղլիսին կը դիմէ, որ կը նպաստէ անոր եթէ իր սնտուկին վիճակը ներէ. եթէ ոչ այնպէս կը վարվին կարօտեալ թեմէրը որպէս Պօլսի կարօտեալ թաղէրը :

Եթէ զաւառնէրէն կարօտեալ գաւառ գտվի, մայրքաղքիս կեղրոնական Վարչութեանը կը դիմէ. եթէ ասոր սնտուկին վիճակը ներէ, պարտաւոր է ըստ կարի օդնէլ գաւառին, եթէ ոչ նոյն գաւառն ալ պէտք է Պօլսի կարօտեալ թաղին ալէս վարվի, եւ իւրաքանչիւր կարօտեալ գաւառ կամ թեմ իր հասից ներածին չափ ընդարձակէ կամ սեղմէ իր պիտոյքը, եթէ արտաքոյ կարգի օրինաւոր միջոց մը չ'ունէնայ ի գործ զնէլու. որն որ ներէլի է միայն արտաքոյ կարգի պատահած հարկաւոր ծախքի մը համար :

Սահմանադրութեան մէջ յօդւած մը կամ յօդւածի պարբերութիւն մը կ'ըսէ թէ՝ մինչեւ որ աղդային հանգանակութիւնը օրինաւորապէս հաստատվի գաւառնէրու մէջ, առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի Տէրութեան տուրք տուօղնէրը պիտի ընտրէն գաւառական ընդհանուր ժողովոց անդամնէրը: Մենք այդ աստիճաննէրը ոչ քննէլու եւ ոչ ուրո՞ք ըլլալը դիտնալու հարկ ունինք հոս. յիշեալ ընտրութեանց դեռ ժամանակ կայ, արտաքոյ կարգի միջոցնէրու դիմէլու չ'աճապարէնք. թողնո՞ք Տէրութեան տուրքն ու անոր աստիճաննէրը, ասի անոր դիտնալու բանն է. մենք մեր օրինաւոր հանգանակութիւնը հաստատէլ ջանանք եւ անոր աստիճաննէրուն վրայ միայն քայլէնք: Գաւառական ընդհանուր ժողովոց անդամնէրն ընտրօղնէրը՝ ըստ

մեղ՝ դոնէ հարիւր զրուշ գաւառական ազգային
ընդհանուր հանգանակ վճարօղնէրը պէտք է ըլլան :
ՎԱՆԱՍԱՆ ՀԱՆԴԱՆԱԿՈՒԹԻՒՆ . — Ազգային վանքերէն
անոնք որ տարին 40,000 զրուշէն վեր անշարժ եկա-
մուտ ունին կալածական , պէտք է որ ազգային
կեղրոնական ծախից հանգանակէն իւրաքանչիւրն
իր կարօղութեան չափովը , այսինք տարեկան եկա-
մուտէն զրուշին երկու բարայ վճարէլով : Նմանա-
պէս այն վանքերը որք երեւելի ուխտաւեղի էն
եւ ուր ուխտաւորաց տուրքէն տարեկան երեւելի
գումար կը հաւաքվի . ինչպէս Երուսաղէմ , Արմաշ ,
Եւայլ . այս վանքերը ուխտաւորաց տուրքէն յառաջ
եկած տարեկան գումարէն ուասանորդ մը պէտք է
հանէն Պօլսի Պատրիարքարանին :

Հոս կը լմըննայ մասնաւոր կամ անուղղակի հան-
գանակութեան տնօրէնութիւնը :

ԲԱՐԵԿԱՐԳԻՉ ՀԵՏԵՒՈՒԹԻՒՆՔ

ՄԱՍՆԱԿՈՒԹԵԱՆ

Մասնաւոր հանդանակութեան արդի տնօրինութեամբը՝ թէ կեղրոնին եւ թէ թաղերու եւ գաւառներու մէջ հին վիճակին մնացած խել մը իրաւունքներ՝ որոցմէ մէկ քանին անտես եւ ապարդիւն թողված եւ մէկ քանին ապօրինապէս դործադրված՝ ի յայտ կու գան եւ ի բարեկարգութիւն կը մտնին կամ կը վերնան :

Նախ՝ կը վերնայ ժանշէլէր սմուամբ պարք մը՝ մայրաքաղաքիս եկեղեցիներէն, գաւառներէն ու վանքէրէն պահանջված, 'զոր տրոց երկու տեղեկադիրներէն ալ կը յիշէն եւ ոչ մէկը 'զանի կը բացատրէ. Եւ որոյ համար տրոց յանձնաժողովը կեղրոնական Վարչութեան կ'ապըսպըէ միայն՝ թէ 'նոր բաշխում մ'ընէ առանց արդէն սահմանված դումարն աւելցնէլու :

Բայց գիտնալէն առաջ թէ ինչ հիման վրայ պիտի բաշխվի, կ'ուղիի իմանալ թէ որ իրաւամբ սկսածի պահանջվի այդ տուրքը: Եթէ եւրոպացի բառով տուրք մ'ըլլալը կը բաւէ պահանջման իրաւանց, ինչու թուրք կամ արապ բառով տուրք մ'ալ չը պահանջվի: Հոս մեր դիտօղութիւնը բառին վրայ չը կարծվի, իմաստին վրայ կամ աւելի ճիշտ ըսէնք իրաւունքին վրայ է:

Մեղի կ'երեւայ թէ այդ տուրքը ատենով սահմանված է իբր դիւանական իրաւունք կեղրոնական Վարչութեան. որպէս թէ Պատրիարքարանի ձեռօք տեսված թաղերու եւ գաւառներու դործերը ծախք կամ վարձ պատճառած ըլլան կեղրոնական

Վարչութեան , եւ այդ տուրքը նոյն ծախից վճարման կամ նոյն վարձից հատուցիան փոխարէնն էղած ըլլայ :

Այդ իրաւունքը կրնայ այսօր տեղի չունէնալ եւ կարգաւորեալ դիւանատունով մը սլէտք չ'է որ տեղի ունէնայ . վասն զի դիւանատունը իր վարձը կրնայ իրը դիւանական իրաւունք պահանջէլ ու առնէլ անմիջապէս իրեն հետ գործ ունէցողնէրէն , թաղ ըլլայ թէ գաւառ եւ թէ անհատ իրեն դիմողը . եւ այս կերպով աւելի արդարապէս առված կ'ըլլայ այդ տուրքը՝ ըստ կարեւորութեան գործին , այսինք շատ գործ ունէցողնէրէն շատ , քիչ ունէցողնէրէն քիչ առնէլով , եւ տուրքը բուն անուղղակի հանգանակութեան կարգը կ'անցնի եւ անոր արդիւնքը կու գայ պիտծէին մէջ դիւանատան հասոյթից գումարը կ'ըստուարացնէ : Ալ թաղէրէն ի՞նչ կրնայ պահանջվի , իրը նոյն իսկ թաղեցիք էն ուղղակի հանգանակութիւնը վճարողնէրը : Ուստի մայրաքաղաքիս համար այդ ժամէլէր ըսված տուրքը կը խափանի , եւ անունն ալ հետ :

Իսկ գաւառնէրու համար Սահմանադրութիւնն ընդունած է տուրք մը բայց ընդհանուր տուրքի նկատմամբ : Որովհետեւ ըստ Սահմանադրութեան ամէնքաղգային անհատ պիտի մասնակցի ընդհանուր հանգանակութեան , ուստի գաւառաբնակ աղդայինք անողղապէս պիտի մասնակցին այնպիսի կերպով մը որով գաւառական իւրաքանչիւր կեղրոնը ուղղապէտ հանգանակած պիտի ըլլայ մայրաքաղաքիս կեղրոնին :

Այս կերպը՝ հանգանակութեան ընդհանուր ըսկը բանց համեմատ՝ կարօղութեան վրայ չափված կերպէ մը դուրս ի՞նչ ուրիշ կերպ կրնայ ըլլալ : Ո՞չ

ապաքէն դաւառական ուղղակի հանգանակութեան արդեանց զումարը դաւառին ընդհանուր կարօղութիւնը կը ներկայացնէ . եւ դաւառ՝ իր ուղղակի հանգանակութենէն բաժին հանէլով կեղրոնին՝ կերպով մը ուղղապէս հանգանակած չը[՞]համարվիր արդեօք : Մենք այս բաժինը զրուշին երկու բարայ այսինքն հարիւրին հինգ իբրեւ բանաւոր առաջարկէցինք . Ընդհանուր ժողովին անկ է հարիւրին քանի որոշէլը :

Դաւառաց հանգանակութէնէն այս զրուշին երկու բարայ կեղրոնին հանված բաժինը դաւառաց պիւծէին մէջ ծախից կարգը կ'անցնի . եւ այս կերպով դաւառնէրը հանգանակած կ'ըլլան իւրաքանչիւրն ըստ իր կարօղութեան , եւ շատ մը վիճմանց առջեւն արդարութեամբ առված կ'ըլլայ :

Մի եւ նոյն պատճառք էն եւ վանքէրու համար եւ կրկնէլն աւելորդ :

Երկրորդ՝ կը բարեկարդին Թէվէրէհանք ըսված տեղն ու այս անունով առված իրաւոնքը՝ որ հիմա ինչ կերպով գործադրեալ ըլլալը մեղի յայտնի չ'է , աեղեկադիրք հոս ալ բան մը չ'էն բացած , եւ այս անունն ալ կը խափանի . զի ասի ուրիշ բան չ'է այլ գիւանատան գրասենեակնէրուն մէկին սեփականութիւնը , եւ անոր մէջ կ'երթայ իր տեղը կը գտնէ :

Երրորդ՝ կը բարեկարդին նշանառուքի եւ հրամանառուքի իրաւոնքնէրը եւ արդարապէս չափսված կ'ըլլան կարօղութեան վրայ :

Չորրորդ՝ եկեղեցական իրաւանց հաստատութէնէն ետքը՝ ալ կը վերնան եկեղեցեաց մէջէն այն երամ երամ թաղաք ըսված ափաէնէրու պտըտումնէրը որք պղնձի դղբրդիւնովը ժամերպութիւնը կը խա-

փանէն եւ աղօթօղաց պրօխումն ու երկիւղածութիւնը կը ցնողէն : Կը մնան միայն գաւիթին դրան երկու կողմը մէյմէլ գանձանակ , մէկին վրայ գըրված Եւզբեկուց Գոնչառակ , միւսին վրայ՝ Աղջառայ Գոնչառակ . Եւ բակին մէջ բանիալ ըսլած սեղանը ուր կ'ըլլայ մօմավաճառութիւնը :

Նաեւ մանաւանդ՝ եկեղեցական իրաւանց հաստատութէնէն ետքը՝ ալ կրնայ բարւոքիլ հոգեւոր պաշտօնէից հիմկու հէդ կացութիւնը որ այսօր՝ մուրացկութէնէ դուրս՝ առեղծուածական է . ժողովուրդին տեսածն այսօր անոնց մուրացկութեամբ ապրիլն է , ասկէ դուրս ինչ միջոց ունէնալնին մարդ չըգիտէր . պատարադիչ քահանայն չը կրնար սեղանէն շտկէ շիտակ վար իջնիլ . կենարար հացը ժողովուրդին բաշխէլէն ետքը՝ ինք կու գայ սեղանին ոտքը իր ընտանիքին նիւթական հացը կը նստի մորալ , ձեռք կը կարկառէ . ամօթ , ամօթ՝ ոչ քահանայն , քաւ լիցի , այլ անոր արժանապատւութիւնը չը ճանչօղ՝ զանի մուրացնօղ ժողովուրդին ընւր ամօթ :

Եկեղեցական իրաւոնքը քահանային ընական անկորնչէլի իրաւունքն է . քահանայն իր ըսպասաւորած եկեղեցիէն սլէտք է ունէնայ արժանաւոր ամսական մը որ իր ծերութեան ու անկարութեան ժամանակն ալ շարունակվի եւ իր վախճանումէն ետքն ալ իր այրի երէցկինին եւ իր զեռասի որբոցը իրբեւ թոշակ սլէտք է մնայ . ասանկ ըլլայ նէ կրնայ քահանայն անդորր վարէլ իր հոգեւոր պաշտօնը՝ նիւթական մտատանջութիւննէրէ աղատ . անդորր կրնայ տալ զինքը ուսմանց . այն ատեն կը դտնէ իր անկախութիւնն ու արժանապատւութիւնը , եւ այն

ատեն միայն ժողովուրդը իրաւունք ունի անկէ նաև
խանձաւորութիւն եւ զո՞ս պահանջէլու իր հովա-
կան պաշտօնին մէջ։ Այս բարեկարգութիւնը հաս-
տատէլ մեր պարտքնէ։ ասի չըրած՝ ինչ որ ըսէնք
քահանայից համար, ինչ ըստիւտ ու պարսաւ որ
զնէնք անոնց վրայ, մեր ամօթալից հեղդութիւնը
մենք մեր երեսին զարկած կ'ըլլանք։

Հինդերորդ՝ ձեռընտրութեան իրաւանց հաստա-
տութենէն ետքը ալ կրնան վերնալ եկեղեցւոյ դրւ-
նէրէն մուրացօղնէրը, անառողջ աղքատնէրը աղ-
դային անկելանոցը դրեկէլով, առողջնէրուն մուրա-
լը արդիէլով։ Ամէթ է կրթեալ ազգի մը եւ աղ-
դային հայրախնամ Վարչութեան որ ձգէ մուրալ
վատսողջ աղքատը եւ ներէ խրախուսէլ քաջա-
ռողջին ծուլութիւնը։

Վեցերորդ եւ վերջապէս՝ ի յայտ կու գան բա-
րեկարգապէս այն խել մը նոր եւ արդար իրաւունք-
նէրը որք մոոցիած ու ապարդիւն թողված էն մին-
չեւ այսօր։ ինչպէս, եկեղեցական իրաւունք, դպրոցական իրաւունք, ձեռնտրութեան իրաւունք։
Դիւանական իրաւունք։ որոց արդիւնքը՝ աշալուրջ
մատակարարութեան մը ձեռքին մէջ՝ անկարծէլի
կերպով պիտի փոխէն Ազգին դրամական վիճակը
եւ հզօրապէս պիտի նպաստէն անոր ամէն տեսակ
բարեկարգութեանոցը, քաջայոյ էնք։

Հոս կը լմբնայ մասնաւոր հանգանակութեան
գրայ խորհըրդածութիւննէրնիս եւ ընդհանրապէս
ֆանգանակութեան ինդրին վրայ ըսէիքնիս։

Ասկէ ետքը կու գայ ազգային պիտմէին խնդիրը
 'զորն որ հարեւանցի մը չօշափած էն թէպէտ տե-
 ղեկազիրք, սակայն այս խնդիրը չը' կրնար լուծվիլ
 առանց յառաջագոյն ազգային հաստատութեանց ար-
 դի վիճակը քննէլու, անոնց իսկական պիտոյքն ո-
 րոշէլու, որոնցմէ յերեւան պիտի գայ բնականապէս
 իսկական ծախքը, եւ այս ծախքն ալ գարձեալ չը'
 կրնար սահմանվիլ առանց հասոյթը գրեթէ յայտնա-
 պէս աչաց առջեւ ունէնալու: Վասն որոյ պիտմէին
 այս կետէրը մեր խնդիրէն դուրս կը մնան. մենք
 անոր զլուխնէրը միայն ցանկի ձեւով կ'ուզէնք ցուց-
 նէլ հոս՝ հասից ու ծախից աղբիւրնէրը բսա արգի-
 անօրէնութեան աչաց առջեւ ունէնալու համար:

ԳԼՈՒԽԻՔ ԱԶԳԱՑԻՆ ՊԻՒՃԵԻՆ

Ազգային պիտմէն՝ կեղրոնական թէ Թաղական՝
 երկու մասի կը բաժնվի. հասից մաս, ծախից մաս:
 եւ այս մասէրը այլ եւ ալ զլուխնէրու, որոց մ-
 ասիկ օրինակը:

..... չը ըմանքը պահանք

ԿԵՐՈՆԱԿԱՆ ՊԻՒԾԵ

ՀԱՍԻՑ ՄԱՍ

Ա. ԳԼՈՒԽ. Ուղղոկի հանգանակութիւն

Գումար արդեանց զուտ լշ

Բ. ԳԼ. Գաւառական հանգանակութէնէ բաժին

Գումար արդեանց լշ

Գ. ԳԼ. Վանական հանգանակութիւն

Գումար արդեանց լշ

Դ. ԳԼ. Դաստիարակութեան իրաւունք վկայագրի առթով

Գումար արդեանց լշ

Ե. ԳԼ. Զեռն արքութեան իրաւունք

1. Ամուսնութեան կնշանտուք լշ

առթով կրամանտուք լշ

2. Կալւածական գնմանց և վաճառմանց առթով լշ

3. Ժառանգութեանց առթով լշ

Գումար արդեանց լշ

Զ. ԳԼ. Դիւանական իրաւունք

1. Արձանագրութիւն լշ

2. Վկայագիր լշ

3. Ծանուցագիր լշ

4. Վաւերացում լշ

5. Դրոշմ լշ

6. Այլ և պյլք լշ

Է. ԳԼ. Անշարժական եկամուտ (այս բնւ և այն բնւ)

Գումար արդեանց լշ

Ը. ԳԼ. Կտակ

այս անսան ... } Գումար արդեանց լշ

այս անսան ... } Գումար արդեանց լշ

Թ. ԳԼ. Հարուստ թաղէրէ ընկալեալ նպաստ

այս բնւ } Գումար արդեանց լշ

այս բնւ } Գումար արդեանց լշ

Ժ. ԳԼ. Պատահական տուրք

այս անսան ... } Գումար արդեանց լշ

այս անսան ... } Գումար արդեանց լշ

Լնդհանուր գումար հասից լշ

ԾԱԽԻՑ ՄԱՍ

Ա. ԳԼ. Պատրիարքարան	ՂԼ
Բ. ԳԼ. Դիւանատուն	ՂԼ
Գ. ԳԼ. Ուսմնարան	ՂԼ
Դ. ԳԼ. Անկելանոց	ՂԼ
Ե. ԳԼ. Կարօտեալ թաղերու մատուցեալ նպաստ		
այս ինչ ... } Գումար		
այս ինչ ... } ՂԼ	
Զ. ԳԼ. Թօշակ	ՂԼ
Է. ԳԼ. Պատահական ծախը		
այս ինչ ... } Գումար		
այս ինչ ... } ՂԼ	
այս ինչ ... } Լնդհանուր գումար ծախից ՂԼ	

ԹԱՂԱԿԱՆ ՊԻՒՃԵ

(այս ինչ [թաղին])

ՀԱՍԻՑ ՄԱՍ

Ա. ԳԼ. Ըստ հանգանակութէնէն տասանորդ բաժին ՂԼ		
1. Կնունք	ՂԼ	
2. Պատկ	ՂԼ	
3. Թաղում	ՂԼ	
4. Մօմադին	ՂԼ	
5. Գանձանակ եկեղեցւոյ	ՂԼ	
Բ. ԳԼ. Թըպ-	1. Ըսկըսում ուսմանց 2. Աւարտում ուսմանց 3. Վկայադիր ուսմանց	ՂԼ
ըստական ի-		Գումար	
բաւունք		արդեանց	
Գ. ԳԼ. Թըպ-	1. Ըսկըսում ուսմանց 2. Աւարտում ուսմանց 3. Վկայադիր ուսմանց	ՂԼ
ըստական ի-		Գումար	
բաւունք		արդեանց	
Դ. ԳԼ. Զեռն-	1. Գնում և վաճառում կալւա- ծական 2. Ժառանդութիւնք 3. Գանձանակ աղքատաց	ՂԼ
տըրութեան		Գումար	
իբաւունք		արդեանց	

Ե. ԳԼ. Դիւան նախական իրաւունք	1. Հրատարակ. ամուսն. դշ 72	Գումար արդեանց դշ
	2. Արձանագրութիւն 72	
	3. Վայագիր 72	
	4. Ծանօթագիր 72	
	5. Դրոշմ 72	
	6. Այլ և այլք 72	
2. ԳԼ. Անշարժական եկամուտ 72		
Ե. ԳԼ. Կտակ	այս անուն ... } այս անուն ... }	Գումար արդեանց դշ
Բ. ԳԼ. Պատահական տուրք	այս բնլ ... } այս բնլ ... }	Գումար արդեանց դշ
		Ընդհանուր գումար հասից դշ
ԾԱԽԻՑ ՄԱՍ		
Ա. ԳԼ. Եկեղեցի 72		
Բ. ԳԼ. Դպրոց 72		
Գ. ԳԼ. Զեռնտըրութիւն 72		
Դ. ԳԼ. Դիւանատուն 72		
Ե. ԳԼ. Թօջակ 72		
Զ. ԳԼ. Պատահականք 72		
		Ընդհանուր գումար ծախից դշ

Ծանօթաւունքն . — Կեդրոն թէ թաղ չը պիտի կարէնան հաստատութեան մը սեփական իրաւունքէն կտրէլ և ուրիշ բանի խարճէլ . միայն եթէ հաստատութեան մը իրաւունքէն աւելնայ , այն աւելորդը միայն կրնան ուրիշ կարօտեալ հաստատութեան մը պիտոյիցը խարճէլ . մանաւանդ աններէլի է կտակի մը արդիւնքը կտակօղին դիտաւորութէնէն հեռացնէլ և ուրիշ կերպ տնօրինէլ :

Դաստիարակութեան պատմութեան մասին

Դաստիարակութեան մասին

Դաստիարակութեան մասին

Դաստիարակութեան մասին

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱՅ

Ուղղակի եւ անուղղակի հանգանակութեան վրայ ըստ ըստ համառոտակի քաղէլով հոս կը բովանդակէնք հանգանակութեան առաջարկեալ օրէննէրը, որոնք՝ եթէ Ընդհանուր ժողովին քննութէնէն անցնէլով յարմար դատված սրբազրութիւննէրով կատարելագործվին եւ օրինաւորութեան կնիքն ըստանան, կրնան նկատվիլ իրրեւ ընդարձակութիւն հանգանակութեան գլխին Սահմանադրութեան, կամ անոր գործնական մասը :

ԳԼՈՒԽ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ

1^o Յօր. — Ազգային հանգանակութիւնը ընդհանրական ծախքը վճարէլու բնական միջոյն է, որով ամենայն անհատ աղգային՝ որ չափահաս է եւ շահի տէր՝ պարտաւորապէս կը մանակցի նոյն վճարման իր դրամական կարօղութեան չափովը.

2^o Յօր. — Ազգային հանգանակութիւնը երկու տեսակ է. Ընդհանուր կամ ուղղակի, ժողովական կամ անուղղակի :

3. Ընդհանուր հանգանակութիւնը՝ որ առաջիկ է՝ ուղղապէս կը պահանջվի հանգանակէլու պայմանին մէջ գտվող ընդհանուր աղգայիննէրէ :

4. Մասնաւոր հանգանակութիւնը՝ որ անուղղակ է՝ անուղղապէս կը պահանջվի իրաւունքի մը վրայ անհատական պիտոյք մը լցնէլու ներկայացող մասնաւոր աղգայիննէրէ :

Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ

3^ր Յօր. — Ընդհանուր եւ ուղղակի հանգանակութեան արգիւնքը գլխաւորապէս կեղրոնական ծախից յատկացեալ է եւ կեղրոնական մնառուկին սեփականեալ :

4^ր Յօր. — Կեղրոնական ծախից ցուցակը Ելմը-տական խորհուրդը կը պատրաստէ, Քաղաքական ժողովը կը քննէ ու կ'առաջարկէ Ընդհանուր ժողովին որ իր վճռովը կը սահմանէ ըդ կեղրոնական ծախքը :

5^ր Յօր. — Հանգանակութեան բաշխման ու հաւաքման եղանակնէրը Ելմտական խորհուրդը կ'ըստուերագրէ, Քաղաքական ժողովը կը քննէ ու կ'առաջարկէ Ընդհանուր ժողովին որ իր վերջին որոշմամբը օրէնսդրապէս կը վճռէ ու կը հաստատէ 'զանոնք :

6^ր Յօր. — Հանգանակութեան բաշխումը այնպիսի աստիճանացոյցի մը վրայ պէտք է ըլլայ որոյ մէջ ամեն հանգանակօղ կարէնայ գտնէլ իր կարօդութեան աստիճանը եւ ըստ այնմ դասվիլ :

7^ր Յօր. — Հանգանակօղաց դասման եղանակը բարոյական եղանակ մըն է որ հանգանակօղաց ցանկի մը վրայ ըստորագրութեամբ կը կատարվի : Նոյն ցանկին մէջ՝ իւրաքանչիւր հանդանակօղ իր խղճին հարցնէլով իր կարօդութեան յարմար դատած տարեկան հանգանակը կ'ըստորագրէ :

8^ր Յօր. — Հանգանակութեան հաւաքումը երկու պայմանն կը պահանջէ, ժամանակի եւ աղահովութեան :

— . Վճարումը եռամսեկան է, այսինք տարեկան հանգանակը չորս բաժինով կը վճարվի : Վճարման

ժամակետնէրն էն տարւոյն չորս եղանակնէրուն առաջին եօթնեւակնէրը :

5. Ապահովութեան պայմանը ընկալման եղանակով եւ ընկալագրով կը լցվի :

Ընկալումը անմիջական եղանակով պէտք է ըլլայ զի հաւաքման ծախք չը պատճառի :

Անմիջական ընկալումը կը կատարվի՝ ամեն եւ ուամսելին խրաքանչիւր հանդանակօղ իր թաղին մնտուկին ներկայանալով անձամբ կամ հաւատարիմ անձի մը միջնորդութեամբ, եւ անմիջապէս հոն վըճարէլով իր հանդանակին եռամսելան բաժինը :

Վճարումն էղածին պէս հանդանակօղը կ'ըստորագրէ ընկալագիրքին մէջ իր հանդանակագրին օրինակը, եւ դանձապետը կ'ըստորագրէ հանդանակօղին ձեռքի ընկալագիրը :

9^ր Յօր. — Եթէ հանդանակօղացմէ պայմանեալ ժամանակէն անդին վճարումը յապաղօղ ըլլայ եւ խրեն յատուկ ընկալու կամ հաւաքիչ զրկէլ հարկ ըլլայ, այն ներկայացօղ հաւաքչին իբրեւ վարձ վճարելի դումարին զրուշին մէկ բարայ վճարէլու կը պարտաւորի յապաղօղը :

10^ր Յօր. — Յապաղումը ներելի է երբ բանաւոր պատճառ ունէնայ որ է անհնարութիւն դրամական դժբախտութեանց պատճառով։ Առանց բանաւոր պատճառի յապաղումը անյօժարութիւն կը սեպվի :

11^ր Յօր. — Առանց անկարօղութեան պատճառի աղգային հանդանակութիւնը ճանչէլ չ'ուզօղը, կամ առանց անհնարութեան պատճառի ըստորագրած հանդանակը վճարէլ չ'ուզօղը բնակչութիւնը կը համարվի, եւ առժամանակեայ զրկեալ է իր ընկերական իրաւունքնէրէն մինչեւ որ իր ընկերական պարտքը ճանչէ ու վճարէ :

Նախ՝ զրկեալ է ընտրէլու եւ ընտրվէլու իրաւունքնէրէն, եւ եթէ ընտրվի ազգային որ եւ է սպաշտօնի համար, ընտրութիւնը ապօրինաւոր է եւ անվաւեր :

Երկրորդ՝ արդիլեալ է ազգային դիւանաւանց միջնորդութեամբը կատարվէլու իր գործէրուն մէջ՝ իակ չը' կրնար զրկեալ ըլլալ իր անկորնչէլի իրաւունքնէրէն :

12^ր Յօր. — Թաղական մնտուկնէրուն մէջ հաւաքված ընդհանուր հանդանակութեան գումարը կեղրոնական մնտուկին կը հասնի կեղրոնական գանձապետին ձեռօքը կամ ելմտական յատուկ գործակալի մը ձեռօք, որ իբրեւ ընդհանուր ընկալու կը շրջի թաղէրը եւ տօմարնէրն ըստագէլով մնտուկնէրուն գործօղութիւննէրը կը կատարէ եւ գումարնէրը կ'ընդունի :

13^ր Յօր. — Ընդհանուր հանդանակութենէն թաղէրը տասանորդ բաժին ունին : Կեղրոնական գանձապետը կամ ընդհանուր ընկալուն՝ ընդհանուր հանդանակութեան հաշիւնէրը թաղական մնտուկնէրուն հետ տեսած ատեն՝ իւրաքանչիւր թաղէն ընկալած գումարին տասանորդը նոյն թաղին մնտուկին կը ձգէ իբրեւ թաղական իրաւունք եւ բաժին ընդհանուր հանդանակութենէն :

14^ր Յօր. — Հանդանակութիւնը արդինաւոր ընէլու համար Վարչութիւնը պարտաւոր է միշտ ի գործ գնէլ հրատարակման միջոցը : Աղգային ելից ու մտից տարեկան հաշուէկշիւն ու ազգային պիւճէն պատճառաբանեալ հրատարակէլ, որով հանդանակողաց աշացն առջեւ դրած կ'ըլլայ անոնց վճարած գրամին կլիրառութիւնը, եւ որով բարձած

Կ'ըլլայ հասարակութեան մէջէն անգիտութենէ թե-
լաղրեալ դժկամութեան պատճառնէրը :

Բ. ՄԱՍՆԱԻՈՐ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ

15^ր Յօր . — Մասնաւոր կամ անուղղակի հանգա-
նակութեան արդիւնքը զլխաւորապէս թաղական
ծախից յատկացեալ է եւ թաղական սնառուկնէրուն
սեփականեալ :

16^ր Յօր . — Եւրաքանչիւր թաղական խորհուրդ
իր թաղին ծախքը ինք կը սահմանէ . եւ թաղական
ծախից պատճառաբանեալ ցուցակը ինք կը պատ-
րաստէ , 'զորոյ օրինակը Ելմտական խորհուրդին միջ-
նորդութեամբը Քաղաքական ժողովին կը հաղորդէ
Ընդհանուր ժողովին ներկայացնէլու համար : Եթէ
Ընդհանուր ժողովին դիտողութիւն մ' ըլլայ , նոյն
դիտողութիւնը նկատողութեան առնէլով դարձեալ
կը քննէ թաղական խորհուրդը եւ այնպէս կը հրա-
տարակէ իր ծախից ցուցակը :

17^ր Յօր . — Մասնաւոր կամ թաղական հանգա-
նակութիւնը թաղական հաստատութեանց մասնա-
ւոր իրաւունքնէրուն վրայ կը կայանայ , 'զորոնք
Ընդհանուր ժողովին իր վճուղը օրէնսդրապէս կը
հաստատէ միօրինակ ամեն թաղէրու համար :

18^ր Յօր . — Թաղական հաստատութեանց հան-
գանակէլի իրաւունքնէրը չորս կարգ էն՝ չորս կարգ
հաստատութեանց համար . Եկեղեցական իրաւունք՝
Եկեղեցեաց համար , Դպրոցական իրաւունք՝ դպրո-
ցաց համար : Զեռնտրութեան իրաւունք՝ աղքատաց
համար . Դիւանական իրաւունք՝ դիւանատանց հա-
մար :

Այս իրաւունքնէրը ըստ կարօղութեան վճարու-

ված ըլլալու համար՝ ընդհանուր հանգանակութեան աստիճանացոյցին վրայ պէտք է չտխված ըլլան գոնէ ըստ մեծի մասին :

19^ր Յօդ . — Եկեղեցական իրաւունքը կը կայանան կնունքի , պսակի եւ թաղման վրայ :

20^ր Յօդ . — Կնունքի վրայ եկեղեցւոյ իրաւունքը կը գոյանայ երախային հօրը եւ կնքահօրը կողմէն որոց իւրաքանչիւրը իր տարեկան ընդհանուր հանգանակին կէսին չափ գումար կը վճարէ :

21^ր Յօդ . — Պսակի վրայ եկեղեցւոյ իրաւունքը կը գոյանայ փեսային , հարսին եւ կնքահօր կողմէն :

Փեսայն ու հարսը՝ կամ հարսին կողմէն իր ծընօղքը՝ իւրաքանչիւրն իր տարեկան ընդհանուր հանգանակին հաւասար գումար մը կը վճարէ . եւ կը նքահայրը իր հանգանակին կիսովը չափ :

22^ր Յօդ . — Թաղման վրայ եկեղեցւոյ իրաւունքը կը գոյանայ վախճանելոյն տարեկան ընդհանուր հանգանակին հաւասար գումարէն զոր վախճանելոյն ընտանիքը անոր գոյքէն կը վճարէ :

23^ր Յօդ . — Դպրոցական իրաւունքը կը կայանան ուսմանց ըսկըսման , աւարտման եւ վկայագրի վրայ :

24^ր Յօդ . — Ուսմանց ըսկըսման եւ աւարտման վրայ դպրոցի իրաւունքը կը գոյանայ աշկերտին ծնօղացը տարեկան ընդհանուր հանգանակէն զորոյ մէկ կէսը ըսկըսման առթով կը վճարէ եւ միւս կէսը աւարտման ատեն :

Նախնական ուսմանց վկայագրի իրաւունքը 50 զրուշ է հաւասարագէս ամեն աշկերտնէրու համար :

25^ր Յօդ . — Դաստիարակութեան իրաւունքէն բաժին ունի եւ կեղրոնական մնառուկը երկրորդա-

կան ուսմանց վկայագրի առթով, որ Ռւսիական խորհուրդին կողմէն կը տրվի եւ որոյ իրաւունքն է 100 դրուշ անխտրաբար ամեն աշկերանէրու համար:

26^ր Յօր. — Զեռնտըրութեան իրաւունքը կը կայանան ամուսնութեան վրայ, կալածական գնմանց ու վաճառմանց եւ ժառանգութեանց վրայ:

27^ր Յօր. — Ամուսնութեան վրայ ձեռնտըրութեան իրաւունքը կը դոյանայ նշանտուքի եւ հըրամանտուքի առիթնէրով որք պատրիարքական իշխանութեան առջեւ կը կատարվին իրրեւ նախարան կամ ընկերական մասն ամուսնութեան, որոյ եկեղեցական մասը սեղանին առջեւ պսակի խորհրդով կը կատարվի:

Նշանտուքի վրայ՝ իրրեւ ձեռնտըրութեան իրաւունք անկելանոցի՝ նշանէլոց իւրաքանչիւրին կողմէն իրենց տարեկան ընդհանուր հանդանակին կիսովը չափ դումար կը վճարվի կեղրոնական մնտուկին: Նոյնակէս եւ նոյն դումարը հրամանտուքի ասեն:

28^ր Յօր. — Ամենայն կալածական գնման ու վաճառման վրայ որք Պատրիարքարանի կամ թաղական խորհուրդի միջնորդութեամբը պիտի կատարվին, սակարկեալ զինին վրայ դրուշին մէկ բարայ կը վճարէն թէ գնովը եւ թէ վաճառովը, եթէ երկու կողմն ալ աղդային էն: — Նմանապէս այն ժառանգութեանց վրայ որք աղդային դիւանատանց ձեռօքը պիտի կատարվին, ժառանգէլի դոյքին արժէքին վրայ դրուշին մէկ բարայ կը վճարէն ժառանգողնէրը:

29^ր Յօր. — Կեղրոնական դիւանատան ձեռօք յառաջ եկած ձեռնտըրութեան իրաւանց արդիւնքը աղդային Անկելանոցին յատկացեալ է, թաղական

դիւանատանց ձեռօք յառաջ եկածը իրաքանչիւր
թաղին տղքատացը յատկացեալ է :

30^ր Յօր . — Դիւանական իրաւունքը կը կայա-
նան արձանադրութեան , ծանուցագրի , վկայագրի ,
վաւերացման եւ դրոշմահարութեան վրայ :

31^ր Յօր . — Դիւանական իրաւանց մէկ մասը
կապված է վերոյիշեալ իրաւանց հետ այսինք եկե-
ղեցական , դպրոցական եւ ձեռնտրութեան իրա-
ւանց հետ եւ անոնց հետ միասին կը վճարվի : Նոյն
իրաւանց համար տրված ծանուցագիրնէրուն եւ վր-
կայագիրնէրուն վրայ վճարեալ գումարին զրուշին
մէկ բարայ ալ միանդամայն իբրեւ իրաւունք ար-
ձանադրութեան կը վճարվի դիւանատան՝ կեղրոնա-
կան ըլլայ թէ թաղական . եւ ասով այս իրաւունք-
նէրը կերպով մը ըստ կարօղութեան վճարված կը
համարվին :

32^ր Յօր . — Ըստ կարօղութեան վճարէլի իրա-
ւունքնէրէն զատ դիւանատունը՝ կեղրոնական ըլ-
լայ թէ թաղական՝ իրաւունքնէր ալ ունի որոց
վարձատրութեան գումարը որոշեալ է կանխիկ :

։ Եթէ դիւանատունէ մը առաջին անգամ տրր-
ված եւ իրաւունքն արդէն վճարված թուղթ մը՝ որ
եւ ըլլայ , ծանուցագիր թէ վկայագիր՝ կորուսվի եւ
անոր օրինակը հանէլ տալ ուղիւ , 20 զրուշ դիւա-
նական իրաւունք պէտք է վճարէլ :

։ Եթէ սոսկ ծանուցագիր կամ վկայագիր մը
ուղիւ որ եւ է դիւանատունէ եւ որ եւ է գործի
համար ուր կարօղութեան կամ գործին կարեւորու-
թեանը վրայ չափէլու տեղի չը կայ , 20 զրուշ դի-
ւանական իրաւունք պէտք է վճարէլ :

։ Եթէ ուղիւ թաղական դիւանատունէ մ'առ-

ված թուղթ մը կեղրոնականէն ալ վաւերացնէլ տալ,
20 զրուշ վաւերացման իրաւունք՝ պէտք է վճա-
րէլ կեղրոնական դիւանատան :

Դ. Աղգային որ եւ է դիւանատունէ ելած ամե-
նայն թուղթ պաշտօնական՝ ծանուցագիր թէ վկա-
յագիր՝ պէտք է կրէ աղգային գրոշմը որոյ իրա-
ւունքն է մէկ զրուշ՝ զոր թուղթն առնօղը կը վը-
ճարէ :

33^ր Յօր. — Անողղակի հանգանակութեան մա-
սին ալ ըմբոսար զրկեալ է ընկերական իրաւանց
վայելումէն (44^ր Յօր.) եւ արդիլեալ աղգային դիւա-
նատանց առջեւ, մինչեւ ի վճարում ընկերական
պարտուց :

ԳԱԻԱՌԱԿԱՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ

34^ր Յօր. — Հանգանակութեան ըսկըզբունքը մի
եւ նոյն էն ամեն ուրեք. նոյն օրէնքն ու իրաւունքն
էն ամէն տեղ եւ կիրառէլի հաւասարապէս ամէն
դաւառաց մէջ :

... Եւրաքանչիւր դաւառի մէջ դաւառագլուխ
քաղաքը կեղրոն կը կազմէ ուր բնակիչք դաւա-
ռական ծախից կը հանգանակէն թէ ուղղապէս եւ
թէ անուղղապէս ըստ օրինաց ուղղակի եւ անուղ-
ղակի հանգանակութեանց, եւ հոն թաղէրը նոյն-
պէս կը վարվին կեղրոնին հետ որպէս մայրքաղքիս
թաղէրն իրենց կեղրոնին հետ :

Է. Թեմէրը մէյմէկ առանձին փոքրիկ կենդրոն
կը կազմէն, ուր բնակիչք թէ ուղղապէս եւ թէ
անուղղապէս կը հանգանակէն թեմական ծախից :

Դ. Թեմէրը դաւառական ընդհանուր հանգանա-
կութեան մասնակից կ'ըլլան ըստ կարօղութեան՝ իւ-

բաքանչիւրն իր ուղղակի հանգանակութեան արդեանց ամբողջ գումարէն զրուշին մէկ բարայ բաժին հանէլով գաւառական մնառուկին :

Դ. Գաւառունէրը ազգային կեղրոնական ընդհանուր հանգանակութեան մասնակից կ'ըլլան ըստ կարօղութեան՝ իւրաքանչիւր գաւառագլուխ իր ուղղակի հանգանակութեան արդեանց ամբողջ գումարէն զրուշին երկու բարայ բաժին վճարէլով Պօլսի կեղրոնական մնառուկին :

35^ր Յօր. — Աղջային վանքէրէն անոնք որ տարին 40,000 զրուշէն վեր անշարժ եկամուտ ունին, նոյն եկամուտէն զրուշին երկու բարայ վճարէլով կը հանգանակէն ազգային կեղրոնական ծախից ։ Նըմանապէս երեւելի ուխտատեղի էղօղ վանքէրը ընդհանուր հանգանակութեան մասնակից կ'ըլլան ըստ կարօղութեան՝ ուխտաւորաց տուրքէն յառաջ եկած արդեանց ամբողջ գումարէն տասանորդ մը բաժին հանէլով Պօլսի կեղրոնական մնառուկին :

ՅԱԻԵԼԻԱԾԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹԻՒՆՔ

36^ր Յօր. — Եթէ ուղղակի եւ անուղղակի հանգանակութեանց տուած արդիւնքը չը բաւէ կեղրոնական անհրաժեշտ ծախից, Վարչութիւնը ընդհանուր հանգանակօղայ կը դիմէ՝ զրուշին քանի մը բարայ աւելցնէլով ընդհանուր հանգանակաց վրայ, եւ այս յաւելւածով պէտք է բաւականանայ կեղրոնը կամ ըստ այնմ սեղմէ իր պիտոյքը : Իսկ եթէ արտաքոյ կարդի ծախք մը պատահի պիւճէ-էն դուրս, ներէլի է Վարչութեան արտաքոյ կարդի միջոցնէրու դիմէլ, փոխառութեան, դրուածքի, եւայլ բաւական է միայն թէ այս մասին ըստանա-

լու օդուտը արժէ վիխառութեան տոկոսիքը կամ
էղած որ եւ է զոհը :

37^ր Յօր . — Եթէ թաղի մը իրաւանց արդիւնքը
իր անշարժ եկամտից արդեանոցը հետ միանալով չը
բաւէ թաղական անհրաժեշտ ծախից , թաղը կեղ-
րոնին կը դիմէ որ պարտաւոր է նպաստէլ նոյն թա-
ղին տամնաւոր դասին հանգմնակաց արդիւնքէն՝
ասոր մէկ մասը եւ մինչեւ անգամ ամբողջը նոյն
թաղին ձգէլով : Եթէ ասով ալ չը դոցվի ծախքը ,
ներէլի է թաղական խորհուրդին իր թաղին մէջ ըր-
նակօղ ընդհանուր հանգանակօղաց դիմէլ , եւ անոնց
տարեկան հանգանակին վրայ որուշին այսքան բա-
րայ աւէլցնէլով , նոյն ծախքը դոցէլ . եւ այս յա-
ւելւածով պէտք է գոհանայ թաղը կամ ըստ այնմ
սեղմէ իր պիտոյքը : Եսկ եթէ արտաքոյ կարդի ծախք
մը պատահի 'զոր թաղական պիւճէն չ'է կրցած նա-
խատեսէլ , ներելի է թաղական խորհուրդին արտա-
քոյ կարդի բանաւոր դատված միջոցնէրու դիմէլ :

38^ր Յօր . — Սոյնպէս կը դործվին եւ գաւառնէրու
մէջ վիխադարձ նպաստաւորութիւնքը : Կարօտեալ
թաղն ու թեմը գաւառական մնտուկին նպաստաւո-
րութեանը կը դիմէն , եւ գաւառական մնտուկը
դաւառին ընդհանուր հանգանակօղաց :

39^ր Յօր . — Եթէ գաւառ մը կարօտեալ ըլլայ ,
կամ անակնկալ ըստիպօղական ծախք մը պատահի ,
Պօլսի կեղրոնական մնտուկին կը դիմէ որ ըստ կա-
րօղութեանը՝ եթէ ունի կարօղութիւն , պարտաւոր
է նպաստէլու , եթէ ոչ՝ արտաքոյ կարդի միջոցով
մը դոնէ պէտք է օդնէ ըստ կարի :

40^ր Յօր . — Եթէ հարտատ թաղ մ'ըլլայ թէ Պօլ-
սի եւ թէ գաւառնէրու մէջ՝ որոյ հասից արդիւնքը

իր հարկաւոր եւ օգտակար պիտոյքնէրը լցնէլէն ետքը աւէլնայ , այն աւելորդին դոնէ մէկ կէսը իր կեղրոնին սկէտք է աւանդէ որով ասի կարէնայ նը-պաստաւորէլ կարօտեալ թաղէրը , եւ միւս կէսը թաղն իրեն պահէ իր անշարժական եկամուտն ա-ւելցնէլու դործածէլու համար :

41^ր Յօր . — Կեղրոն թէ թաղ չը՝ պիտի կարէնան հաստատութեան մը սեփական իրաւունքէն կտրէլ եւ ուրիշ բանի ծախէլ . միայն եթէ հաստատու-թեան մը իրաւունքէն աւելնայ , այն աւելորդը միայն կրնան ուրիշ կարօտեալ հաստատութեան մը պի-տոյիցը սահմանէլ . մանաւանդ աններէլի է կտակի մը արդիւնքը կտակօղին դիտաւորութէնէն հեռա-ցնէլ եւ ըստ հաճոյից սնօրինէլ :



ՎԵՐՋԱԲԱՆ

Նախարանով մը ուղեցինք քննէլ որ աստիճան
կարեւորութիւն ունի հանդանակութեան խնդիրը
թէ Աղջին եւ թէ աղգային ժողովին առջեւ . միւ-
ջաբանին երկու մասէրուն մէջ՝ բացատրէլ փորձէ-
ցինք՝ ըստ մեր կարծեաց , անոր ինչ տեսակ օրէն
կամ հաստատութիւն ըլլալն ու անոր դործադրու-
թեան կարէլի ու բանաւոր երեւցած եղանակնէրը ,
միանդամայն թէ օրէնսդրին եւ թէ հանդանակօղին
փոխադարձ պարտիքը իւրաքանչիւրին աշացն առ-
ջեւ բերէլ ջանալով . ալ ըսէլիք չ'ունինք առ այժմ
խնդրին վրայով . միայն՝ հեռի այն յաւակնութէնէն
թէ յաջողած ըլլանք մեր փորձին մէջ՝ ձեռնհասից
գիտուն քննադատութեանցը՝ յօլուտ Աղջին՝ անձա-
կանօք կ'ըստասէնք :

Եսկ վերջաբանով մը ուրիշ ընէլիք չը մնար ե-
թէ ոչ աղգային ամեն բարեկարդութիւն հանդա-
նակութեան հաստատութէնէն կախեալ ըլլալն ու
անոր ըստիազօղականութեան աստիճանը կը կին յի-
շէցնէլով , ըսէլ աղգային Երեսիոխանութեան՝ թէ
հանդանակութեան ձեռնարկութիւնը իր անյանդու-
հարեւէ ընդհանրական պարտքն է , եւ ասի չ'ը-
րած՝ դեռ քայլ մը չ'է առած իր պաշտօնին մէջ՝
եւ Հասարակութեան՝ թէ հանդանակութեան ձեռւ-

նարեկութիւնը իր անյառաղ պահանջելէ ազգային իրաւունքն է, եւ ասի չ'էղած՝ դեռ քայլմը չ'է առված ազգային յառաջադիմութեան մէջ. միանդամայն եւ մանաւանդ ի պաշտօնէ եւ հրապարակաւագդ առնել մեզ իրենց վստահութեամբը պատօղ ընտրօղաց՝ թէ ասով մենք ներկայ խնդրին մէջ երեսիոխանի մեր անհրաժեշտ պարտքը կատարած, եւ մեզ անպարտ ու զերծ կը համարինք ամենայն պատասխանատրութէնէ առաջի համօրէն Ազգին:

Q.

Ի Ֆընտըքլը, 7 Սեպտեմբեր 1864.

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ



Նամակ Երեսփոխանաց առ.	Երես	Նակաց . Միջնորդական	Երես
Հեղինակը .		եղանակ ընկալման .	50
Պատասխան .		Անմիջական ընկալում .	52
Ա. ԶԴԱՅԻՆ ՀԱՆԴԱՆԱԿՈՒԹԻՒՆ		Բ. Գործօղութիւն հաւաքման . — Ընկալագիր հանդանա- կութեան .	55
Աղդ .	9	Գործօղութիւնք կեղրոն .	ու
Նախարան .	42	թաղ . անտուկներուն մէջ .	59
Էրաւունք ու պարտիք .	22	Յապաղում վճարմանց . (Անհը- լնդհանուր ըսկըզբունք հան-	
ի՞նչ է հանդանակութիւնը	25	դարութիւն . և անյօժարու- թիւն վճարման) .	65
Ընդհանուր ըսկըզբունք հան- դանակութեան .	28	Թրէնք ընդդէմ ըմբոստից .	64
Ա. ՄԱՍ		Գ. Գլուխ . — Արդիւնաւորու- թիւն հանդանակութեան .	69
ՈՒՂՂԱԿԻ ՀԱՆԴԱՆԱԿՈՒԹԻՒՆ		Պատճառք դժկամութեան հան- դանակօղաց .	72
Ա. Գլուխ . — Բաշխում հան- դանակութեան .	55	Աղդին արդի ընկերական վե- ճակը .	84
Ա. Գործօղութիւն բաշխման — Աստիճանացոյց հանդանա- կութեան .	55	Սահմանադրականութիւն .	84
Բ. Գործօղութիւն բաշխման, — դասում հանդանակօղաց	57	Երեսփոխանութիւն .	84
Ցանկ հանդանակօղաց .	59	Դաստիարակութիւն .	86
Էստորագրութիւն ցանկին հան- դանակօղաց .	44	Բ. ՄԱՍ	
Բ. Գլուխ . — Հաւաքում հան- դանակութեան .	44	ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՆԴԱՆԱԿՈՒԹԻՒՆ .	
Եղանակ հաւաքման .	46	ի՞նչ է անուղղակի կամ մաս- նաւոր հանդանակութիւնը	98
Պայման ժամանակի վճարման	46	Ա. Գլուխ . — Բարոյական պիտոյք . — Բնական իրա- ւունք .	99
Պայման ապահովութեան ըն- կալման .	50	Եկեղեցական իրաւունք . (Կը- նունք, Պատկ, Թաղում .)	105
Ա. Գործօղութիւն հաւաք- ման . — Ընկալում հանդա-		Դպրոցական իրաւունք . (Ըս-	

կըսում, Աւարտում և Վայագիր ուսմանց :)	406	Գաւառական հանդանա - կութիւնք .	420
Բ. Գլուխ . — Նիւթական պիտոյք . — Ընկերական ի- րաւունք .	407	Վանական հանդանակու- թիւն .	425
Զեռնտըրութեան իրաւունք . (Ամուսնութիւն . — Նշան- տուք և Հրամանտուք : Կալ- ւածական դնում և վաճա- ռումն ժառանդութիւնք.)	408	Բարեկարդիչ հետեւութիւնք մասնաւոր հանդանակու- թեան .	424
Դիւանական իրաւունք	412	Գլուխ Աղդային պիւճեին կեդ- րոնական և թաղական .	429
Խորհրդածութիւնք մասնաւոր հանդանակութեան վրայ	414	Բովանդակութիւն հանդանա- կութեան օբինաց .	455
		Վերջաբան :	443

ՎԵՐՋ ՑԱՆԿԻՆ

ԵՐԵՄ. ՏՈՂ. ՎՐԻՊԱԿ.

ՈՒՂԻԳ.

24	9	կ'անցնի	կ'անցնիմ
25	5	մեր աղդին համար՝	մեր աղդին համար՝ լն- կերական իրաւանց մեկ մասը՝
54	17	պարագայե՛	պարագայե՛
54	54	հա-	համար
55	48	մեղմ	սեղմ
44	5	գործող	գործով
65	1	հոն	հոս
84	26	առջին	առջեւ
86	12	անձանաչ	անձանաչե
104	8	եկեղեցնաց	եկեղեցւոյ
415	24	աս՝ է	սայ՝ է
449	50	կը վերաբերին	կը վերաբերին



ՏՊԱԳՐԱԹԵՐԻՆ թ. 3. ՔԻԿՐՑԵԱՆ



5053

5054

5055

11/13

18.01.09

ՀՀ Ազգային գրադարան



NL0001220

ՀՀ Ազգային գրադարան



NL0001219

ՀՀ Ազգային գրադարան



NL0001218

